



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


Ltr
1487



1999



ԱԼԱԳՐԱՆԿԱ



ԿԱՏԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ



Անդ - Կայ


ԱԼԱՖՐԱՆԿԱ



ԿԱՏԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ



ԽՈՐԵՆ Վ. ԳԱԼՅԱՅԵԱՆ



Ի Թ Ե Ռ Ո Ս Ի Ա

ԿԱՏԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՈՒՍՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԱԶԳԻՒ ՀԱՅՈՑ

1862 = Ա Յ Բ .



Հայովի

28. 1489

41487 - 600

ՀՐԱՄԱՑԵՑԱՔ ՏՊԱԳՐԵԼ,

եւ յետ տպագրութեանն առաջի առնել ուր հարկն է զսահմանեալ քիւ
օրինակացն։ Թէոդոսիա, 25 Յունուարի 1862.

ԳԱԲՐ. Կ. ԱՅՎԱԶՅԱՆ:

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ



զգ մը՝ որ յանխորհուրդս եւ առանց ընտրութեան ուրիշ ազգի մը սովորութեանցը կիետեւի ու կյարուի, վա՛տ ու աւրուած ազգ մըն է, կըսէ Պո՛թթա, դարուս ամենէն անուանի պատմիչներէն մէկը: — Այս նշանաւոր եւ նշմարիտ առածը ամէն անգամ որ մտքերնիս կուգայ՝ տխուր զգացմունք մը կշանայ զայն իբա՛ց իեռացուցանել: Խնչո՞ւ համար. — վասն զի ՛փիլիսոփիայ պատմագրին այդ ծանը խօսքը՝ կարծես թէ մեր խեղճ ազգին դատապարտութեան վճիռ մըն է:

Կա՞յ մէկ ազգ մը՝ որ մեր ազգին պէս կամ մեր ազգին չափ՝ օտար ազգաց իետեւի, եւ կամ յարուի . . .

Կա՞յ ուրիշ մէկ ազգ մը՝ որ մեզի պէս կամ մեզի չափ օտարին յարգ տայ ու ինքն իրեն արհամարհութիւն . . .

Կա՞յ մէկ ազգ մը՝ որ մերին պէս կամ մերինին չափ փոփոխած է եւ փոփոխէ անընդհատ իւր ներքին յատկութիւններէն սկսեալ՝ մինչեւ արտաքին իւր ամէն առանձնականութիւնները:

— Ուրեմն . . . Կա՞յ եւ ուրիշ ազգ մը, որ մեր ազգին չափ արժանի լինի վերոյիշեալ տխուր դատակնքոյն:

— Ասոր ուրիշ պատասխան չունիմք, բայց եթէ . . . խո՛ր հառաջանք մը:

Հա՞րկ է արդեօք խօսքերնիս ապացուցանել:

Երանի՛ թէ ելնէր իմաստասէր ազգային մը , ու մեզի հակառակ զօրաւոր փաստերով ցուցանէր մեզ թէ՛ Հայը ամէն տեղ պահած է իւր սեփիական կատարելութիւնները . Հայը ամէն տեղ նոյն ոգին ունի , ամէն տեղ նոյն դաւանանքը , ամէն տեղ նոյն սովորութիւնները , ամէն տեղ նոյն վարմունքը , ամէն տեղ նոյն ծկտումը , — ազգային պահպանութիւն — միով բանիւ՝ թէ ամէն տեղ Հայը ՀԱՅ է :

Բայց եթէ ամէն տեղ ալ չէ՛ գոնէ շատ տեղ . . . գոնէ տեղ մը . . . այո՛ , զոնկ տեղ մը կարենար Հայը ցուցանել թէ ինքը առանձին իւր կեանքն ունի , թէ իւր վրայ դրացի ազգին օրինակը ներգործութիւն չունի , իհապա՛ թէ ինքն եւս իսկայաբերձ կաղնիի մը , եւ կամ լեռնակուտակ կաղամախի մը պէս ալ չէ նէ , — որ մըրիկներուն ու ամպերուն վրան անգամ խրոխտանօք կնայի , — գէթ փոքրիկ խոտոյ մը պէս՛ գիտէ իւր սեռն ու տեսակը պահել անխառն եւ անայլայլակ ազգերու հովիտներուն մէջ (¹) :

Մեր դիտողութիւնն ու իետազօտութիւնները՝ դժբաղդաբար ամենեւին ասոր իհակառակը կցուցընեն :

Հայը Ռուսաց մասին մէջ՝ կամ Ռուսէ , կամ Վրացի , կամ Զէրքէզ :

Հայը Անգղիոյ մասին մէջ՝ Անգղիացի է կամ Հնդիկ :

Հայը Աւստրիոյ մէջ՝ Գերմանացի է կամ Մաճառ կամ Լեհ :

Հայը Տաճկաստանի մէջ՝ — ըստ Վկայութեան ճանապարհորդաց՝ — ամենեւին Տաճիկ մըն է , (ի՞նչ կարմըրելու բան...) կամ Հոռոմ , կամ Չինծու Եւրոպացի :

(¹) Ցայտնի բան է որ խօսքերնիս ամենեւին քաղաքական իպատկութեան վրայ չէ , այլ ազգային յատկութեանց եւ սովորութեանց :

Ո՞ւր ապա գտնեմք մեք Հայը: — Հայաստանի՞ մէջ:

Ավսո՞ս . . . Հայը իւր հայրենեացը մէջ՝ կամ Թիւրք է, կամ Թաթար, կամ Պարսիկ եւ կամ լեռնցի Քիւրտ:

Ո՞ի, ուրեմն Հայը ամէն տեղ ամէն ազգ է, բա'ց իշայ լինելէ . . . (¹)

Ազգ ազգէ բաժնողը միայն իւր երկրին դիրքը չէ, հապա իւր սեփական յատկութիւններն են, իւր դաւանանքն է, իւր օրէնքն է, իւր սովորութիւններն են, իւր զգեստն է, իւր բարքն է, իւր հնչմունքն է, իւր լեզուն է:

Ոսկին ու աղամանդը՝ իրենց հայրենիքին մթին ծոցերուն մէջ ինչ որ էին՝ միշտ այն կմնան, եւ թէեւ աշխարհիս չորս կողմը պտըտին, թէ եւ ամէն ազգաց մէջէն ճամբայ ընեն, բայց իրենց բնական յատկութիւններէն բնաւ եւ ոչինչ կկորսցընեն: Կրակը կամ յղկիչը՝ յիրաւի իրենց վըրայ կանցնին, բայց ոչ եթէ ոսկւոյն կամ աղամանդին բընութիւնը կրնան փոփոխել. մանաւանդ թէ այն ժամանակ նոքա աւելի եւս դուրս կշողացնեն իրենց բնատուը ծիրքերը: Այսպէս պէտք է եւ ազգ մը լինի:

Ի՞նչ կըսեմք այն ջրոյն, որ երկրիս ընդերաց մէջէն սպրդած ժամանակ, ի՞նչ երակէ որ անցնի՝ անոր համն առնու եւ գոյնը. մերթ յստակ, մերթ պղտոր, մերթ անուշ, մերթ տտիպ, մերթ փոթոթահամ, մերթ աղի, մերթ լեղի, մերթ ծծմբահամ, մերթ երկաթահամ . . . : Կմնա՞յ իւր նախնական վիճակին մէջ, թէ՛ բնութեանն իետ եւ անունը հետզիետէ կփոփոխէ:

(¹) Թէ՛ իոս եւ թէ Կատակերգութեանս մէջ, մեր միտքը ոչ եթէ առանձնականց վրայ է, այլ լեղիանուրին:

Ազգերնիս կարծես բնութեան մէջի այն մարմնոց կնմանի' որոց մասնկական ձգողութիւնը այնպէս տկար է' որ միշտ իրարմէ քայքայիլ կնային եւ օտարասեռ մարմնոց հետ յարիլ:

Նատ անգամ մտածել կուգայ ազգասիրին, թէ ի՞նչ է արդեօք այս մեր օտարաց յարելու սաստիկ ձգման ու մանաւանդ թէ մղմա՞ն պատճառը :

Ազգին համաշխարհական ցըո՞ւմը . — Բայց ահա եւ Հըրեայք նոյն թշուառ բաղդին մասնակից են մեզ, մանաւանդ թէ շա՛տ աւելի մեզմէ կանուխ արբած են այն դառն բաժակը , սակայն Հըրեայն' ամէն տեղ Հըրեայ է :

Արտաքին բռնութի՞ւնք . — Բայց ո՞ր սուրբ Տաճկաստանի Հայուն վրայ կշողայ' եթէ Օսմանցին պէս չճոխանայ , կամ ո՞ր շնորհքը կընդունի նոյն Տաճկաստանի Հայը Աղաֆրանկային ետեւէն այսպէս սրտի մտօք զառածելէն :

Ազգին տկարութի՞ւնը . — Բայց ո՞չ ապաքէն ազգերնուս բուն տկարութեանը պատճառ' այս ախտն է որ հետզիետէ զմեզ տկարացնելու եւ ոչնչացընելու հետ է :

Եւ ահա այսպիսի ազգաւեր ախտ մը' օր քան զօր կզօրանայ առիասարակ մեր վրայ . ըսել է' թէ մեք ալ օր քան զօր կտկարանամք կընկնիմք իւր դիմացը : Ուստի եւ իշ'րկ է որ ազգասէրք անոր վրայ դարձընեն մասնաւոր կերպով մը իրենց ուշադրութիւնը : Հարկ է որ սրբազան Պերճախօսք' զգուշացնեն իրենց հօտը , ազգակուլ օտար դաւանանքներու յարելէն , Փիլիսոփայք ճանչցընեն անխոհեմ եւ անընտրող օտարասիրութեան գէշութիւնը , Բանաստեղծք ահագին նզովքներ կարդան , ձարտասանք եռանդեամբ պաշտպանեն զՀայութիւն , ու պախարակեն զգերեմիտն

օտարսիրութիւն, Թրագիրք դուրս հանեն նշաւակեն դիպուածները, (ի՞նչ առատ հունձք ունին դիմացնին), Կատակերգուք ծիծաղելի ու նողտկալի ցուցանեն, եւ ամէն ճշմարիտ Հայասէրք՝ պանծացուցանեն գործով եւ բանիւ զնշմարիտն Հայասիրութիւն :

Մեք' որ անցեալ տարւոյն երկրորդ կէսը մեր բնիկ հայրենակցաց՝ այսինքն Պօլսոյ մէջ անցընելու բաղդն ունեցանք, աւելի՛ իմօտոյ տեսնելով ու նկատելով այս օտարսիրութեան մեր մէջ ըրած աղետալից ջարդը, մեզի պարտք համարեցաք նոյն իսկ սրբազան բեմբէն զինուիլ այս ազգակործան ախտին դէմ, նկարագրել նորա հասուցած մեծամեծ վնասները, ու մեր ազգակից եղբայրները համոզել որ յետս կան անկէց, երդուընցնելով զնոսա յԱնուն այնորիկ' որ զՆայը իբրեւ Հայ քրիստոնեայ պիտի դատէ, եւ իբրեւ Հայ քրիստոնեայ պիտի պսակէ յաւիտենականութեան ամպերուն վրայէն :

Բայց որովհետեւ ժողովրդեան վրայ լուրջ խօսակցութենէն ոչինչ ընդհատ, մանաւանդ թէ աւելի՛ եւս ազդեցութիւն ունի զբուեցուցիչ՝ նաեւ երբեմն ծիծաղաշարժոնը, անոր համար յառաջարկութենէ պատուական ազգայնոց ոմանց, ահա կատակերգութեամբ մըն ալ ուզեցինք պատերազմիլ, ծաղրելին իբրեւ զէնք գործածելով :

Մեր կատակերգութեան դէպքը որովհետեւ Պօլսոյ մէջ կանցնի՛ ուստի եւ բնականապէս անուանեցինք ԱԼԱՖՐԱՆԿԱ:

Ալաֆրանկան' Տաճկահայոց համար այն ինչ է՛ ինչ որ նուսահայոց համար Փառնւսին. այսինքն Եւրոպացւոց իետեւողութիւն կոյրզկուրայն, եւ առանց բարին ու չարն ընտրելու: Եւ որովհետեւ իՊօլիս գաղթեալ Եւրոպացւոց մեծ մասը փախստական կամ բաղդախնդիր մարդիկ են,

որ ո՞չ բարոյական ունին, եւ ոչ ճշմարիտ մարդավարութիւն, յայտ է թէ այսպիսի անբարոյական ու տմարդի մարդկանց հետեւելովնիս' ուրիշ բան չեմք շահիր, բայց եթէ նոցա ախտերը, որով եւ հետզիետէ կկորսնցընեմք այն առաքինութեանց մնացորդքն ալ, որ հազի՛ւ թէ ահագին ալէկոծութիւններէ մեզի հասեր են, եւ որ Ալաֆրանկային ու Փառուսքին ահագին անդնդոց մէջ պիտի ընկղմին ու կորսուին :

Մեզի առաջարկուած նիւթը խիստ ընդարձակ նիւթ մըն էր, որով եւ անկարելի էր մէկ կատակերգութեամբ մը բոլորովին դուրս ցատքեցնել զայն : Մեք լաւագոյն համարեցաք այլ եւ այլ հայեցուածով նկատել զայն, եւ տարբեր տարբեր կատակերգութիւններով մեր միտքը բացայայտել: Կատակերգութիւնը զօրաւոր միջոց մըն է ժողովուրդը կրթելու: Կիրաւիրեմք մեր ազգին հանճարները' որ ձեռք զարնեն նաեւ այս միջոցին, որուն դէմ ախտ մը չկայ որ կարենայ դիմանալ. Վասն զի այսպիսի սուր զէնք մըն է սա' որ արմատաքի կքանցէ զամենայն վնասակար սովորութիւն, բաւական է որ ճարտար լինի զէնքը գործածող ձեռքը, եւ ուղիղ լինի իրեն միտքը, — այսինքն բարին եւ օգուտ Հայրենեաց :

Առաջինին վրայ գիտեմք որ տկար եմք, բայց երկրորդին, այսինքն մեր հայրենասէր դիտաւորութեանը' աւելորդ կիամարիմք ապացոյց տալ, վասն զի մեր մտաց ուղղութեանը վկայ ունիմք նոյն խսկ մեր սիրելի Ազգը, որում նուիրեր եմք անձերնիս, թող թէ այսպիսի դոյզն երկասիրութիւն մը:

ԽԹԷՌԴՈՍԻԱ.

6 Յունուարի 1862—ՌՅԱ:

ԽՈՐԷՆ Վ. ԳԱԼՖԱՅԵԱՆ.



ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

ԻՀԻՆԳ ԱՐԱՐՈՒԱԾՍ



Ա Ն Զ Ի Ն Ք

Դ Ա Ի Ի Թ Ս Ա Հ Ա Ռ Ո Ւ Ի Ն Ի .

Հ Ա Ճ Ի Մ Ա Թ Ո Ս Ս Ա Ղ Բ Ր Ե Ա Ն , ի ա յ ր ն ո ր ա .

Փ Ա Ս Ք Ա Լ , ո ր դ ի Դ ա ւ թ ի .

Պ Օ Ղ Ո Ս , ք ե ռ ի Փ ա ս ք ա լ ա յ .

Մ Ա Ր Դ Ա Ր , ե ղ բ ա յ ր Դ ա ւ թ ի .

Ս Ե Դ Ր Ա Ք , ո ր դ ի Մ ա ր գ ա ր ա յ .

Ա Բ Գ Ա Ր Պ է Ց , բ ժ ի շ կ , դ ա ս ա տ ու Հ ա ս ք է օ յ ի դ պ ր ո ց ի ն .

Ց Ա Կ Ո Բ Ի Կ է ֆ է ն Տ ի , բ ա ր ե կ ա մ Դ ա ւ թ ի .

Պ Ա Պ Ո Ւ Ճ Ա Ն , վ ա ճ ա ռ ա կ ա ն Ք է ֆ է ց ի .

Մ Ի Ր Մ Ի Թ Ո Ն , դ ե ր ձ ա կ

Պ Ո Ւ Ա Վ է Ն , ս ա փ ր ի չ

Ե Ա Ր Լ , ո ւ ս ո ւ ց ի չ ն կ ա ր չ ո ւ թ ե ա ն } գ ա ղ ղ ի ա ց ի ք .

Ժ է Ր Օ Մ , ո ւ ս ո ւ ց ի չ պ ա ր ի

Տ է Լ Ս Ա Տ , ո ւ ս ո ւ ց ի չ ջ ո ւ թ ա կ ի

Ց Ո Ւ Ք Ք Ա Ռ Ո , ի տ ա լ ա ց ի ո ւ ս ո ւ ց ի չ ե ր ա ժ շ ո ւ թ ե ա ն .

Ճ է Ռ Ո Ը Ը Ն , ո ւ ս ո ւ ց ի չ ա ն գ ղ ի ա ր է ն ի .

Կ Ի Ր Ա Կ Ո Ս , ծ ա ռ ա յ Դ ա ւ թ ի .

Մ Ր Տ Ո Յ , խ ո հ ա ր ա ր Դ ա ւ թ ի .

Օ Ս Մ Ա Ն } գ ա վ ա զ ք Դ ե ս պ ա ն ա տ ա ն Ա ո ւ ս ա ց :
Ա Հ Մ է Ց }

Տ ե ս ա ր ա մ ն և ի Փ ե ր ա (Պ ե յ ո լ ո ւ) Կ ո ւ ս ա ն դ ն ո ւ պ օ լ ո յ ,

Ս ա հ ա ռ ո ւ ն ի ի ն տ ա ն ը մ է ց :

ԱԼԱՖՐԱՆԿԱ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

ԱՐԱՐՈՒՄԾ ԱՌԱՋԻՆ.

Տեսարանը կներկայացընէ փառաւոր ընդունելութեան սենեակ մը , պատերը մեծ իայլիներ եւ պատկերներ կախած . մարմարինէ վառարան (շըմինէ) , թաւշապատ (գատիֆէլի) բազմոցներ (քանափէներ) ու աթոռներ , գետինն ալ փառաւոր Գաղղիոյ օթոց (խալի) ծգուած :

ՏԵՍԻԼ Ա.

ԿԻՐԱԿՈՍ, ՄՐՏՈՅ.

ՄՐՏՈՅ. Իրահւ կասես , աղային բանը բուրդ է հմ :

ԿԻՐԱԿՈՍ. Եա սուտ կըսեմ , ծո , դուն ալ չես մի տեսնար .

աս ինչ ծախսք , աս ինչ մասրաֆ է ամէն օր :

ՄՐՏՈՅ. Ղորդ կասես ծօ , ղորդ , փողը ջուրի պէս կեր .

Թայ կը սա տանը մէջ :

ԿԻՐԱԿՈՍ. Հէմ տէ գացածին տեղը չըգար որ պար-
պածը լեցուի . սառնիճին ջուրը՝ անձրեւն է լե-
ցընողը :

ՄՐՏՈՅ. Զասիս, ասոր ծարը գէշի պիտի երթայ:

**ԿԻՐԱԿՈՍ. ՀԷԼՎԵԹ: Քէսէին տիպը հասանք, կարծեմ
թօղէն պաշխա մէջը բան չմնաց: Իշխէ տասը հա-
զար զուռուշ ասօր կբերեմ աղային, խեղճ ողոր-
մած-հոգի խաթունին ետքի էլմասներուն փարան
էր: Ամա տասը հազար զուռուշն ալ բան է մի:**

**ՄՐՏՈՅ. Ուահ, էն տասը հազարը իմ ճէպս ըլնիր
(գլուխը շարժելով) . . . Պարէմ, ա'խպէր, երթամ
ես պաշխա մէկ տեղ մի փնտուեմ որ մտնում, գըլ-
խուս ճար անեմ: Աշճի ենք, վարպետ ենք էմա,
օլմայա քի պաշխասիին փորը կշտացընենք տէյի՝
մեր փորը անօթի մնայ, ծօ:**

**ԿԻՐԱԿՈՍ. Պէտէ ընտըք, կինէ դուն ձեռքդ զէնահաթ
ունիս. ես ինչ ընեմ որ հոս պարապ կեցած՝ հէմ
կուտէի, հէմ կխմէի, հէմ տէ աղէկ մը եաղլանմիշ
կըլլայի. ասկէ անկէ մեզի բան մը կիրցընէինք:**

**ՄՐՏՈՅ. Տէ դուն ալ . . . զէնահաթ ինչ պէտք է.
Ստամպօլցի չես մի, ծօ դուք քարէն ալ հաց կշի-
նէք . . . դուք մարդ էք պէ, մարդ. մենք ասես նէ՝
իշու պոչ. նէ կերկըննանք՝ նէ կարձընանք կը, ինչ
որ էաք՝ ան կմնանք: Իշխէ ախպէր, աս երեքում
տարին է քի, Արզըումէն եկանք հոս ընկանք. աշ-
ճիութեան պաշլայեցանք, աթէշ էօկիւնտէ խան
թէրլէտիք, էմա ճէպէրնիս կէնէ պարապ, կէնէ
պարապ: Իշխէ շորերնիս էլ, պաքսանա նասըլ էսքի
պիւսքիւ. դուն նայիս նէ, դուն էլ եարըմ փա-
պուճ հոս մտար, հէմ տէ ինէ ետեւ էմա, նայէ**

Բնչպէս սազած զարդարած, կարծես թէ տունին
աղան դուն էս :

ԿԻՐԱԿՈՍ. Հէ ծօ, հէ, աղէկ վաստըկեցանք ամա՝ աղէկ
ալ մսխեցինք պէ . . . ճէպերնիս նոր ամա, նէ ֆայ-
տա քի՝ մէջը պօշ: Աս Պէյօղլուին մէջ, ախպար,
ստակ մը կդիմանայ. աղի պէս կհալի կերթայ:

ՄՐՏՈՅ. Հէր նէ իսէ, աղէկ որ միտքս ձգեցէր, ախ-
պէրս, ասօրուանէ թէզը չկայ, ինծի տեղ մը
վնտուեմ . . . Ամա պօշ. Ես ինչ կարնամ անել,
մարդ չեմ ճանչնար քի . . . Աման կիրակոս աղաս,
զուրպան ընխմ (ուսը շոյելով), ինծի հաց մը գըտ-
նես, անճարիս ճար անես:

ԿԻՐԱԿՈՍ. Հա ծօ, հա, մի վախեր, բան մը պէճէրմիշ
կընենք. ամա ինչ տէյի ատանկ կվախես, տահա
վախթը կայ, կնայինք, կնայինք:

ՏԵՍԻԼ Բ.

ՊՕՂՈՍ, ԿԻՐԱԿՈՍ, ՄՐՏՈՅ.

ՊՕՂՈՍ. Ի՞նչ հոս պարապ կեցեր առտուանց տրուտը
կիսուիք:

ԿԻՐԱԿՈՍ. Օտան կշտկէի, աղա:

ՄՐՏՈՅ. Ես ալ ասօր ինչ եէմէք էփելու է տէյին՝ եկել
կմուածէանք:

ՊՕՂՈՍ. Կիրակոս, սա երեկուան ըսած ստակս բերիք
նազարէթ աղայէն:

ԿԻՐԱԿՈՍ. Հրամեր ես, աղա, իշխան տասը հազար զուրուշ գայիմէ :

ՊՕՂՈՍ. (Կհամրէ) Թամամ : — Եօ, Մրտոյ, հոս եկուր տեմնանք, ա՛ռ սա այլըսդ նայինք . (կուտայ) :

ՄՐՏՈՅ. Պէրէքեաթ վէրսին, աղաս (կեղծաւորութիւններով), Աստուած աղայիս օրերն երկնցընէ քի, իրեն սայէէն . . .

ՊՕՂՈՍ. Աղէկ, աղէկ . սա դուն այլըսդ առիր եա, եալլահ հէմէն եամախիդ հետ պարապար սա տնէն երթալդ նայէ, ա'լքեզի հոս կարօտութիւն չունինք : ՄՐՏՈՅ. Նա՛սըլ աղա . . . երթամ մի . . . ուր պիտի որ երթամ, աղաս . . . (շփորած) :

ՊՕՂՈՍ. Ճէհէննէմին պուճախը . (նեղացած) :

ՄՐՏՈՅ. Աման աղաս . . . — (առ Կիրակոս) պարոն Կիրակոս, ինչ կեցել ես, եալվար չընիս . (կամաց մը) :

ԿԻՐԱԿՈՍ. Աղա, մեղք է զավալընին . . .

ՊՕՂՈՍ. Դուն սուս կեցիր, նայէ որ քու բանիդ խառնուիս : — Տէ հայտէ, ինչ սըրըսի պէս կեցեր ես, չերթաս բաներդ չժողվես :

ՄՐՏՈՅ. Ամա աղա, աղէկ միտքս եկաւ, ասեմ . ես էրթամ նա՛դուք ինչ կուտէք ասօր . . . մեղք է ձեզի, ա՛ն ալ մտածէ հա՛ :

ՊՕՂՈՍ. Դուն նայէ քի ինչ ապուր պիտի ուտես առիրիկուն :

ՄՐՏՈՅ. Վախս, Մրտոյ, վախս, աս ինչ ծուն եկաւ գըլխուդ : (երբաղու կըլլայ, բայց դառնալով առ Կիրակոս), իիրակոս աղա, տարօսը քեզի . (կեղայ) :

ՊՕՂՈՍ. Կիրակոս, կերակուր եփել գիտես անանկ չէ : ԿԻՐԱԿՈՍ. Հրամեր էք աղա, քանի մը թիւրլիւ բան, փիլաւ միլաւ պէճէրմիշ կընենք :

ՊՕՂՈՍ. Աղէկ. անանկ է նէ ասօր փորձ մը կընենք, մարիֆէթդ կտեսնանք : Հիմա մոռ դուն սա 500 զուրուշը, տար քէմանի վարպետին, սա 500-ն ալ թափան երգի վարպետին, սա 500-ը պալոյի վարպետին, սա 600-ը ուսիմի Ֆրանսը վարպետին, 500 ալ Խնկիվզի վարպետին այլընը տուր : Ասոնց բարեւ կընես ու կըսես քի շնորհակալ ենք, մէյ մըն ալ թող չգան, խայրի պէտք չունինք : Աս 2000 զուրուշն ալ Ֆրանսը թէրզիին վճարէ քի ներսը կէցեր կըպէքլէյէ : — Տէ հայտէ :

ԿԻՐԱԿՈՍ. Պաշ իւսթիւնէ, աղա. (կերպայ) :

ՏԵՍԻԼ Գ.

ՊՕՂՈՍ.

ՊՕՂՈՍ (հառաջեղավ). Իշխէ 2,600 զուրուշ սալթ Փասքալին վարժապետներուն այլընը . 2,000 զուրուշ ալ անցած ամիս նոր շինել տուած լաթերուն գինը, 400 ալ աշճիին այլընը . . . անդին ինչ մնաց . . . 5,000 զուրուշ : Եա աս ալ երթայ նէ . . . — Զավալը Զիպա քուրս . ահ, ետքի էլմասդ ալ ծախեցինք . . . սրտէս արիւն կանցնի . . . թէ որ հիմա դուն ողջ ըլլայիր՝ ինչ պիտի ըսէիր . . . ինչ լեզի արցունքներ պիտի թափէիր քու էրկանդ, քու զաւկընե-

բուդ վրայ . . . ամեն ինչ, առլը էրկանդ անխելք շռայլութիւնը, տղոցդ աներես թէրպիյէսիզ ըլլալը չէր մի քեզ կէնճ կէնճ գերեզման տանողը . . . Այս, տահա աչքիս առջեւն է քու ետքի սահաթդ. ինչ-պէս կտանջուէիր՝ քանի որ կմտմտայիր թէ տղոցդ վերջը ինչ պիտի ըլլայ . . . Իշտէ ես ալ քու սիրուդ համար նէ ծերութեանս նայեցայ, նէ քաշած նեղութիւններուս, ինչ է, խեղճ քրոջս ետքի կամքը՝ կտակը կատարեմ տէյի. սիրաս ալ չդիմանար որ ստակները ասանի վճանան երթան . . . Տահա ետքի հառաջանքդ անկաճս է. նա'սըլ խղդուկ ձանովդ կաղաչէիր ինծի որ տղաքդ երեսի վրայ չձգեմ, տէրութիւն ընեմ . . . ամա ինչ ֆայտա, ես մէկ կողմանէ կնայիմ որ սըւոնք մարդ ըլլան, պօշ մասրաֆ ըլլայ տէյի. մէկաւ կողմանէ հայրերնին ծախք մախք չնայիր, փարան ջուրի պէս կխարճէ, տղոցը ամէն քէֆերնին կընէ . . . խայրիմ Աստուած ետքերնիս բարի ընէ, զէրէ . . .

ՏԵՍԻԼ Դ.

ՓԱՍՔԱԼ, ՄԻՐՄԻԹՈՆ, ՊՕՂՈՍ.

ՓԱՍՔԱԼ. Աղա տայի, Միւսիւ Միրմիթոնին առնելիքը հրամանքդ վճարեցիր :

ՊՕՂՈՍ. Ի՞նչ է, Կիրակոսը չբերաւ 2,000 զուռուշ, անցած ամիս շինել տուած լաթերուդ համար :

ՓԱՍՔԱԼ. Հրամեր էք, ամա տահա 1,500 դուրսուշ ալ տալիք ունինք. կաղաչեմ, ան ալ տուր:

ՊՈՂՈՍ. Նասըլ Մուշու, փուսուլանըզ իքի պին դուրսուշ տէյթլ մի իտի:

ՓԱՍՔԱԼ. Զէ, աղա տայի, աս 1,500 դուրսուշը նոր մէկ ապի ու փանթալոն շինել տուի, անոր համար է: Հէմ տէ նայէ, աղա տայի, ընտոր լաւ շինած է. տահա պիւթիւն լմնցած չէ ամա՛ ինչպէս ալ կըվայլէ ինծի:

ՊՈՂՈՍ. Աղէկ աղէկ ամա, այ օղուլ, քեզի հարկաւոր չէ:

ՓԱՍՔԱԼ. Ի՞նչպէս հարկաւոր չէ. աս իրիկուն Միւսիւ Տիւրանին տունը պալօ կայ, ես ալ շաբաթէ մը իվեր հրաւիրուած եմ երթալու:

ՊՈՂՈՍ. Ուրիշ նոր ապի մը չունիս մի դուն:

ՓԱՍՔԱԼ. Անիկայ հիմա մօտա չէ, պաթալ է. ետքի մօտան ասիկայ է. աս չհագնիմ նէ չեմ կրնար երթալ:

ՊՈՂՈՍ. Էյ մի երթար, քեզի զոռ ընող չկայ եա:

ՓԱՍՔԱԼ. Պալօյի չերթամ մի . . . — ձանըմ, աղա տայի, 1,500 դուրսուշին համար . . .

ՊՈՂՈՍ. Աֆ էտէրսին Մուշու Միւրմիթոն, պէն պու պօրճու թանըյամամ:

ՄԻՐՄԻԹՈՆ. Ամա նասիլ . . . պէն պու ապի վէ պու փանթալոն մաքսուս Միւսիւ Փասքալ իշին քէստի:

ՊՈՂՈՍ. Օ իզինսիզ քէստիրմիշ, պէն գարըշմամ . . . էյէր փարասը վար ըսա, վէրսին. եօղ ըսա՝ կէրի ալլրաըն ուրուպալարը, պիթէր :

ՓԱՍՔԱԼ. Աս ինչ այլպէ բան կըսես աղմա տայի, հիմա
գետինը կանցնիմ ամօթէս :

ՊՕՂՈՍ. Այ օղուլ, ամօթը գիտես որն է. ամօթը ան
է քի տահա երկու խարըշ պօյ ունիս չունիս, ա-
սանկ մօտաներու ետեւէ ընկեր ես, ու գասերգ
մտմտալու տեղ՝ խելքդ միտքդ սուարէներու պալո-
ներու կուտաս : — Էօյլէ իսէ աղնատընըզ, Էօյլէ
աէյլիլ մի Մուշու Միրմիթոն (ծանրութեամբ) :

ՄԻՐՄԻԹՈՆ. Ամա, ափ էտէզսինիզ . . . (կմկմաղով ու
ծռելներով) :

ՊՕՂՈՍ. Սիզ տէ ափ էտէրսինիզ . . . (ծռելներով իծաղր) :

ՄԻՐՄԻԹՈՆ. Սա՛փոխթի . . . նասիլ պիթէզ պու իշ :

ՓԱՍՔԱԼ. Հիչ, նէ օլաճագ, Միւսիւ Միրմիթոն, սէն
հիսապըմըզա կէչիրիսին, պիթէր կիտէր :

ՊՕՂՈՍ. Սօն լագըրտը . պիզիմ հիսապ քէսիլտի, եէնի
հիսապ միսապ թանըմամ գայրը (երբարու կըլլայ) :

ՓԱՍՔԱԼ. (nsfը զետին զարնելով.) Շախան մէկդի, հէլ-
պէթ ես աս լաթերը հագնիմ պիտոր :

ՊՕՂՈՍ. Իշթէ չհագնիս պիտոր :

ՓԱՍՔԱԼ. Փէք աղէկ ամա, ճանըմ, հալիսը ինչ կըսէ .
աս ինչ խայտառակութիւն :

ՊՕՂՈՍ. Խելքդ ուր էր, թող առաջ մտմտայիր, ասի-
կայ քեզի խրատ ըլլայ քի սորվիս :

ՄԻՐՄԻԹՈՆ. Ա՛, քէլ ամպաղա քը ոը վիէօ պօն օմ :

ՓԱՍՔԱԼ. Աս թօնֆ . . . ան չէ ամա, աղա տայի, ալ
բերանս կըսամ հա . . . աս քանի մէկ համբերենք
պիտոր . մենք ալ քեզի պէս խռած ծերեր չենք ա .

Ժամանակն է, քանի որ կենճութիւն ունինք՝ վայելենք պիտի . . . Հեմ քու սոսակդ մի կուտենք կոր. մօրերնուս ստակն է աս, քեզի ինչ . . . ես երթամ աղապայիս տէ՛ կտեսնանք: — Օխ, իշխէ ինքն ալ կուգայ կոր:

ՏԵՍԻԼ Ե.

ԴԱՒԻԹ ՍԱՀԱՐՈՒԻՆԻ, ՊՈՂՈՍ, ՓԱՍՔԱԼ, ՄԻՐՄԻԹՈՆ.

ՓԱՍՔԱԼ (հօրդ դիմացը երբաղով). Վայ աղապա, աղէկ որ եկար, աս ինչ է իմ քաշածս. (Պատ ձեւացընելով): ՍԱՀԱՐՈՒԻՆԻ. (Չփորած) Ի՞նչ է օղուլ, ինչ ունիս . . . — Պօնժուռ Մուշու:

ՄԻՐՄԻԹՈՆ. Պօնժուռ, Միւսիւ Սահաղունի:

ՊՈՂՈՍ. Մտիկ մ' ըներ, աղա, հոգիդ սիրես. աս անգամ ալ սա տղուն ըսածը մ' ըներ քի՛ քիչ մը քիթը կոտրի, չափը ճանչնայ:

ՍԱՀԱՐՈՒԻՆԻ. Առ ալ խօսք է մի . . . էյ, Պօղմա աղա, դուն հար եղած ունիս մի, — չէ. մալիւմ ա էփէնտիմ, մալիւմ. ես մէյ մըն ալ մւր գտնեմ ասամկ խելացի տղայ մը . . . Մի լար, մի լար անուշիկ զաւակս (կշոյէ). ինչ է ուղածդ քի:

ՓԱՍՔԱԼ. Ի՞նչ պիտոր ըլլայ, աղապա, նոր ապի մը շինել տուի քի աս իրիկուն Միւսիւ Տիւրանին տունը պալօյին հագնիմ. աղա տայիս չուղեր ստակը վճարել. հին պաթալ ապիսվդ գնա կըսէ:

ՊՕՂՈՍ. Հին ապիտվդ մի . . . երկու ամիս է շինել տուիր, բոլոր բոլոր հինգ անգամ հագած չես. տահա կճըռ կճըռ կեցեր է տօլապը:

ՓԱՍՔԱԼ. Ան մօտա չէ հիմա, աղա պապա, սօղրա բոլոր քավալիկոները վրաս կիսնտան . . .

ՍՍՀԱՌՈՒԻՆԻ. Մօտա չէ հա, անանկ է նէ՛ աղէկ, շատ աղէկ. առ զաւակս, առ աս նոր մօտան, ու բարով վայելէ՛: Մաշալահ, ինչպէս ալ վայլեցուցեր ես, աննման զաւակս: Ան չէ ամա, ֆէս մէս՝ ուրիշ բանի իսթիզա չունիս. փօթիններդ լուսթրին են. տահա ինչ գիտնամ, ամէն բան տեղն է մի, տղաս:

ՓԱՍՔԱԼ. Հրամեր էք, աղապա: — Ամա չէ՛, աղէկ միտքս բերիր աղա պապա, ժիլէս քիչ մը . . . Փարիզի մօտան հիմա . . .

ՍՍՀԱՌՈՒԻՆԻ. Իշխէ թէրզին հոս է, թող ան ալ շինէ:

ՊՕՂՈՍ. Ճանըմ Դաւիթ աղա . . .

ՍՍՀԱՌՈՒԻՆԻ. Մուշու Միրմիթոն, մաշալահ, տօղրուսու չօդ կիւզէլ քէսմիշին շու բուպալարը. պիր ժիլէ տէ քէսէրսին տէ, սօղրա հէփախինին հիսապընը կէթիրիրսին: Ամա պագ Մուշու, եէնի չըգմա՝ Փարիզ մօտասը օլսուն:

ՄԻՐՄԻԹՈՆ. Պաշ իւսթիւնէ, թղէ պիէն, թղէ պիէն. վուալա քի է փաղլէ:

ՓԱՍՔԱԼ. Ա՛խ, աղա պապաս, ընտառ շնորհակալ ըլլամ . . .

ՍՍՀԱՌՈՒԻՆԻ. Հայտէ, հայտէ այ օղուլ, գնա հէմէն հանէ սա լաթերը տուր թէրզին քի տանի մէկ

սահաթ առաջ լմնցընէ որ, աս իրիկուն պալօյին հասնի. գուն ալ աղեկ հազըրութիւն ըրէ քի ինծի ալ քեզի ալ օնոռ ընես :

ՓԱՍՔԱԼ. Գլխուս վրայ աղապա . . . սա անանկ ընեմ քի, բոլոր քավալիէոները նախանձնէն ճաթին, ամենուն աչքը վրաս մնայ . . . — Ալքն մօն շէղ (Միրմիրոնին թեր մտնելով) ժը վէտէղապիլեէ. մէ ժը վու փղի ար դանտղը սէղ ապի ավան սուար :

ՄԻՐՄԻԹՈՆ. Վու փուվէ քօնթէ սիւղ մուա, մօն շէղ. (Սահառունիին դառնալով) Ատիէօ Մօսիէօ, միւղըմէղ սիման . . . վօթղը սէղվիթէօղ մօսիէօ (կոտրուելով): ՍԱՀԱՌՈՒՆԻ. Ատիէօ Մուշու, ատիէօ Մուշու (ծոելնելով):

ՏԵՍԻԼ 9.

ՍԱՀԱՌՈՒՆԻ, ՊՕՂՈՍ.

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Կտեսնաս աղբար, սա ֆրանսըզները կայ եա, ինչ փոլիթիգալը մարդիկներ են պէ . . . նայէ սա ինծի անանկ փոլիթիգաներ կընէ քի, սանըրսըն ես ալ ֆրանսըզ քիպար մը ըլլայի . . . չոգ շէյ պէ, չօգ շէյ :

ՊՕՂՈՍ. Զէ աղաս, չէ, մի խարուիր. անոր կոտըրտուիլները քեզի համար չէ, քու փարայիդ համար է. ինչու ատ փոլիթիգաները ինծի չըրաւ. Եյէր ինքը թէրպիյէլին մէկը ըլլար նէ, հիչ որ չէ նէ մէկ ատիէօ մըն ալ ինծի լսելու չէր մի . . . ամա

չէ, ֆրէնկի ըսածգ էշէք արըսի է, ուր որ պալի
անուշ հոտ մը կառնէ նէ՝ սալթ անոր կփակչի։
ՍԱՀԱՌՈՒՆԻ. Տէ, եավաշ . . . ֆրէնկին մի գոլչիր հա . . .
Բնչ առառուն ելեր անօթի փորանց ֆրէնկին միոը
կուտես պէ։ Մեր Հայը ֆրէնկին թռնախին խըտար
ալըլլայ՝ խայիլ ենք էֆէնախիմ։ Կեցիր, կեցիր, դուք
ալ աշք ունիք, հէլպէթոէ դուք ալ օր մը զա-
ւակներուս թէրպիյէին վրայ մատ պիտի խածնէք։
ՊՕՂՈՍ. Զարմանալի Հայը . . . զարմանալի թէրպիյէ։
ՍԱՀԱՌՈՒՆԻ. Զարմանալի եա, նէ զանն էթոին։
ՊՕՂՈՍ. Պէ ճանըմ, աս ելլալու ճամբայ է մի, Ճայրն
ալ կմոտմտաս մի, Բնչ պիտի ըլլան տղաքդ աս ջուրով։
ՍԱՀԱՌՈՒՆԻ. Ի՞նչ պիտի ըլլան մի . . . իրենց հօրը
լայըլս քիպար զաւակներ. չես տեսներ՝ ինչպէս օր
օրուան վրայ առաջ կերթան վրայ կդնեն կոր եր-
կուսն ալ։
ՊՕՂՈՍ. Զնայիս, երկուսն ալ հիմլուց Պէյօղլուի ա-
ռաջին զէվզէկիները եղեր են։ Փասքալը մէկ թիւր-
պիւ, աղջիկդ ալ մէկալ թիւրլիւ . . . տահա ինչ
պիտօր ըլլան քի։ Վախ եյէններս, վախ . . . ինչ
յոյսեր ունէի վրանին, ինչ եղան հիմա . . . ցըք-
ցըք-ցըք . . . Պարէմ սա տահա հիմա իմ ձեռքովս,
սալթ սա Փասքալին վարժապետներուն, 2,600 զու-
րուշ այլիս վճարած չըլլայի . . . մէզք փարային քի
ծովը. Կնեաես կոր, հազար մեղք . . . ինչ Փայտա
տղուն վարպետներ բունելէն՝ աս ան սորվեցընելէն,
երբոր մէկալ կողմանէ աղուն սորվածը քու ձեռքովդ

մոռցընել կնայիս։ Ընտո՞ր կրնայ տղագ դասերուն
ուշ դնել՝ երբոր խելքը միտքը հագուելու, սգուե-
լու, պալօներու, սուարէներու ետեւէ է . . . Իշխէ
վեց տարին անցաւ քի Փասքալին վարժապետները
կուզան կերթան կոր, այլըխը կրանի կոր, ստակը
հուրեա ջուրի պէս կերթայ կոր. իրեն բերնէն՝ մօ-
տայէ, փալթոյէ, ժիլէյէ, վէրնի փօթինէ, ապիյէ
մատէ ուրիշ բան լսած ունիս մի։ Նէ իրեն պարտ-
քը մտմտալ կայ, նէ ինչ ընելիքը, նէ տէ ինչ ըլ-
լալիքը. հապա պիւթիւն խելքը միտքը սուարէյի
մէջ, պալոյի մէջ երեւնալ, փայլիլ, մէկուն մէկա-
լին աչքը մտնալ . . . Հեմ տէ աս բաները՝ սա'լթ
անցընէր մոքէն. հապա հօրը դիմացն ալ ճէսա-
րէթ կընէ ան բաներուն վրայ պարծենալով խօսե-
լու տէ, հայրն ալ բերնին ջուրերը վազցընելով կը-
կենայ մտիկ կընէ. սօղրամ կելլէ տղան կշոյէ ալ,
ու քէֆին փչած պօշ մասրագներն ալ ընելէն ետ-
քը՝ տահա պաշխա նոր նոր բաներ ալ տղուն միտքը
կձգէ։ Հապա ինչ ըսեմ աղջկանդ համար քի, ամիս
մըն է Պէօյիւք տէրէի մէջ չըրածը չմնար տէյի,
չորս թարաֆէն . . .

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Էօֆ . . . ամմա էրկան ըրիր հա . . . Ատ
ծար ճոթ չունեցող քարոզներուդ ճէվապը ինչ է,
դիտես մի։

ՊՕՂՈՍ. Ի՞նչ :

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Իքի չիփտ լսխըռոտը : Ես աղբար միտքս
գրած եմ քի տղոցս ալաֆրանկա թէրսլիյէ տամ,

կուզեմ՝ որ տունս ֆրէնկի քիպարներուն տունէն վար չմնայ. Հնայիս սա էշեաները, սա էնտամ այնաները, սա ֆարֆուրիները, սա խալիները, սա քանափէները, սանտալեաները, որ մէկն ըսեմ, պիւթիւնն ալ ալաֆրանկա, պիւթիւնն ալ ֆրանսըզի մալեն, ֆրանսըզի: Թողլ տղաքս ալ ֆրանսըզի քիպարի տղոց պէս ըլլան: Ան ֆրանսըզ խելացի հայրերը խելք չեն ըներ տէ, գուն մի կընես ա' էֆէնտիմ:

ՊՈՂՈՍ. Ան չէ ամա, աղաս, ֆրանսըզի քիպարի տղաքը տեսած ունիս մի հրամանքդ: Տահա երէկ խօսք կըլլար կոր տօքթօր Մելքոնեանին հետ տէ, կըսէր քի մեր խելացի հայերը ալաֆրանկա մըն է առեր կերթան, ամա ալաֆրանկան ինչ է տէյի հարցընես նէ, իրենք ալ չիյտեն: Ամէն քէֆէրնին փչածը կընեն, ու կելլեն ալաֆրանկա է կըսեն. Խելքովնին՝ մայմունի պէս ֆրէնկի ատէթներուն կուզեն թախլիթը ընել, լաքին ամէն բանի մէջ պոչերնին դուրս կմնայ՝ խայտառակ կըլլան: Ֆրանսըզճա իքի չիփտ լախըռտը կընեն, պօնժուռ մը վույ մուշու մը կսորվին չեն սորվիր, իշթէ եղան ֆրանսըզ: Ա՛լ իրենց ամէն առսըզութիւն, ամէն շըլըխտիութիւն, ամէն էտէպ-սիզութիւն ընելու իզին կայ, ալաֆրանկան ասանկ կուզէ, ալաֆրանկան ասանկ է ըսելով . . . Զէ աղաս չէ. Էյէր ֆրէնկի քիպարներն ալ քեզի պէս թէրպիյէ ընէին իրենց տղաքը նէ, ֆրէնկներն ալ ասօրուան օրս մեր հայերուն պէս խեղճ ողօրմելի կըլլային:

ՍՈՀԱՌՈՒՆԻ. Էյ, հասկըցանք, հասկըցանք պէտք, ասօր քու իշտահդ բացուեր է . վիրա կէնէ քու տիւտիւկդ կուզես կօր չալել . ամա էյէր նոր մէկ մախամ մը ունիս նէ՞ ա՞ն չալէ, չէ նէ գիտնաս քի ես նէ վախիթ ունիմ, նէ տէ իշտահ ունիմ քու ծերու տըռտըռներդ մտիկ ընելու : Հա նայինք, իսթիզալը բան մը ունիս նէ՞ ան ըսէ, ես երթամ պիտոր :

ՊՕՂՈՍ. Ունիմ, ունիմ, իսթիզալը բաներ, հէմ տէ շատ իսթիզալը բաներ :

ՍՈՀԱՌՈՒՆԻ. Ի՞նչ է նայինք, հա շուտ ըսէ շուտ, խալընինք : (ինքնիրեն) Աման աս ծերուկն ալ:

ՊՕՂՈՍ. Ճանըմ Դաւիթ աղա, հոգիդ սիրես, ինչուան երբ աս անհոգութիւնդ ձեռքէ չթողուս պիտի . . . գիտես մի քի խարի ծայրը հասանք, քէսէին պիւս պիւթիւն տակն ենք : Օլուփ օլաճաղը ձեռքս 5,000 զուրուշ կայ, ան ալ զավալլը քրոջս ետքի էլմասին փարան է . աս ալ երթայ նէ ինչ ընենք պիտի, ինչ ուտենք պիտի : Եա պարտքերդ . . .

ՍՈՀԱՌՈՒՆԻ. Ատամ, Աստուած ողորմած է . . . իշտէ հայրս Սնատոլումէկ ոտքը գերեզման գրած է, վաղը մէկան օր մէկալ ոտքն ալ ներս կքաշէ կերթայ, բոլոր իրեն դիզած փարաները ինծի կուգան :

ՊՕՂՈՍ. Զէ, չէ, տահա հայրդ սանըրըմ ան տէրէճէ-ին ծեր չէ քի անոր վրայ դնես ումուտդ, հէմ տէ կմոռնաս քի Սամաթիա ուրիշ աղբար մըն ալ ունիս, աղա Մարգարը, հէլպէթթէ քի անոր ալ փայ պիտի ելլայ հօրդ մէրասէն : Ան ատեն քեզի ինչ կը-

մնայ որ բաւական ըլլայ առ փէրվասըզ ապրուստիդ։ Իշխէ կնկանդ ճէհէզ 2,000 քէսէն՝ աս տունը շինելու, էշեաներ բերելու, ուտել խմելու՝ եօխ եղաւ գնաց։ զավալլըյին էլմասները միայն մնացեր էին, անոնք ալ իշխէ մէկիկ մէկիկ փճացան գացին։ Քու ունեցած փարաներդ ալ ալաֆրանկային կերցուցիր գնաց։ ա'ն ալ սանքիմ հերիք չէր, ասկից անկից պօրճ առիր։ Քուկին ումուրդ պիլէ չէ, զէրէ պարտատէրներդ վիրայ կուգան իմ գլուխս կցաւցընեն։ Իլէ սա Մոսկովցի Պապուճանը, քի ամէն օր գլուխս կուտէ, իրեն հազար քարպովանցը կուզէ, չէնէ զապիթի մարիֆէթով կառնեմ տէյի կպուայ։ ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Ուփ, տահա բան մնաց մի ըսելու, պէ . . . Աման, աս ինչ է իմ քաշածս։ մէկ օր մըն ալ չըլլար կոր քի տուն մոնամ տէ՝ սիրտս քիչ մը բացուի . . . ամէն օր տըռ տըռ, տըռ տըռ, գլուխս կերար խայրի։

ՊՈՂՈՍ, էյ, աղէկ ճանըմ, կուզես ասկէ ետեւ սուս կենամ, բերանս չբանամ, փէք էյի։ ամա քեզի ինչ փայտա. նայինք անով քէսէդ կլեցուի մի, պարտատէրներուդ ալ բերանը կդոցուի մի։

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Պէ մարդ, քեզի հազար անգամ ըսինք քի, աս ասանկ չերթար. իշխէ Փասքալը ուսմունքը լմընցուց կիպի կտեսնուի կոր, անիկայ կջանանք մէքթէպը գըպիէն՝ հէքիմութեան դպրոցը գնել. կմնայ աղջիկս, Մարկըուիթը կարգելը. ան ալ գիտես քի Սբգար պէյը երկու տարիէ իվեր վրան

աչք ունի, պիտի առնէ . ուստի ասոնք որ սրայի մըտնան՝ ան ատեն պիտի տեսնաս . . .

ՊՕՂՈՍ. Հը, հը, հը, բոլորն ալ պիտի, պիտու, ամա ինչուան որ ան պիտիները պիթմիշ ըլլան, մեր բանը մւր երթայ պիտու :

ՍՍՀԱՌՈՒԽՆԻ. Դժոխիքին տակը (բարկորեամբ) . . . մլ բան մնաց ըսելիք . . . ի՞նչ է աս, քանի մէկ պիտի համբերեմ թիթիզութիւններուդ. խայրը եէթէր, մէյմըն ալ բերնէդ պիտի չլսեմ հա, չէ նէ ըլլալիքը գէշ է, հիմակուընէ գիտնաս : Ամէն բանին ալ չափը կայ, չափն որ անցնի՝ համը կկորսնցընէ, գիտես մի ասիկայ :

ՊՕՂՈՍ. Անա՞նկ է անանկ, ամէն բանին չափը կայ, սալիժ շուայլութեանդ, անհոգութեանդ չափ պէտք չէ, հէ . . . Շատ աղէկ, դուն իմ սրտէս ելած խօսքերը ծերու տըռտըռներ սեպէ, թիթիզութիւն ըսէ . օրը կուգայ, ան ալ խիստ քիչ ատենէն՝ որ գուն ալ փիւշման պիտի ըլլաս . . . ամա ուշ : (կեղայ):

ՍՍՀԱՌՈՒԽՆԻ (եւեւեն, կեցընել ուզելով), նայէ ինչ կըսեմ, պապալըլս . . . — Մտիկ չըներ . գնաց . . . երթայ բարով . . . Օֆ, (ժակելով) աս ինչ թիթիզ մարդ է պէ, ուսկից ալ գլուխս ելաւ . . . կճաթէի պէ ըսած խօսքերուն . . . մազ մնաց որ պըյըխէն բռնած փէնձէրէէն վար պիտի նետէի . . . Ամա նէ չարէ, հարկաւոր մարդ է . . . ուրիշները կարծէն քի իմ ողորմած-հոգի կնկանս՝ իրեն քրոջը սիրուն համար է քի զինքը տունս կըունեմ, որ տղոցս տատայու-

Թիւն ընէ . . . ան իսէ ես զինքը փարասըզ փուլ-սուզ ինծի վէքիլխարճ եմ բռներ, տունին հոգը վրան եմ թողուցեր . . . Ատամ՝, ինչ վրաս ան ծան-րութիւնն ալ առնեմ. . . չէ նէ շատոնց գլխէս տէֆ ըրած էի ասանկ ձանձրալի ծեր մը . . . Ամա տուր . (Ամեաղով) սանըրըմ մեր պապալըխն ալ քիչ մը օլ-սուն հախ ունի . . . ստակ չմնաց կըսէ կոր . . . էյ իրաւ է . . . պարտքերնիս օր օրի կշատնայ . . . Մոս-կոֆցի Պապուճանը զապիթ կբերեմ տէյի կպուայ մէյէր . . . գետինն անցնի այն անիծած մամէլէճին ալ . . . Ծերուկը՝ ինչ պիտի ընենք կարուտուայ . . . Ինչ մի պիտի ընենք, (անհոգութեամբ) ատամ, Աս-տուած ողորմած է :

ՏԵՍԻԼ Է.

ՄԱՐԳԱՐ, ՍԱՀԱՌՈՒԽԻ:

ՄԱՐԳԱՐ. Բարեւ, բարեւ աղբարս . . . Աղաս, չես մի լսեր . . .

ՍԱՀԱՌՈՒԽԻ (Եսին դառնաղով). Ինչ, գուն հօս ես, ո՞ր քա-մին քեզ հոս բերաւ, Սամաթիայէն Պէյօղլու նե-տեց (պաղութեամբ):

ՄԱՐԳԱՐ. Տարիէն աւելի է քի տեսած չեմ քեզ, աղաս, կարօտցեր էի :

ՍԱՀԱՌՈՒԽԻ. Էյ, աղէկ աղէկ, ըսելիք մը ունիս նէ՝ ըսէ տեսնանք :

ՄԱՐԴԱՐ. Հարկաւոր խօսք մը ունիմ, շատ հարկաւոր .
մեծ աղքարս ես, կուզէի խորհուրդ հարցընել :
ՍՍՀԱՌՈՒԽՆԻ. Շատ երկան պիտի քշէ մի առ խորհուր-
դը . . . զէրէ ես բան ունիմ, խօսք տուեր եմ ու-
րիշ տեղ . (ժամացոյցը կնայի) :

ՄԱՐԴԱՐ. Ես աճէլէ մը չունիմ, աղքարս . թէ որ գուն
հարկաւոր գործ մը ունիս նէ՝ արգելք չըլլամ, ես
հոս կրնամ սպասել :

ՍՍՀԱՌՈՒԽՆԻ. Զարար չունի, զարար չունի . ըսէ տես-
նանք, ամա շուտով . . . հա՛ նստէ նայինք (կնատի) :
ՄԱՐԴԱՐ. Ինչպէս որ կուզես աղաս (կնատի) : — Խօսքս
զաւկիս վրայ էր :

ՍՍՀԱՌՈՒԽՆԻ. Առ ինչ հագուստ է հագածդ : Առ ինչ եաղ-
լը ֆէս . . . ինչ մաշած սէթրի . . . վայ-վայ-վայ, սա
եամալը խունտուռաներն նայէ . . . ցըք-ցըք-ցըք . . .

ՄԱՐԴԱՐ. Ի՞նչ ընեմ աղաս, զաւկի տէր մարդ եմ, պէտք
է բերնէս կտրեմ, ասկից անկից քօնօմիա ընեմ քի
տղոցս ապրուստը ճարեմ : Բանը ան չէ, աղջիկս . . .

ՍՍՀԱՌՈՒԽՆԻ. Զամբէթան . . . հա աղէկ միտքս եկաւ .
մէկալ օր բանի մը համար չարշին իջեր էի, մէյմըն
ալ ճամբան Զամբէթան չտեսնամ . եաշմախ կա-
պած, ֆէրաճէն հագած, սլինք սլինք . . . կարծես թէ
գլխուս կայծակ իջաւ . հէմէն ձիս մէկալ դին դար-
ձուցի որ չըլլայ թէ երեսս նայի, բարեւ մը
տայ, պիւթիւն հալխը հասկընայ քի ես անանկ շը-
լլիստի խըսըմ ունիմ եղեր տէյի . . . Պէ աղքար,
թիւյլիւ կալիպարտի շափողայ մը չառնես, մալա-

քօֆ մը չհաղցընես խեղճ աղջկանը, որ պարէմ տեսնողին սիրտը չխառնուի, պէլքիմ ան ատեն բաղդն ալ բանի :

ՄԱՐԳԱՐ. Զէ աղաս, չէ, աղջկան մը բաղդ շինողը՝ նէ փրէնկի շափուան է, նէ թիւյլիւ կարիպալտին, նէ տէ թուլումի նման մալաքօֆը. հապա ըռըզ նամուսն ու թէրպիյէն է. իմինս քու Մարկըռիթիդ պէս աղւոր աղւոր կարիպալտիներ չդներ գլուխը՝ ու մալաքօֆներով չտրկուիր ամա, փառք Աստուծոյ, բաղդը բաց կերեւմայ :

ՍԱՀԱԹՈՒՆԻ. Ի՞նչ կըսես, շատ բան... ֆէրաճէլի եաշմախլը աղջկան ալ բաղդը կըսնի մէյէր... ցըքցը - ցըք, աղէկ կուսթօ պէ... խէլքը սիրեմ ան մարդուն, ով է նայինք, անունն ինչ է :

ՄԱՐԳԱՐ. Եաղճը օղլու Դասպար կըսեն, ազնիւ ու խելացի մարդ :

ՍԱՀԱԹՈՒՆԻ. Ույ, ույ, ույ, ույ, ատ ինչ փասուած անուն, ատ ինչ հոտած լաղապ... հըմ, հիմա կըհասկընամ կոր քի ինչու համար եաշմախի ֆէրաճէի ետեւէ է ընկեր ան մարդը. անունէն պէլի է քի ինքն ալ էսկի զամանտան գալմա մէկը պիտի ըլլայ :

ՄԱՐԳԱՐ. Զէ աղաս, չէ, եանլըշ ես. Եաղճը օղլու Դասպար աղան կարծածիդ պէս հին մարդ չէ, Փարիզ հինդ տարի սորված երիտասարդ մըն է :

ՍԱՀԱԹՈՒՆԻ. Հէ, Փարիզ մի... բերանդ սրբէ Մարգար, Փարիզին դռնէն ատանկ պաթալ խապա անուն չըմտնար, խապար ես :

ՄԱՐԴԱՐ. Բանը ան չէ, աղա, հիմա ես իրինա մը ու-
նիմ հրամանքիդ. Հոս գալուս սէպէպն ալ ան էքի...
ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Քի աղջկանդ ճէհէզը շինեմ, հա՞...

ՄԱՐԴԱՐ. Աֆ կընես, էփէնտիմ, ան չէ. իրաւ մենք
հրամանքիդ պէս մեծ մեծ տեղուանք մտնալ ելլաւ
չունինք. մենք հրամանքիդ պէս՝ Պէյօղլու՝ տօղրու-
եօլի վրայ չենք նստիր, ասանկ ալաֆրանկա էշ-
եաներ սալթանաթներ չունինք... Ի՞նչ ընենք,
մենք ալ մեր ջուրով խեղճ խույսումնի մըն ենք ա-
մա, փառք Աստուծոյ, մեր ճակտին քրտինքովը կըր-
նանք կոր կէջինմիշ ըլլաւ, ու մեր զաւկին ճէհէզ մը
պատրաստել, մեր տղուն ալ օլտուգնա քանի մը լե-
զու սորվեցընել տալ:

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Ի՞նչ, տղուգ քանի մը լեզու ես սորվեցու-
ցեր..., ա'փէրիմ Մարգար, մէյ մը ինծի խրկէ աես-
նամ բնչ եղեր է, բնչ սորվեր է, բանի մը պէնդէ-
միշ եղեր է մի. չեմ կարծեր ա՛, ամա նայինք:

ՄԱՐԴԱՐ. Շատ աղէկ, ասօր հոս կխրկեմ որ ձեռքդ
պազնէ: — Ամա իմ ասըլ խնդիրքս ան է որ աղաս,
իմ փեսացուս Գասպարը՝ Փարիզ լաւ երկրագոր-
ծութիւն սորված իքէն, հոս մեծ հող մը չփթլիք մը
կուզէ քի առնէ փորէ շէնցընէ, ու կըսէ քի՝ մարի-
ֆէթովը խաղնաներ կվաստըկի մէյէր:

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Տահա էյի եա, ա'մպէր, թող վաստըկի
վաստըկի տէ, Զամբէթա ապլային ֆէրանէ կարել
տայ:

ՄԱՐԴԱՐ. Փէք աղէկ ամա, ինքը շատ հաւնած է Այի-

Սթէֆանոյի ու Մախոռ գեղի մէջտեղը եղած մեծ
չիփթլիկի մը . ան չիփթլիկին տէրը Մուհասէպէ-
ճի Ալի փաշան հրամանքդ շատ աղէկ կճանչնաս :
ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Էօֆ , ամմա էրկան ըրիր հա . . . կա'րձ
կապէ , կարճ . . . թնչ ըսել կուզես :

ՄԱՐԳԱՐ. Ան ըսել կուզեմ որ փաշային աղաչես քի ,
չիփթլիկը Գասպար աղային քիրայի տայ հինդ տա-
րուան :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Օխ , օխ , օխ , ես փաշային երթամ աղա-
չեմ մի . . .

ՄԱՐԳԱՐ. Մէկ խօսքդ բաւական է , վախթով փաշային
ստըկով տայանմիշ եղած ես :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Իշթէ անոր համար ատ ուզածդ չեմ
կրնար ընել :

ՄԱՐԳԱՐ. Մուհասէպէճին պէտք է քեղի տայմա շնոր-
հակալ ըլլայ :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Շօ հիչ ըրածս աղէկութիւնս կրնամ մի
երեսը զարնել :

ՄԱՐԳԱՐ. Հոս երես զարնելու թնչ բան կայ , մղաս , բո-
լոր չիփթլիկը երեսի վրայ է ձգեր , քիրայի պիտի
ուզես որ շէնցընենք :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Պէ մարդ , դուն ըսածդ չես հասկընար :
Ամա Սամաթիացիէ մը ասկէ աւելի խելք մի կինտը-
ռես . . . Աղբար , ասանկ մեծ մարդիկներէն բան ու-
զել չըլլար , չըլլար , չըլլար , վէսսէլամ :

ՄԱՐԳԱՐ. Եէյէնիդ բաղդը բանալու համար . . .
ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Թամամ , բան չունիմ տէ , պիտի ելլամ

փաշային հասկցընեմ ալ քի Սամաթիացի խույռմ-
ճի աղբար մը ունիմ, անոր եաշմախլը ֆէրաձէլի
աղջիկը իմ եէյէնս է, հէ . . . տահան նէլէր . . . ես
իսէ՛ ան կնայիմ որ հիչ մէկը խապար չունենայ քի
ես ասանկ պաթալէմնաֆէն խըսըմներ ունիմտէյի ...
աս թօափ . . . պէ աս ինչ պէլալը օր եղաւ ինծի
աս օրս . . . երթա՛մ, երթամ քիչ մը սօլուխ առ-
նեմ, հիմա կխղդուիմ. (դուրս կվազէ):

ՏԵՍԻԼ. Է.

Մ Ա. Ր Գ Ա. Ր.

ՄԱՐԴԱՐ. Ի՞նչ անգութ սիրտ . . . ի՞նչ ընեմ ես ասանկ
աղբար մը քի իրեն աղբարը ինքեար կընէ . . . ամա
սէպէպը ան անիծած մեծութիւնն է, խելքը միտ-
քը անոր ետեւէն է . . . Ասա՛նկ է ուրեմն հարուստ
մարդը հան . ախ, թէ որ խեղճ հայրս վիլայէթէն լը-
սէր քի իր մեծ զաւակը կամչնայ կոր իր խըսըմնե-
րուն պայաղը մարդիկ ըլլալուն, ու իր հօրը պա-
տուաւոր Սաղըր օղլու անունը փոխեր Սահառունի
է շիներ, որ ինքզինքը մեծ մարդու տեղ դնել տայ,
խեղճ ծերուկը ինչ պիտի ըլլար :

ՏԵՍԻԼ, Թ.

ՊՕՂՈՍ, ՄԱՐԳԱՐ.

ՊՕՂՈՍ. Օ՛, բարով եկեր ես, հազա՞ր բարով, Մարգար
աղաս :

ՄԱՐԳԱՐ. Բարի տեսանք Պօղոս աղա . . . Աս ինչ է, ա-
չուրներդ լեցուեր են, սիրտ ելած կերեւնայ :

ՊՕՂՈՍ. ԶԵ, բան չկայ :

ՄԱՐԳԱՐ. ՀԵԼՇ ՀԵԼՇ . . . հիւանդութիւն քաշեցիր, ինչ
եղաւ աճապա : Աֆ կընես, շատոնց է որ հոս ոտք չեմ
կոխած, անոր համար բանէ մը խապար չեմ : ԶԵ-
րէ մեր սիրելի աղբարը մեզի պէս պայազը խըսըմ-
ներէն կամչնայ, անոր համար ճէսարէթ չեմ ը-
ներ սըխ սըխ հոս երեւնալու . . .

ՊՕՂՈՍ. Ա՛խ, ան աղբարդ, ան աղբարդ . . .

ՄԱՐԳԱՐ. Քիչ մը առաջ հօս ըլլայիր տէ, տեսնայիր
ինչ պաղ կերպով խապուլ ըրաւ իս, ինչ ծանր խօս-
քերով ծակեց սիրտս . . .

ՊՕՂՈՍ. Քեզի՛ ալ, հէ, զա՛վալը Մարգար աղա . քեղի
ալ մի փայ հանեց հէ :

ՄԱՐԳԱՐ. Ի՞նչ, քեղի՞ ալ մի . . . չոդ շէյ :

ՊՕՂՈՍ. Եա աս տրտմութիւնս, աս արցունքներս ինչ
բանի համար են, էֆէնտիմ :

ՄԱՐԳԱՐ. Ճանըմ, սէպէպը ինչ էր, ինչ բանի խըսըր
ելաւ քի :

ՊՕՂՈՍ. Ի՞նչ բանի պիտի ըլլայ, աս առտու իրեն քա-

նի մը խօսքով իմացուցի որ աս բռնած ճամբան
ըրխմաղէ, փարա չմնաց . . .

ՄԱՐԳԱՐ. Փարա չմնաց մի . . . ինչ կըսես . . .

ՊՈՂՈՍ. Չմնաց, չմնաց, պարտքէն զատ բան մը չմը-
նաց :

ՄԱՐԳԱՐ. Եա ճանըմ, ան երկու հազար քէոէ քրոջգ
բերած ճէհեղը :

ՊՈՂՈՍ. Համը պիլէ չմնաց :

ՄԱՐԳԱՐ. Վախ վախ : Սո ինչ խեղճութիւն . . . Սա-
մաթիա նատած՝ հիշ ֆարդին չէի երթար քի հոս
ինչեր կանցնին կոր . . . չէմ առ հալին մէջն է տէ,
տահա պէօպիւրէնմիշ ալ կըլլայ, մեր էսնափու-
թիւնը երեսնուս կղարնէ . . . չօ՛գ շէյ :

ՊՈՂՈՍ. Պարէմ պաշլայէր սօնը մտմտալ, պարէմ խօս-
քերուս անկած կախէր . . . հիշ, չօճուխ դարձեր
է, ինչ ալ ըսեմ՝ պօշ : Իլլա ես փարա չկայ կըսեմ,
ան կելլայ տահա Փասքալին զէվզէկութիւններուն
ույմիշ կըլլայ. տահա մէկ սահաթ չկայ որ հազար
հինգհարիւր զուրուշի ապի ու փանթալոն կտրել
տուաւ որ երթայ այս իրիկուն զէվզէկ զէվզէկ պա-
լօ մտնէ, պօյէն վեր բաներ տեսնայ : Սնդիէն Մար-
կութիթը Պէօյիւք տէրէ Ֆրանսըզի մը քով ամիսէ
մը իվեր միւսափիրութեան գացած՝ կլսեմ քի պիւ-
թիւն հալիսին բերանն է ընկեր . . . Ա՛խ, սիրտս
կտոր կտոր կըլլայ, ինչ ընեմ, եէյէններս են . . .
խեղճ քրոջս զաւկըներն են . . . (լալով):

ՄԱՐԳԱՐ. Տէ, Պօլոս աղա, սիրտդ ամուր ըոնէ, ումու-

տըդ կտրելու բան չկայ . տահա սէլքի ճար մը կրնանք ընել : Ալս , սա իմ հարուստ ըլլալուս իշտէ հիմա կցաւիմ . . . թէ որ ձեռքս պէտք եղածին չափ փարա ըլլար , իրաւ որ հիչ չէի խնայեր , թէք սա մեծ աղքարս աս խեղճութենէն աղատեմ որ անունը չկոտրուի : Մէյ մը սա Զամբէթան կարենայի տեղաւորել , ամէն բան սըրան կմտնար :

ՊՕՂՈՍ. Աման , աման Մարգար աղա , հոգիդ սիրես՝ լաւ մոմուա . ըլլայ քի խեղճ աղջիկը թէվէքէլի մէկուն տաս , մեղք է , մեղք : Վախթիս մարդիկը թիւրլու մը եղեր են : Իմ պախթուղքը օրինակը խըրատ ըլլայ , իրա՛տ :


ՄԱՐԳԱՐ. Զէ , Պօղոս աղա , չէ , մի վախնար . իմ փեսացուս իրաւ մէկ կէնճ տէլիսանլը մըն է ամմա , խելքը տեղը , բարեպաշտ , աշխատասէր մարդ է : Հատթա պարապ չմնալու համար՝ կուզէ որ Մախըր գեղի մեծ չիփթլիկ մը առնէ քիրայի , քի Մուհասէպէճիինն է , ու երեսի վրայ մնացած : Ասօր հոսդալուս մէկ սէպէպն ալ ան էր որ մեր աղային աղաչենք քի ինքը բարեխօսութիւն ընէ Մուհասէպէճիին , զէրէ իր ճանչւոր մարդն է . ամա ինչ ալ որ ըրինք , պօ՛շ , միւնքիւն չեղաւ իրեն քար սիրուշարժելու . իրեն պղտըկութիւն կսեպէ կոր մեզի պէս էսնափ խըսըմներուն համար երթալ բերան ծռելը :

ՊՕՂՈՍ. Կեցիր , ասօր Յակոբիկ էֆէնտին հոս պիտի դայ , ես մէյ մը ատ բանին վրայ խօրաթեմ ան ալ

աղէկ կճանչնայ Մուհասէպէծին, կրնայ ճար մը ը-
նել. իրաւ քիչ մը շատախօս, քօմբլիմէնթօզօ մարդ-
մըն է ամա, նայինք պէլքիմ մեզի եարամիշ ըլլայ :

ՏԵՍԻԼ. Ժ.

ՓԱՍՔԱԼ, ՊՕՂՈՍ, ՄԱՐԴԱՐ.



ՓԱՍՔԱԼ. Աղա տայի, բան մը լսեցի, հաւտախ չեֆաւ .

կուզէի հրամանքէդ հասկընալ (բարկուրեամբ):

ՊՕՂՈՍ. Ի՞նչ է լսածդ քի :

ՓԱՍՔԱԼ. Հրամանքդ ըսեր ես Կիրակոսին որ վարպետ-
ներս ճամբու դնէ :

ՊՕՂՈՍ. Ե՞ս ըսի :

ՓԱՍՔԱԼ. Ինչու համար :

ՊՕՂՈՍ. Շատ սէպէպի համար որ քեզի հարկ չկայ
զուրցել :

ՓԱՍՔԱԼ. Աս թօափ, վարպետներս ճամբայ կդնես ու
կուզես որ ես չիմանամ պատճառը հէ :

ՊՕՂՈՍ. Առաջին պատճառը ան է որ վեց տարի է
դաս կառնես, ալ հէլպէթ բաւական սորված ես .

մնացածը ինքիրենդ կրնաս առաջ տանիլ. քիչ մըն
ալ գուն քեզմէ աշխատելու ես : Առանց աշխատու-

թեան մարդս մարդ չըլլար, ան ալ գիտես :

ՓԱՍՔԱԼ. Էյ հրամանքիդ մի ըսաւ որ ա՛լ ես վարժա-
պէտի կարօտ չեմ տէյի :

ՄԱՐԳԱՐ. ԻՆԾԻ ՆԱՅԷ, այ օղուլ, իմ ՍԵՂԲԱՔԸ ՀՈՐՍ
ԹԱՐՈՒԱՆ մէջ ամէն պէտք եղած բաները սորվե-
ցաւ. գուն հէմ անկէ աւելի խելացի ես, հէմ ա-
ւելի սրամիտ ես, հէմ տէ աւելի քաջ վարժապետ-
ներ ունիս. ընտռը կըլլայ որ վեց տարուան մէջ տա-
հա լմնցուցած չես:

ՓԱՍՔԱԼ. ՀԵՂՊԵՂԹՄԷ, ով ըստ որ ես ալ չեմ լմնցու-
ցած. ես շատոնց ամէն բան գիտեմ ամա ինծի էյ-
լէնձէ պէտք է, կուզեմ քի վարժապետներս ամէն
օր երթան գան ոտքս՝ որ իս էյլէնտիրմիշ ընեն:
ՊՕՂՈՍ. ՍԼՌՈՐ ՆԱՅԵցէք ՀԵՂԵ . . . մինչուկ հիմա էյ-
լէնմիշ եղածդ ձեռք կուտայ, հիմայ քիչ մըն ալ աշ-
խատիլդ նայէ:

ՓԱՍՔԱԼ. ԱՆ ԻՄ ԳԻՏՆԱԼՈՒ ԲԱՆՍ Է: Ես հիմա կերթամ
կդրեմ վարպետներուս որ նորէն գան:

ՊՕՂՈՍ. ԿՈՒԶԵՍ ՆԷ ԳՐԷ. ամա գիտնաս որ այլընին
ալ մէկտեղ խրկելու ես, զէրէ ես վճարելիք չունիմ:

ՓԱՍՔԱԼ. ԿՈՒԶԵՍ ՎՃԱՐԵ, կուզես մի վճարեր. աղա-
պաս ողջ կենայ: Հէմ մէյ մըն ալ, հրամանքիդ ճէ-
պէն մի պիտի վճարէիր (պոռաղով): Աս թօափ պէ.
Հօրս մօրս փարան առեր ուզածին պէս կխար-
ճէ տէ՝ տահա ելեր թավուր ալ կընէ կոր: Ամա իմ
անունս Փասքալ է, գիտես մի, ինծի չես կընար կը-
ցընել . . . Աս տունին տէրը աղապաս է, անկէ վեր-
ջը սըրան իմն է իմն. ինչ կարծեցիր . . . թէ որ
կուզես հոս հանգիստ ապրիլ նէ, նայէ որ մեր հան-
գստութիւնը չաւրես. (կեղկ բարկութեամբ):

ՏԵՍԻԼ ԺԱ.

ՊՈՂՈՍ, ՄԱՐԳԱՐ.

ՊՈՂՈՍ. Լսեցիք հիմա . . .

**ՄԱՐԳԱՐ. Բան չկայ Պօղոս աղա, բան չկայ. տղայ է,
մեծնայ նէ ինքն ալ կիմանայ, փիւշման կըլլայ :**

**ՊՈՂՈՍ. Իշխէ ա'ն է իմ մեծ ցաւս եա, որ տահա աս
պօյին մէջ իքէն, նայէ՝ լեզուն թնչխըտար իրմէն
մեծ է . . . Վա՛խ իմ սիրելի քուրս, վախ իմ խեղճ
քուրս. թէ որ դուն գերեզմանէդ զաւկիդ աս խօս.
քերը լսէիր, ինչ արցունքներ պիտի թափէիր,
ինչ լեղի արցունքներ :**



Ա.ՐԱ.ՐՈՒՆԱԾ ԵՐԿՐՈՐԴ.

— → —

Տեսարանը նոյն է:

ՏԵՍԻԼ Ա.

ՊՕՂՈՍ, ԿԻՐԱԿՈՍ.

ՊՕՂՈՍ. Շատ կմուժտամ, ամէն բան ողջաձեւ կընեմ որ
ճար մը ընեմ, ճար չկայ. ասօր մէկ պէլա մը կայ
գալիք գլխընուս . . . Տէր Աստուած, դուն ճամբայ
մը ցուցուր ինծի որ ինչ ընելիքս գիտնամ. . . Սա
Դաւթին ալ աչուըները բաց քի՛ տեսնայ պարէմ
ոտքին տակը բացուած անգունդը . . .

ԿԻՐԱԿՈՍ (կրտգայ). Յակոբիկ Էֆէնտին է:

ՊՕՂՈՍ. Թող ներս հրամմէ. (Կիրակոս կեղկ):

— — —

ՏԵՍԻԼ Բ.

ՑԱԿՈԲԻԿ, ՊՕՂՈՍ.

ՊՕՂՈՍ. (դիմացն երբալով) Բարե՛ւ, Էֆէնտիս :

ՑԱԿՈԲԻԿ. (Մեծ ծոելներով, չափազանց բաղաժայառութիւններով միշտ պիտի խօսի, արուեստակեալ ձայնով). Բարի գը-
տա՞նք, բարի գտա՞նք, իմ սիրելին, իմ պատուական, իմ գերապատուական

բարեկամն. Բնչպէս էք, Բնչպէս է ձեր ցանկալի,
ձեր ամենացանկալի առողջութիւնը :

ՊՕՂՈՍ. Ի՞նչպէս ըլլայ պիտոր, իշտէ սանկ նանկ կեր-
թանք կոր :

ՅԱԿՈԲԻԿ. Ամա չէ, քիչ մը տխուր կերեւաք . . . ա-
չուրնուդ լոյսը քիչ մը կորսնցուցած կերեւայ իր
սովորական գեղեցկաճաճանչագեղին անուշակար-
միր փայլունութիւնը : (Միաչեայ ակնոցը դնելով) Հէ
հէ, չեմ սխալիր կհաստատեմ, կպնդեմու կվճռեմ
որ քիչ մը քէփ չունիք :

ՊՕՂՈՍ. Սիրո չունիս ըսէք :

ՅԱԿՈԲԻԿ. Ի՞նչին, Բնչ եղաւ արդեօք, ցաւալի բան մը
պատահեցաւ, տխրալի բան, արտմալի, արտասուե-
լի, հառաչելի :

ՊՕՂՈՍ. Ի՞նչ ըսեմ . . . եէյէնս . . .

ՅԱԿՈԲԻԿ. Ո՞րն արդեօք, հրաշագեղ, հրաշաճաղիկ մատ-
մուազէլ Մարկըոթիթը, չէ նէ՝ սիրուն, կայտառ,
եռանդուն, աշխոյժ Միւսիւ Փասքալիթիկը :

ՊՕՂՈՍ. Փասքալը անխրատար լեզուին տուաւ քի, սիրաս
կոտրեց ասօր :

ՅԱԿՈԲԻԿ. Տղայ է, մանուկ է, հոգ մի ընէք, մի ցա-
ւիք, մի վշտանաք . . . ինչ կեցեր եմ, հիմա, հի-
մա կտեսնաք, հիմա հաշտութիւն կըլլայ, հիմա ա-
մենայն ինչ կլմննայ (դուրս կիազի) :

ՊՕՂՈՍ. (ԵՏԵԼԵԿՆ) ԿԵԳԵՔ, ԿԵԳԵՔ . . . — Աս Բնչ թօափ
մարդ . . . Աճապ Բնչ է միտքը քի . . .

ՏԵՍԻԼ Գ.

ԿԻՐԱԿՈՍ, ՊՕՂՈՍ.

ԿԻՐԱԿՈՍ. Պօղոս աղա, թուղթ մը կայ Մարկըռիթ հանըմէն. (բուղբը կուտայ) :

ՊՕՂՈՍ. Ո՞վ է բերողը :

ԿԻՐԱԿՈՍ. Խըզմէթքեար մըն է, Պէօյիւք տէրէէն կուգայ, ճուղապի կպէքլէյէ կոր սանըըըմ. ստակ կայ եղեր իրեն տալիք որ հանըմին տանի պիտոր :

ՊՕՂՈՍ. Ստակ մի կայ եղեր տալիք . . . կըսես քի աղան հոս չէ : Հէմէն ճամբէ երթայ, հասկըցար :

ԿԻՐԱԿՈՍ. Գլխուս վրայ. (կելլէ) :

ՏԵՍԻԼ Դ.

ՊՕՂՈՍ.

ՊՕՂՈՍ. Ստակ կայ եղեր տալիք . . . քիմ պիւիր կէնէնէլքը կան . . . ամա կեցիր սա թուղթը մէյ մը կարդանք, հէլպէթ ինչ ըլլալը կիմանանք... (կրանայ) :

« Սիրելի աղա տայի .

« Աս իրիկուն Մօսկօֆի սարայը մեծ պալօ կայ,
 « ես ալ էնվիթէ եղած եմ. փար քօնսէքան, հազը-
 « րութիւն ըրի, ու քանի մը բան առի. կաղաչեմ որ
 « որ աս թուղթը բերողին ստակը տաք .

« Տէքօլթէ ֆիսթան	1,000	Ղուրուշ.
« Մաղկէ քուրօն	400	»
« Պրասլէ	5,000	»
« Երկու չիփթ էլտիվէն փայլ . .	100	»
« Էվանթայլ (էլփաղէ)	500	»
« Քոլիէ (կէրտանլըդ)	4,500	»
	<hr/> 44,500	»

« Ճէմը 11 հազար հինգհարիւր զուրուշի բան։ Կա-
 « ղաչեմ, գիրս բերողին ձեռքը յանձնէք աս ստա-
 « կը քի մեծ բան մը չէ։ Նամակ մըն ալ աղապայ-
 « իս գրած եմ, ան ալ իրեն տուէք։

« Վօթուը նիէս,

« Մարկը իր » :

ՊՕՂՈՍ. Տասնըմէկ հազար հինգհարիւր զուրուշ . . .
 հէմտէ մեծ բան մը չէ կըսէ . . .

ՏԵՍԻԼ. Ե.

ԱԱՀԱՌՈՒԽԻՆԻ, ՊՕՂՈՍ.

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Ի՞նչ է, լսեցի քի Մարկըուիթէն թուղթ
 եկեր է մէյէր. նայիմ ձեռքինդ է, ինչ կդրէ։

ՊՕՂՈՍ. Անիկայ ինձի գրեր է, քեզի ալ կայ. իշտէ
 աս. (կուտայ)։

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Տուր պէ, տուր, ինչ կեցեր ես . . . (նայե-
 լով վրան) հա՛ ծօ, հա, իր գիրն է . . . նայէ ինչ ա-

զւոր . . . կարծես քի Ֆրանսըլ աղջիկ մըն է գրողը
պէ, (կրագնէ) : Արեւադ մեռնիմ աղւորիկ զաւակս . . .
նայինք նայինք, ինչ կըսէ կոր անուշիկ աղջիկս .
(կրանայ ու կրկի կարդալ, տեղ տեղ կենաղով, խնաղով,
ամերիմ, պոնի պուաղով, եւ այն : Պողոս այ անոր հակա-
ռակ զուիը կշարժէ, հըմ կընէ, կհառացէ, եւ այն, Սա-
հառութին նամակը կարդալու ժամանակ) : Տէ մտիկ ըրէ :

« Միւելի՛ աղապաս .

« Ես հոս ողջ առողջ եմ, աղէկ ըռինտ էյլէնմիշ
« կըլլամ կոր Միւսիւ Տիւվալին տունը . բոլոր օրը
« կխաղանք, կցառքենք, կպտըտինք . մէկ խօսքով՝
« ամէն թիւրլիւ շէնիք կընենք կոր . գիշերներն ալ
« դուրս կելլանք ու փիացային փրայ ժուռ կուգանք
« լուսնկայի լուսով . ես ալ հոռմի հավաներ, տաճկի
« թիւրքիւներ կերգեմ, կամ սորված ֆրանսըլի ոօ-
« մանսներս, կամ թալիանի օփէրայի կտորները կեր-
« գեմ կոր, ինչուան կէս գիշերէն երկու իրեք սա-
« հաթ ետքը : Ամէնքը ինձի կհաւնին ու մէկ բերան
« իս կգովեն կոր : Ամէն օր, ամէն տեղաց էնվիթա-
« սիօններ, տավէթներ կուգան կոր ինձի : Ֆրանսըլ
« քավալիէռները կըսեն կոր քի՝ դուն Արմենիէն
« չես, Ֆրանսէղ մատմուազէլ մըն ես . իս Ֆրանսէ-
« զի տեղ կդնեն կոր . իմ մանիէռներս՝ պիւթիւնն
« ալ անշանթէ կընեն կոր : ես ալ պէտք եղած տե-
« ղը քափրիս կընեմ, պէտք եղած տեղն ալ տէզիէօ
« տու կընեմ քի պիւթիւն քավալիէռներն իրար

« կանցնին, չեն դիտեր ինչ օմաժ ընեն ինծի : Ա-
« նուշ անուշ խօսքեր ու պիյեէներ շատ, ո՞ր մէկը
« գրեմ, աղապա, ո՞ր մէկը պատմեմ :

« Մոսկովի Էլզին, առ իրիկուն սուարէ տանսանթ
« մը պիտի տայ իր հոս տեղի սարայը՝ պիւթին
« Պէօյիւք տէրէյի ու Պէյօղուի մեծերուն : Ինծի ալ
« օրերով առաջ հէմ բերնով աղաչեց, հէմ տէ
« մա՛խսուս քարթ տ' էնվիթասիօն ալ զրկեց . լա-
« իլաճ պիտի երթամ . մախսուս տէքոլթէ ֆիսթան
« մը շինել տուի որ շատ վայլեց ինծի, նոր պը-
« ըասլէ ու չիչէք քուրօն ալ առի :

« Ինծմէ պաշխա քանի մը չայ քիպարի աղջիկներ
« ալ կան կարծեմ էնվիթէ եղած . ասոր համար շատ
« ուրախ եմ, զէրէ անոնք պիւթիւնն ալ փատի կտո-
« րի պէս բաներ են . նէ ինծի պէս ցատքել գիտեն,
« նէ խաղալ, նէ պէտք եղածին պէս փոլքա, նէ
« վալս, նէ քօնդրըտանս, նէ ոէտօվա, նէ մազուր-
« քա, նէ փոլքա մազուրքա, նէ կալօփ, նէ սքօ-
« թիշ, նէ քատրիլ . բոլոր բոլոր գիտցածնին Լան-
« սիէ մըն է քի բոլոր աշխարհ պաթալ եղաւ, ա-
« սոնք իսէ՝ տահա նոր սորվեր են, ան ալ համալի
« պէս կիսաղան ու կիսաղան :

« Ատիէօ . . . ատիէօ . . . ժը սիւի թութ ավու,

« Մարկընիք » :

ԱԱԱԱԱԻՆԻ. Պրա՛վօ, պրա՛վօ Մարկըռիթ, ա՛ֆէրիմ
աղջիկս . . . առ իրիկուն Մոսկովի սարայն ես դուն

հէ՞ . . . քիմ պիլիր ի՞նչ սալթանաթներու մէջ . . .
ա՛հ, ես ալ հոն ըլլայի տէ, պարէմ ծակէ մը օլ-
սուն տեսնայի քու խուշի ողէս թռչիլդ . . . Ծո,
ուրախութենէս հիմա կիսենդենամ:

ՊՕՂՈՍ. Սանըրըմ աւելի խենդենաս պիտի՝ երբոր աս
փուսուլան կարդաս նէ:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Ի՞նչ փուսուլա է քի:

ՊՕՂՈՍ. Ի՞նչ պիտի ըլլայ, աղջկանդ պարօյի համար
շինել տուած լաթերուն փուսուլան քի ասօր . . .
ՍԱՀԱՌՈՒՆԻ (ուշ չղներ). Հա՛, քեզի ուրիշ ուրախալի բան
մըն ալ ունէի ըսելու, չմոռնամ . . .

ՊՕՂՈՍ. Դուն ալ չմոռնաս տամնըմէկհազար հինգ հա-
րիւր զուրմաւ . . .

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Աբգար պէյէն ալ հիմա թուղթ առի . . .

ՊՕՂՈՍ. 41,500 Մարկըռիթին, 1,500 ալ Փասքալին պա-
րօյի լաթերը՝ 13,000 զուրուշ եղաւ սալթ ասօրուան
մօտիսթաներու պարտքը: Իմ քովս իսէ՝ մնացեր է
սալթ 4,500 զուրուշ . ան ալ . . .

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Ամա՞ն աղբար, հոգիդ սիրես, կէնէ մի
պաշլայեցիր քու չմննալու հիսապներովդ գլուխս
ուտելու . . . Աստուած ովորմած է ըսինք ա . . .
իշխէ նայէ՛, Աբգար պէյը կարծելով քի Մարկըռի-
թը հոս տունն է, խապար խրկեր է քի կէս օրուը-
նէ ետքը Հասքէօյէն պիտի հոս գայ քի խօսքերնիս
կտրենք լմնցընենք: Կտեսնես հիմա ընտո՞ր բանե-
ցաւ բաղդերնիս:

ՊՕՂՈՍ. Ուր էր թէ, ուր էր . . . ամա բան մալ կայ
մտմտալիք սանըրըմ դուն մուցեր ես :

ՍՍՀԱՌՈՒԽՆԻ. Ի՞նչ է քի :

ՊՕՂՈՍ. Արգար պէյին խօսք չունիմ. լաքին ան քեզ
հարուստ մարդու տեղ գրած է. հէլպէթ աղջկանդ
ճէհէզն ալ կմտմոայ :

ՍՍՀԱՌՈՒԽՆԻ. Ա՛տամ սէնաէ . . . անոր պէս հարուստ
մարդ ճէհէզն մը կարօտ է քի :

ՊՕՂՈՍ. Հարուստ մարուստ ամս, հիմակուան տաենը
մարդիկ սալթ ճէհէզն կնային, խապար ես :

ՍՍՀԱՌՈՒԽՆԻ. Դուն ալ խապար ես քի թիթիզ մարդուն
մեծն ես . . . էօֆ, աման . . . (կեղէ բարկուրեամբ) :

ՏԵՍԻԼ 9.

ՅԱԿՈԲԻԿ, ՊՕՂՈՍ, ՓԱՍՔՈԼ.

ՊՕՂՈՍ. Տէր Աստուած, աս տէրէճէ անհոգութիւն ալ
կըլլայ մի եղեր . . . ինչ խելք . . . միտքն ալ գը-
րեր է քի զաւակը պիտի ծախէ առանց ճէհէզի :

ՅԱԿՈԲԻԿ. (դրսէն պոռալով Փասխալին ձեռփէն բռնած). Վուա-
լա՛, վուալա՛, անառակ որդին կուղայ . . . (կրտսէն) բռ-
ցէք թեւերնիգ, գրկերնիդ . . . Պօղասիկ աղա՛, էվու-
մօնշէր (Փասխալին), ալօն, քուրա՛ժ, պագէք. ձեր ա-
զա տայիին ձեռքը. (իրարու կմօտեցընէ) Հա՛ քիչ մըն
ալ, անքօռ, անքօռ, (Փասխալ բռնի պազմել կձեւացընէ).

ա'սանկ, պրավօ, պրալիսսիմօ, թրէպիէն, մօն ան
ֆան, մօն անֆա'ն շէրի :

ՓԱՍՔԱԼ. Ի՞ս ուզեր ես եղեր աղա տայի . . . բան մը ու
նիս ըսելու քի (դեզուքեամբ) :

ՊՕՂՈՍ. Զէ, այ օղուլ, բան չկայ :

ՓԱՍՔԱԼ. Աս ի՞նչ մասխարկութիւն պէ . . . իրիկուան
պալօի համար պատրաստուելու հարկաւոր բաներս
թողուցի եկայ, կկարծէի քի փիւշման եղեր ես վար-
պետներս ճամբելուդ վրայ տէ, կուզես կոր սիրոս
առնել . . .

ՊՕՂՈՍ. Ես իմ ըրածս գիտնալով կընեմ, այ օղուլ, ա-
նոր համար նէ ըրածիս վրայ փիւշման կըլլամ, նէ
տէ ըլլալիք ունիմ :

ՓԱՍՔԱԼ. Եա, ասանկ հէ . . . անանկ է նէ ես ալ գի-
տեմ իմ ընելիքս . (կեղե բարկուքեամբ) :

ՅԱԿՈԲԻԿ. Առէթէ, առէթէ . . . թէլ անֆան թէռիպլը :

ՏԵՍԻԼ Է.

ՊՕՂՈՍ, ՅԱԿՈԲԻԿ.

ՊՕՂՈՍ. Տեսար էֆէնտի, տեսար . . .

ՅԱԿՈԲԻԿ. Ճահիլութիւն, աղաս, ճահիլութիւն . . . հա, հա, հա, մենք ալ ասանկ բաներ ինչխըտար ըրած ենք,
հա, հա, հա . . . (ծիծաղելով) խնտալու բան . . . միտ-
քըս կուգայ իմ պղտիկուց ըրածներս, հա, հա, հա . . .

ՊՕՂՈՍ. Ա՛խ, իմ զավալլը քուրս, խեղճ քուրս . . .
(շաղու ձայնով), ա՛խ . . .

ՅԱԿՈԲԻԿ (ինքիրեն). Պրէ . . . Ապուր կերանք, լալ պէտք
է եղեր : (շաղու ձայնով). Հա, հա, խեղճ քուրերնիդ . . .
նազելի քուրերնիդ . . . ծաղկաթառամ քուրերնիդ . . .
լանք, լանք զինքը, ողբանք, ողբակցինք, ողբաձայ-
նինք. խեղճ քուրերնիդ, նազելի քուրերնիդ (բաշկի-
նակը կհանի) արտասուելի քուրերնիդ . . .

ՊՕՂՈՍ. Ա՛խ, չէք գիտեր ի՞նչ կքաշեմ ես աս տղուն
ձեռքէն . . .

ՅԱԿՈԲԻԿ. Կիմանամ, կիմանամ, խորը կիմանամ, բուն
ներսը ծնւծը կթափանցեմ :

ՊՕՂՈՍ. Շնորհակալ եմ ձեր բարի սրտին, ձեր ան-
կեղծ . . .

ՅԱԿՈԲԻԿ. (չափազանց աշխուժութեամբ) Այս այս, անկեղծ
է, շատ անկեղծ, ամենանկեղծ, անկեղծ, անկեղծ :

ՊՕՂՈՍ. Ի՞նչպէս չհաւտամ . . .

ՅԱԿՈԲԻԿ. Զէք հաւտա՛ր . . . երդում կընեմ, ժը վու
ժիւր, փառօլ տօնէօր :

ՊՕՂՈՍ. Զէ սիրելիս, չէ, չկրցայ հասկըցնել. կուզէի
ըսել թէ անխըտար շիֆէսիզ եմ հրամանոցդ բա-
րեկամութեանը վրայ, որ ճէսարէթ կընեմ իրիձա-
մըն ալ ընելու :

ՅԱԿՈԲԻԿ. Ի՞նչ բանի մէջ արդեօք կընամ ձեզի ծա-
ռայել. կընամ աս բաղդը յուսալ. շնորհք պիտի
ընէք ձեր սրտին գաղտնիքն ինձ մերկանալու . . .

ՊՕՂՈՍ. ՄԵՐ Սամաթիացի Մարդար աղան կուզէ իր
Զամբէթա աղջիկը կարգել . . .

ՅԱԿՈԲԻԿ. Շատ ուրախ եմ, շատ ուրախ, բոլոր սրոտի
ուրախ, ան գեղեցիկ, ան աննման աղջկան . . .

ՊՕՂՈՍ. Զէ, շիտակը շատ անանկ գեղեցիկ, աննման
բան մը չէ նէ ալ . . . սիրոր աղէկ, լաւ թէրպիյէ-
լի աղջիկ մըն է :

ՅԱԿՈԲԻԿ. Հա՛, թամա՛մ, թամամ. իրաւ, ես պատիւ ու-
նեցած չեմ այն օրիորդը տեսնելու, բայց անոր սրբ-
աբն համար է տուած գովեստներս :

ՊՕՂՈՍ. Հէր նէ իսէ, շիմտի, եաղճըեան Գասպար փե-
սացուն Փարիզ սորված է երկրագործութիւն, կու-
զէ որ Մուհասէպէճի Ալի փաշային Մախըր գե-
ղէն վեր եղած չիֆթլիկը՝ որ երեսի վրայ թողած
է, հինգ տարի վրան առնէ, աշխատի բանեցընէ,
վաստակն ալ իրեն ըլլայ: Հրամանքդ, Յակոբիկ է գէն-
տի, կարծեմ լաւ կճանչնաս Ալի փաշան :

ՅԱԿՈԲԻԿ. Հէ, հէ . . . իմ մեծ բարեկամն է, իմ սրտա-
կից բարեկամն, իմ աննման բարեկամն :

ՊՕՂՈՍ. Անանկ է նէ, խաթերս համար ասօր աս ինդի-
րը փաշային կրնես խայրի :

ՅԱԿՈԲԻԿ. Շատ լու, շատ աղէկ, խիստ բարի, թրէ-
պիէն, թրէպիէն: Ան փեսացու քաջ երկրագործին
անունն ի՞նչ էր :

ՊՕՂՈՍ. եաղճըեան Գասպար :

ՅԱԿՈԲԻԿ (բյրապանը կամ նզտանը կհանէ որ նշանակէ). եաղ-
ճաճեան Ասապա . . .

ՊՕՂՈՍ. ԶԵ, Եաղճըեան Գասպար :

ՅԱԿՈԲԻԿ. Հա՛, թամամ թամամ, Եախըճըյեան Գասպար (գրելով). Բնչ ըսէլէ, ով չգիտեր Եախըճըյեան Գասպար աղային անունը, ան մեծանուն Երկրագործը . . .

ՊՕՂՈՍ. Եախըճըյեան չէ, Եաղճըեան Գասպար :

ՅԱԿՈԲԻԿ. Հիմա հասկըցայ, հիմա հասկըցայ. կճանչնամ, կճանչնամ . . . ինչու չէ, ինծի փառք է անանկ քաջ Երկրագործի մը համար ծառայութիւն մը ընել. (բղրապանը գրպանը կղնի): Հիմա մէկէն կերթամ, շիտակ Ալի փաշային, մէկէն, մէկէն: (ինժիրեն. Փէհ, թամամ, բանս գործս անէր եա. . . պէքէյէ): Ուրեմն հիմկու հիմա մնաք բարով, շուտով կդառնամ. շատ երջանիկ, շատ, խիստ շատ, ամենաշատ բազդաւոր եմ, որ կրցայ այսօր հաշտեցնել զձեղ ձեր եէյէնին հետ, որ կրցայ ձեղի հետ լալ, ողբալ, արտասուել ձեր աննման քրոջը վրայ (յադ ձեւացընելով). ու հիմա պիտի Երթամ ձեր խնդիրքը կատարելու: Մընաք բարով, մնաք բարով (կերպայ ծոկներով):

ՊՕՂՈՍ. Երթաք բարով:

ՊՕՂՈՍ. Աս ալ արտառոց զէվզէկին մէկը . . . միտքն ալ դրեր է քի, ինչխըտար աւելի զէվզէկինայ՝ ա՞ն խըտար պիտի բարակինայ . . . Պէ ա'զբար, ամենուն

լսելը միտքը կոտրտուիլ, Ֆրանսուզի հիյէթներ
թասլամիշը ընել, սանքիմ խելքովնին անանկ են պէլ-
լէմիշ ըրեր քի, ասանկով մէյմէկ ֆրանսուզ եղան
գնացին . . . Զէվզէկնե՛ր . . . աս ինչ եղեր է սա մեր
Ստամպօլը . . . ցըք-ցըք-ցըք . . . մւր են մեր ա-
տենին մարդիկը, մւր է մեր տղայութեան վախտին
տեսնուած ծանրութիւնը, շէնքը շնորհքը . . . գը-
նաց, գնաց . . . հիմա թախըմ մը ալաֆրանկա մօտա
տիտաներ հափիթաներ, ելեր ամէն տեղ բռներ են.
նէ քիպարութիւն մնաց, նէ աղայութիւն, նէ ազ-
նուութիւն . . . զէր նէ իսէ՝ նայինք ասոր ծարը մւր
պիտի երթայ . . . Պարէմ սա մեր հափիթա Մուշու
Յակոբիկը խեղճ Մարգար աղային բանը շիներ տէ . . .

ՏԵՍԻԼ Թ.

ՊՕՂՈՍ, ԿԻՐԱԿՈՍ.

ԿԻՐԱԿՈՍ. Աղա, Մարգար աղային որդին Սեղրաքն է
եկեր :

ՊՕՂՈՍ. Ո՞ւր է քի, ներս չդայ :

ԿԻՐԱԿՈՍ. Վարը կալէքլէյէ կոր. շատ զօր ըրի քի վեր
ելլայ ամա, ըստ քի՝ ինչուան աղան հրաման չընէ
վեր չեմ ելլար : Տեսնաս, աղա, ինչ շէնքով տղայ է
դարձեր. տօղրուսու հիշ մեր Փասքալ աղային չը-
նմանիր կոր : (յինիրեն . Ան իսէ թամա՛մ լահանա-
յի կոչան) :

ՊՕՂՈՍ. Հասկըցայ, հասկըցայ. շուտով վեր հրամցուր, զավալը տղան մեղք է, վարը պօշ տեղ պէքլէմիշ ըրնէ:

ԿԻՐԱԿՈՍ. ԿԵՐԹԱՄ, ԿԵՐԹԱՄ աղա :

ՏԵՍԻԼ Ժ.

Ս Ա. Հ Ա. Ռ ՈՒԻՆԻ, Պ ՕՂՈՍ.

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Յակոբիկէֆէնտին եկերէ եղեր հէ, ուր է:

ՊՕՂՈՍ. Հիմա տահա դուրս ելաւ:

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Հա՛յ եազրիս, ինչպէս ալ ուշ իմացայ:

ՊՕՂՈՍ. Ի՞նչ կայ քի:

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Կուզէի Փասքալին համար ըսել քի գործ մը՝ մանսուալ մը գտնայ, զէրէ ինքը ամէն պուճախ մոնող ելլող մարդ է:

ՊՕՂՈՍ. Փէք աղէկ, շատ լաւ ես մտածեր, զէրէ կորսընցնելու վախիտ չկայ. պէտք է Փասքալին համար տեղ մը գտնանք, սահաթ մը առաջ եէրլէշտիրմիշ ընենք սա տղան:

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Նէ իսէ, ետքէն ծառան խրկեմ տէ կանչ չել տանք մեր էֆէնտին :

ՏԵՍԻԼ ԺԱ.

ՍԵԴՐԱՔ, ՍԱՀԱՌՈՒԽՆԻ, ՊՕՂՈՍ.

ՍԵԴՐԱՔ. (կմէնէ Սահառունիխն ու Պօղոսին ձեռքը կպազնէ ու բարեւ բռնած կլենայ) :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Ի՞նչ խապար, Սեդրաք. (ինքնիրեն. Նայէ, նայէ, ի՞նչ փայտի կտոր. կնատի) :

ՍԵԴՐԱՔ. Հայրս շատ բարեւ կընէ ձեր հրամանոցը, եւ ցանկալի որպիսութիւննիդ կհարցընէ :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Էյ աղէկ, հասկըցանք. սօզրա :

ՍԵԴՐԱՔ. Ըստւ որ շտա շնորհակալ ըլլամ, որ դուք բարեհաճեր էք իս մէյ մը տեսնալու այսօր :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Հա, հասկըցայ, հիմա միտքս եկաւ, մոռ ցեր էի : Էյ, ըսէ նայինք ի՞նչ բան դաս առեր ես :

ՍԵԴՐԱՔ. Ի՞նչ որ մեր գպրատունը դաս կտըրուէր նէ, թոլորն ալ սորված եմ :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Փիանօ, քէման :

ՍԵԴՐԱՔ. (ցնի կընէ, ու զուխը ՈՉ նշանակելու կերպով կերցընէ) :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Էյ պարէմ մուղիքա :

ՍԵԴՐԱՔ. Շարականները բոլոր գոց գիտեմ :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Շարականներ . . . հըմ, պաթալ բան, պաթալ : Էյ Թրանսըզի, Թալիանի օփերաներ, ուօմաններ, արիէթներ, մէլօտիններ :

ՍԵԴՐԱՔ. (զլխովը ՈՉ կընէ) :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Բերան չունիս պէ, ատ ի՞նչ քաղաքավարութիւն է : ՈՉ կըսեն, չէ թէ խախամի պէս գլուխ

կերեցընեն : Եյ, փոլքա, քատրիլ, մաղուզքա, ասանկ բաներէ հիշ խապար ես մի : ԱԵՒՐԱՔ (պոռապով), ՈՇ :

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Տէ, ատ պառալն ինչ է ծօ, մւր ենք. Հոս Սամաթիա չէ, գիտես : Ի՞նչ որը ըսի պէս կեցեր ես. վարտօն չըսես :

ԱԵՒՐԱՔ. Մենք գաղղիարէն բառեր չենք խառներ մեր խօսակցութեանը մէջ . մեր վարժապետը կըսէր որ Հայ մը պէտք է մաքուր Հայերէն խօսի :

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Զեր ատ վարժապետին խաթրը չմնայ ամա՝ խապա սօղանին մէկն է եղեր, թամա՛մ Սամաթիացի : Ֆրանսորդան կեցած իրէն, խապա Հայերէն խօսիլ . . . Ի՞նչ տիք տիք երեսս ինայիս, ծօ առ աւ Հայու քաղաքավարութիւն է, չըսես :

ԱԵՒՐԱՔ. Մեր պատուելին կըսէր թէ պատուաւոր անձի մը հետ խօսելու ժամանակ՝ պէտք է անոր երեսը նայիլ . չորս գին նայիլը՝ կոպտութիւն է, վարդետին նայիլը՝ կեղծաւորութեան նշան է կըսէր :

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Վայ, վայ, վայ, ատ ինչ եապանի թէր-պիյէ . . . նէ իսէ, հասկըցանք, գուն ատ կոպիտ թավուրովդ Սամաթիայէն դուրս ոտք չես կրնար կոխել . . . Ամա խապահաթը քուկինդ չէ, խեղճ տըղայ. Ինչ ընեմ քերականութիւն, հայճա, շարական մարական, ասոնք խապայութիւն են ծօ, խապայութիւն : Բսինք ա՛, խապահաթը հօրդ է քի քիզի նէ միանգ, նէ նօթա, նէ պալօ սորվեցուցեր է քի, քիչ մը ալաֆրանկա թէրպիյէ ասնէիր տէ

կոկուէիր : Եյ նայինք . չդիտցածներդ հասկըցանք ,
դիտցածներդ ալքիչ մը հակընանք . ըսէ տեսնենք ձեր
առ Սամաթիացիներէն ինչ սորվեցար : (ծափ կզարնէ):
ՍԵԴՐԱՔ . Հայկաբանութիւն ամբողջ , ճարտասանու-
թիւն , Գաղղիարէն , Հոռմերէն , Անգղիարէն , Տաճ-
կերէն լեզուները . թուաբանութիւն , երկրաչափու-
թիւն , հանրահաշիւ ու եռանկիւնաչափութիւնն ալ
գեռ նոր լմնցուցի :

ՍՍՀԱՌՈՒՆԻՒ. Տըրըլթը էփէնտիմ , տըրըլթը :

ՏԵՍԻԼ ԺԲ.

ԿԻՐԱԿՈՍ , ՍՍՀԱՌՈՒՆԻՒ , ՍԵԴՐԱՔ , ՊՈՂՈՍ .

ԿԻՐԱԿՈՍ . ՀՐԱՄԵ աղա :

ՍՍՀԱՌՈՒՆԻՒ. Գնա' Փապալին ըսէ քի շուտով հոս դայ :

ԿԻՐԱԿՈՍ . Գլխուտ վրայ , աղա (կերպայ) :

ՏԵՍԻԼ ԺԳ.

ՍՍՀԱՌՈՒՆԻՒ , ՍԵԴՐԱՔ , ՊՈՂՈՍ .

ՍՍՀԱՌՈՒՆԻՒ. Անանկ էնէ դպրատունէն պիտի ելլես հէ :

ՍԵԴՐԱՔ . Հրամեր էք , հոն սորվելու ուրիշ բան չմնաց .

բայց չեմ դիտեր թէ ինչ բանի ձեռք զարնեմ : Ա-

սոր համար ահա' կփափաքէի ձեզի խորհուրդ . . .

Հարցընել :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Ի՞նչ ըսել կուզես, ինչ է միտքդ. աէ շնոր,
մի շատ կմկմար:

ՄԵԴՐԱՔ. Կփափաքէի ձեր միջնորդութեամբը չապէօյի
գպրոցը քննութիւն մը անցընել եւ բժշկականու.
թեան մտնել. ապա թէ ոչ՝ պէտք է որ հօրս քով
մտնեմ, ոսկեգործութեան, այսինքն խույումճիու.
թեան սկսիմ:

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Հա հա հա (ծիծաղերով), դուն ատ կոպիտ
հիյէթովդ տօքթօռ մը պիտի ըլլաս . . . հա հա հա :
— Տէ, մտքէդ հանէ անանկ բաները, ծո նայէ որ
չարըխէդ վեր չելլես. հէմէն, հէմէն, չարշըյին
դունէն ներս մտիր, խույումճիութեան պաշլայէ,
խույումճիութեան :

ՄԵԴՐԱՔ. (Ժանրութեամբ) Ի՞նչ կը լայ եղեր, խույումճի-
ութիւն կսորվիմ. Բժիշկ եղեր եմ, ոսկեգործ ե-
ղեր եմ. վախճանս ինչ է, հացս ճարել, հայրս
մայրս պահել չէ մի. թող խույումճի ըլլամ. բաւա-
կան է որ պարապ պարապ չպտըտիմ, եւ պարկեշտ
ու պատուաւոր կեանք մը անցընեմ, հօրս մօրս մխի-
թարութիւն ըլլամ ու ազգիս անարդանք չբերեմ:

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Ի՞նչ է Պօղոս աղա: աչուըներդ կսրբես:
ՊՕՂՈՍ. Նէ՞ մութլու ասանկ տղայ ունեցող հօրը, նէ
մութլու ասանկ տղայ մեծցընող մօրը . . . վա՛խ,

իմ զավալլը քուրս (հառաչերով): Հնա ըլլալու էիր . . .

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Աս ինչ պիչիմնիզ ֆէս գնել է, ատ ինչ-
պէս պօյուն պաղը կապել է ծո. հիմա կթափի . . .
վա՛յ, վա՛յ, վա՛յ, նայողին սիրտը կխառնուի պէ:

ՊՈՂՈՍ. Եկուր այ օգուլ եկուր, (փեսն ու վզնոցը կշեկ ու
ուսը կշոյի)։ Աստուած օրհնէ զաւակս։

ՍԵՐԻԱՔ (ձեռիր կպազնի)։ Շնորհակալ եմ։

◆◆◆◆◆

ՏԵՍԻԼ ԺԴ.

ՓԱՄՔԱԼ, ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ, ՊՈՂՈՍ.

ՓԱՄՔԱԼ. Ազապա, իս ուզեր ես։

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Հա զաւակս, իշխէ ամուճադ իր տղան
խրկեր է որ նայինք բանի մը կրնանք մի բերել։ Առ
օտադ տար ու մէկիկ մէկիկ ինչ որ սորվեր է նէ, նայէ
տէ ինծի խապար կուտաս։ Հայտէ նայինք Սեղ-
րաք, գնա մէկտեղ, ու մարիֆէթգ տեսնանք։
ՍԵՐԻԱՔ. (Սահառունիին ու Պողոսին ձեռիր կպազնի ու դուր
կեղի Փասխին հետ)։

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ, Փասքալ, Փասքալ։

ՓԱՄՔԱԼ (Աերս կմտնի)։ Հրամէ ազապա։

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Մրտոյ աղբարին ալ ըսէ որ մանճան հա-
զըր ընէ, շուտով սուֆրան դնէ։

ՓԱՄՔԱԼ. Մրտոյ աղբարը մի . . . անիկայ շատոնց առ
առտու տնէն գուրս ըրաւ մեր աղա տային։

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Աշճին գմւրս մի ըրաւ . . .

ՊՈՂՈՍ. Կիրակոսը շատ խըզմէթ չունի, աշճիութիւն
կրնայ ընել. խարճը կէս կերթայ։

ՓԱՄՔԱԼ. Հեմ տահա պաշխա նար բաներ ալ կան ա-

զապա , թամամ վախտը եկաւ ըսեմ խայրը : Սալթ
Մրտոյ աղբարը չէ , պիւթիւն վարժապետներս ալ
ճամբեց ասօր աղա տայիս : Առաջին՝ միջնի առ
ՍՈՀԱՌՈՒԽԻՆՓ . Աս ինչ , աս ինչ կլսեմ . Ա Աշքը կլարն-
տես , տղուս վարպետները ճամբայ կդնես . պէ ես
հոս էշք պաշի եմ , ինչ եմ՝ որ ինծի չես հարցը-
ներ . . . պէ ասօր ճին մտեր է փորդ ինչ եղեր է . . .
ալ չեմ դիմանար . . . հիմա խրսէս կճաթիմ . . .
Պէ աս տունին սատանան ես դուն , ինչ ես . . . պիւ-
թիւն ամէն բան տակն ու վրայ ըրիր , ամէն բան
ալթիւսթ , տունս ալ , սիրտս ալ , տղաքս ալ . . . նալ-
լէթ ըլլայ քեզ աս տունէն ներս առնողին . . . կոր-
սուէ սըկէց , մէյմըն ալ աչքիս չերեւաս , ցնդած
ծեր : (դուրս կեղէ բարկուրեամբ , Փասխալն ալ ետեւէն) :

ՏԵՍԻԼ ԺԵ .

ՊՕԴՈՍ.

ՊՕԴՈՍ . (ֆիչ մը կկենայ ետեւէն կնայի , վերցին հառաչեղով
կըսէ) . Հաւատամմ լսածիս . . . խեղճ Պօղոս , խեղճ
ողորմելի ծեր . անո՞ր համար քրոջմէդ աւելի ապրե-
ցար որ աս օրս ալ՝ աս սահաթս ալ տեսնաս . . .
(կուլայ) : Ամա դուն աւելի խեղճ ես իմ քուրս . դուն
իշխէ կտեսնաս որ ասօր աղբարդ խեղճ ողորմելի
կվոնտուի ան անէն որ քու բերած ճէհէզովդ շի-

նուեցաւ . ան տնէն՝ ուր որ տահա քու ախուվախդ
կլսուի . . Մնաս բարով քուրս . . . մնաս բարով . .
աս վերջին համբոյրս է (յրոշը պատեն կախուած պղի
պատկերը կտոնէ, կպազնէ) ախ , մնա՞ս բարով :

ու իր , ունի քաջան զն մանական ունյու շամ
պղում՝ ուն գնոյ զն նու շամ նու վեր զնու ուն
... և ուրե շամ բախ կաման մին զու իր ... զն
... նի ինձաք ու չախու մնոյ . . . զամնուիք նու յա
ւիր . . . ու շամ . . . մարտ ու մասնաւու մին ուն յի
մու մնաս . պիզզ բայր ու միւսու մու մնաս մաժն
յամ . . . յա ուրուս . յա ուրուս . յա ուրուս . ենալինու
յար . . . միրուս ուրուս . յա ուրուս . յա ուրուս . ենալինու
յար . . . մարտ ու մասնաւու մին ուն յի ինձաք
ուրե ու ուրե
(մարտ յա մայստր ու մասնաւու մին ուրե) . պան

ԱԿ 14012

ԱԽՈՐ

ինյաւուան նաշօյ , պատ անձա զանքը զն մի ։ ԱՅՈՒԹ
նրան ։ ուրօն զն մու . . . ամ նու նանուան . ձայլ
մարտ մի մա քանչույզ պանշ պան , պան քանչույզ
... ունաւու յա սիստու ուն յա սիս ուն զն դար
մարտ . պատ այ ուն նրան զանք մարտ մին : (պատը)
դանչույզ նրան քանչույզ պան յա սանուան մի մա
մի քանչույզ ուն նաշու ուն զն մա քանչույզ

ԱՐՍ.ԲՈՒԱԾ ԵՐԵՐԴԻ.

ՏԵՍԻԼ Ա.

Կ Ի Ր Ա Կ Ո Ս.

Կիրակոս. (աւելլ ձեռքը սենեակը կշտկէ, փոշիները կորիկ) Իշտէ թէմիզզուցինք՝ գնաց. Հիմա երթանք սուփան ալ սրայի գնենք: Ասօր նշանտուք կայ մէյէր, փեսան պիտի գայ ամա եկուր նայէ քի հարսը հոս չէ . . . նա հիմա Պէօյիւք տէրէն քիմ պիլիր ինչ ճիւմպիւշներու մէջ չէ . . . զավալը Աբգար պէյն ալ բանէ խաղար չէ տէ՝ կըսեն քի . . . (հա, հա, հա) ամա մեր մատմուազէլը առջինը չէ եա . . . հիմակուան մօտան է աս ալ քի աղջիկները . . . Ալաֆրանկա պէ, ալաֆրանկա (ինտաղով) . . . ինչ որ շիմտէյէտէք տեսանք նէ՝ Էփէյի թօհափ բաներէին ամա՝ սանըրըմ տահա շատ աւելի թօհափները կան տեսնալիք ասկէ ետքը քի՝ մեր խեղճ Պօղոս աղան ալ փարթալը ժողվեց ելաւ աս տունէն: Խեղճ ծերուկ պէ, իրաւ որ սիրաս շարժեց, իմ ալ լալս եկաւ. զավալըն, վախ եէյէններս, վախ քուրիկս ըսելով՝ կանչելով, ելաւ գնաց . . . Ատամ սէն տէ, երթայ բարով, տահա էյի եա, սա արուտը մարդէն խալըսեցանք գնաց . . . ինչ էր ան,

ամէն օր գլխընուս վրայ զազէպի պէս կեցած, թող
չտար որ քիչ մը նէֆէս առնենք . . . Օ՛խ եղաւ
եա, անզգամ ծեր, գնա սորվէ դուն ալ. պունտան
սօղրա պինգ պիղէ . . . (ցատկը եղով), Ի՞նչ որ եղաւ
նէ՝ մեր հէմիճուս Մրտոյ ախալարին եղաւ. քանի մը
սահաթ ալ հոս մնալու ըլլար նէ՝ փուռթունայէն կը-
խալըսէր զավալլըն . . . — Ամա ինչ է, ոտքի ձան
կլսեմ . . . սանըրըմ աղան կուգայ. բան գործ ձե-
ւացընենք. օլմայտ քի փարթալը ժողվելու սըրան
մեզի գայ, չէ նէ բաներնիս եաման է պէ, եա-
ման (կոկոսի աշխատի ձեւացնել):

ՏԵՍԻԼ Բ.

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ, ԿԻՐԱԿՈՍ.

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Հա սանկ, քեզ տեսնեմ՝ շուտ ըրէ, կի-
րակոս. շուտ տավրանմիշ եղիր նայիմ:

ԿԻՐԱԿՈՍ. Իշտէ սա օտան լմնցաւ, աղա. երթամ ոու-
ֆան ալ աւել մը զարնեմ, ամէն բան կլմննայ:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Ա՛ֆէրիմ, անոանկ ըլլայ քի՛ Արգար պէյը ե-
կած վախտին ամէն բան սըրան ըլլայ, հասկըցմը. չէ
նէ նայէ, վախցիր, գէշ սահաթիս կհանդիպիս հա:
ԿԻՐԱԿՈՍ. Հիմա աղա, հիմա. ամէն բան այնայի պէս
կընեմ կլմնցընեմ (երբարու կըլլայ):

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Կեցիր, ծօ. աղէկ միտքս եկաւ, սա Մրտոյ
ախալարը մւր գնաց, ինչ եղաւ, աճապ խալար ես :

ԿԻՐԱԿՈՍ. Հրամեր էք աղա, զավալըն լալով գնաց տեղ
մը գտնալու ամա՝ աս գիշեր մօտի մէխանան է։
ՍՍՀԱՌՈՒԽՆԻ. Տէ հայտէ բանդ գործդ շուտ լմնցուր
տէ, դնա հոս կանչէ. մեղք է զավալըյին։ Հէմ
տէ թող պիւթիւն հալիսը իմանան քի՝ ես չէի, ան
շաշլին ծերն էր աշճիս ալ խզմէթքեարներս ալ
տնէս գուրս ընողը։ Թող իրեն եամախն ալ հետը
բերէ, հասկըցար։

ԿԻՐԱԿՈՍ. Գլխուս վրայ, աղա։ (կեղայ ինքնիրեն ըսելով).
«Նայէ սա անզգամին, ինչպէս ալ բազդը բանեցաւ»։

ՏԵՍԻԼ. Գ.

Ս Ա Հ Ա Ռ Ո Ւ Խ Ի .

ՍՍՀԱՌՈՒԽՆԻ. Ընտոր ալ աղէկ միտքս եկաւ. պէ հիշ ա-
ռանց աշճիի կրնամար մի կենալ . . . որ քիպարը ի-
րեն մէկ աշճին ալ չունենար՝ ա՛ էֆէնտիմ։ Մեր
թիւրք չայը պիւթիւն պիւթիւն մէկ խզմէթքեար մը
ունի քի՝ ամէն բանի մէջ ալ քէփմէի պէս կմտնայ.
լաքին ալափրանկան ասանկ չէ, ամէն մէկ բանին
մախսուս մէկ խզմէթքեար պէտք է. մէկ խզմէթ-
քեար քի՝ գուռդ բանայ, մէկ խզմէթքեար քի՝ լա-
թերդ հագուեցընէ, մէկ խզմէթքեար քի՝ լաթերդ լուա-
նայ, մէկ խզմէթքեար քի՝ լաթերդ իւթիւ ընէ,
մէկ խզմէթքեար քի՝ տէօշէկդ դնէ, մէկ խզմէթ-

քեար քի՝ օտագ աւլէ, մէկ խզմէթքեար քի՝ կերակուրդ եփէ, մէկ խզմէթքեար քի՝ եամախութիւն ընէ, մէկ խզմէթքեար քի՝ ջուր քաշէ, մէկ խզմէթքեար քի՝ խզմէթքեարներուն նայի. տահանչնէ գիտնամ. խզմէթքեար, խզմէթքեար, խըզմէթքեար . . . և քին մեր ախմախ ծերուկը՝ ալաֆրանկան թնչէ՝ խապար չէ. կայ մի փարա՝ ան կնայի, կամաց կամաց մէյ մէկ մահանայով օր մը առ խզմէթքեարս հանեց, օր մը մէկալը, ասօր վաղը տեղը կըոնենք ըսելով. լաքին ասլը չըկար: Մէկ համբերեցինք, երկու, իրեք, չորս, հինգ, վեց . . . է, ալ համբերութիւնս հատաւ, խափաս խըզմիշ եղաւ . . . աշճին ալ հանել, եամախն ալ վռնտել. պէ՝ աս որ ալաֆրանկայ քիալարին տունը լսուեր է քի . . . հիչ, հիչ մէկ ժամանակ, միւնքիւն չէ, էֆէնտիմ . . . — Ուփ . . . հէլէ փառք, խալրսեցանք սա ծերուն ձեռքէն . . . ամէն օր գըլուխս կուտէր ամա, պէ ախպար, ալ աս օրուանը դիմանալու բան չէր: Ես իսէ ասօր քիչ մը աւելի հանգիստ, խնտումով, սէֆայով անցընելու ումուտ կընէի . . . ան իսէ ասօր աւելի ձախորդ գնաց բանը . . . Նէ իսէ, ումարըմ ասկէ ետեւ խաղաղ հանգիստ մնանք, ես ալ, տղաքս ալ . . . իշխէ ձան ալւեր եմ Յակոբիկ էֆէնտիին, կուգայ նէ, անոր կըյանձնեմ՝ դործ մը բան մը դտնալ մեղի. ասանկով բաներնիս նորէն կշտկենք կերթայ, թնչ պիտի ըլլայ . . . — Ան չէ ամա, (Ճամացոյցը կնայի) հըմ,

ինչպէս ալ ասօր սահաթը ուշ կքալէ կոր, տահանոր կէսօր եղեր է . . . ինչ որ է նէ՝ կամաց կամաց իրիկունը կմօտենայ, իրիկուն կըլլայ, գիշերը կմօտենայ, գիշեր կըլլայ ու իշխէ կնայիս պարօյի վախիտն ալ, կուգայ . . . ի՞նչ քէֆ՝ պէ, Փասքալս Պէյօղլու, Մարկուիթս Պէօյիւքտէրէ՝ փառաւոր փառաւոր տեղուանք տավէթլի . ոչ, ի՞նչ պատիւներով պիտի լեցուին . . . սիրտս եաղ կկապէ, կարծես քի ես ալ կկէնճընամ կոր, տղոցս տեղ կըլլամ կոր պէ . . . իշտէ պիւթիւն աղաները, տամաները նստածեն, ամէնքը կէս աչքով մը քովընտի ինծի կնային, ամենուն ալ սիրտը թըլփ-թըլփ կնետէ կոր քի՝ աճապորուն պիտի անկաժէ ընեմ . . . ամա, հըմ, գարշելի պառա՛ւ (զդուխն երեցնելով, խնաղով) . . . ես ուրիշի մը քովը կերթամ (արոտի մը դիմաց կերպայ) կծոխմ կոտրտուելով, «Մատմուազէ՛լ, էյէրքի անկաժման չունիք նէ, ինծի հետ քօնթըրտանս մը խաղալու կհրամէք մի. — (աղջիան ձայն ձեւացնելով). Վույ մուշու, վույ մուշու, ձեզմէ պաշխասիին որուն կրնամ անկաժէ ըլլալու: » Անդին օրքէսթրը՝ աղուոր վալս մը կչալէ . . . (իմբը իրմէ ելած, արոռը կգրկէ, կակսի վալս մը ընել, վերցէն արոռը տեղը կդնէ) «Ե պիէն, մատմուազէ՛լ մերսի». — «Մերսի մուշու» (իր թէ տաման տեղը կնսեցընէ, դիմացը կըծումոկի): Իշխէ մէյմ'ալ չորս թարափէն կըսկսին ծափ զարնել մեզի (ծափ կզարնէ) ամէնքը մեղ կգովեն, պրավօ, պրավօ, (նորէն ծափ կզարնէ) պրավօ . . . *

ՏԵՍԻԼ Դ.

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ, ԿԻՐԱԿՈՍ.

ԿԻՐԱԿՈՍ. Հրամմիշ աղա . իս կանչեցիք :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Ծօ, քեզ ով կանչեց, խենդ . գնա բանդ :

ԿԻՐԱԿՈՍ. Եա աղա՝ ծափ չպարկիք մի երկու անգամ,

դուրսը սուժան կաւլէի կոր՝ լաւ լսեցի :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Հայտէ, հայտէ, գնա բանդ ըսինք ա, ինչ

կերկնցնես, ականջիդ ձան է եկեր. քիչ մը ականջ-
ներդ թրաշ ըրէ քի՝ օլուր օլմազ ձայներ չլսես :

ԿԻՐԱԿՈՍ. Ես իսէ, աղա, շուտով վազեցի եկայ քի աղա-
յիս մախպուլ կը լայ տէի, ամա, ափ կը նէք աղա,

պաշխա վախիթ ասանկ չափուխ չեմ դար (կեղի
մումուպով), « Դաշ եափարքէն՝ կէօղ չըգարտըգ » :

ՏԵՍԻԼ Ե.

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ.

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Հայ սուրաթսըզ, ուրկէ ալ լսեց ձայնս
պէ . . . (խնտալով), ամա իմ էշխս ալ ուսկից եկաւ,
ինքիրմէս դուրս ելած՝ մռացեր էի քի ան էտէպ-
սիզը դուրսն է տէյի . . . հայ անզգամ, հայ . . .
աճապ վալս խաղալս ալ լըսեց մի կըսես . . . ա-

տա՞մ, բան չունիս դուն ալ, իսկմէթքեարէն ալ մի
պիտի ամշնանք . . . հոս ուրիշ մարդ չկար եա
. . . (ժողովաւրդը ցացընելով) մէկը չտեսաւ եա:

ՏԵՍԻԼ Զ.

ՓԱՄՔԱԼ, ՍԵԴՐԱՔ, ՍԱՀԱՌՈՒԽՆԻ.

ՓԱՄՔԱԼ. Աղապա :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Ի՞նչ է, այ օղուլ :

**ՓԱՄՔԱԼ. Սեղրաքին քննութիւնը լմնցուցի. նայեցայ՝
քերականութիւն մերականութիւն ձեռք կուտայ,
օլտուգնա գիտէ կոր, ամա . . .**

**ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Աղէկ աղէկ, հասկըցայ : (Սեղրային) Անանկ
է նէ, հայտէ, երթաս բարով. աղապայիդ բարեւ
կընես, կըսես քի վախտը կուգայ նէ քեզի ձան
կուտանք :**

**ՍԵԳՐԱՔ (ձեռիլ կպազնէ). Գիտէք հօրեղբայրս, աս ժա-
մին հաստատ միտքս դրի որ ուսմունքս առաջ տա-
նիմ որ բժիշկ ըլլամ:**

**ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Էսինք ա, ասանկ խապա թէրպիէյովդ-
բժիշկ չէ քի՝ ծօ դուն Սամաթիայի խալորըմները
չափելէն պաշխա բանի եարամիշ չէս ըլլար :**

**ՓԱՄՔԱԼ. Հէլպէթ. (Սեղրային) Մոն շէր, տահա քեզի
շատ փուռ հաց պէտք է քի քիչ մը ալաֆրանկան
ինչ է սորվիս, մարդու որրա անցնիս :**

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Հայտէ, հայտէ. մի երկնցներ (դուռը ցուցնելով Սեղրաժին) :

ՍԵՒՐԱՎ. Կերթամ, կերթամ ամա, կեցիր՝ բան ունիմ ըսելիք :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ (բարկութեամբ). Քեզի պէս կոպիտ . . . ասանկ կխօսին մեծիդ հետ հա :

ՓԱՍՔԱԼ (Սեղրաժին). Պիտի ըսես քի (բաղախակարական ձեւերով) « Աղա ամուճա, թէ որ հրաման տաք նէ հրամանքներուդ բան մը ըսեմ » : — Հասկըցար :

ՍԵՒՐԱՎ. Թէ որ հրաման տաք նէ . . . (կուզե Փասխալին ևսան ձեւ մը ընել՝ անձոռնի շարժմունի մը կընէ) :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Ծօ, թնչ փառ կոտրողի պէս կցատքես. օրմա՞նը մի մեծցեր ես, թնչ ես :

ՍԵՒՐԱՎ. Թողութիւն ըրէք . . . կուզէի ըսել թէ . . . կաղաչեմ ըսէք . . . կաղաչեմ չնեղանաք թէ որ պէտք եղած . . . թէ որ կարենամ . . . (աստիկ շիորած) :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. (խնտալով) Ծօ ծօ ծօ, փուսուլան կորսընցուց : Հա հա, շուտ ըսէ լմնցուր նայինք :

ՍԵՒՐԱՎ. Իրաւ է, ալաֆրանկայէն շատ չեմ հասկընար կոր ամա . . .

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Շատ չես հասկընար կոր մի . . . ծօ, հիշչես հասկընար, հիշչ, հիշ . . . ծօ դուն ալաֆրանկային այբը տեսնաս նէ բենը մէհքէմէն կտանիս :

ՍԵՒՐԱՎ. Բայց ինչ որ ուսմունքիս կվերաբերի, Հայկաբանութիւն, Գաղղիարէն, Անգղիարէն, Տաճկերէն, պատմութիւն, չափագիտութիւն . . . եւ այլն,

բոլորն ալ մեծ ջանքով սորված եմ եւ կրնամ համարձակ ըսել թէ չեմ վախնար ինչ հարցմունք ալ հարցընեն : Բայց աս բաներուն մէջ, մանաւանդ մաթեմաթիկայի մէջ, մեր պարոն Յարութիւնը . . . ՍԱՀԱՌՈՒԽՆԻ (բարկութեամբ) . «Մուշու Փասքալ» ըսէ ծօ . . . տղաս Սամաթիացի մի սանմիշ կընես քի պարոն Յարութիւն կըսես կոր :

ՍԵՐԻԱ. Կուզէի ըսել թէ ինքը նրչափ ալաֆրանկայի մէջ զօրաւոր է ու առաջ գնացած, այնչափ ալ այս բաներուն մէջ տկար է ու ետ մնացած . . . ուստի . . . ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Սըւնը նայեցէք հէլէ, ինչպէս ալ լեզուն բացուեցաւ տէ, պօյէն վեր մեծ մեծ կջարդէ . . . լեզուգ քեզի քաշէ, պա՛ճա՛խսրդ (բարկութեամբ) :

ՍԵՐԻԱ. Թէ որ ինձ չէք հաւտար, փորձը դիւրին բան մըն է . պատուելին հոս կկանչէք կամ ուրիշ վարժապետ մը՝ որ քննեն հօրեղբօրորդիս, կըտեսնէք թէ ինչ չափ է իրեն գիտութիւնը : Սնանկ սխալ բաներ ըսաւ դիմացս ներսը որ . . .

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Էյ լաւ, լաւ, լաւ . . . սօնղրամ . . . ինչ ըսել կուզես, լմնցուր ծօ, լմնցուր, լմնցուր :

ՍԵՐԻԱ. Ըսել կուզեմ որ եթէ կփափաքիք որ ձեր զաւակը իմ չգիտցած ալաֆրանկաս ինձի սորվեցընէ, զիս կրթէ, ես ալ խօսք կուտամ որ իրեն չգիտցածները իրեն սորվեցընեմ եղբայրսիրութեամբ :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Ծօ հէօտիւկ, տղաս քեզի պէս պաճախսըզի մը կարօտ չէ, ինքը մեծ մեծ վարժապետներ ունի ամէն բանի համար : Հայտէ, հայտէ ծօ, վար-

Ժապետութեան հավես ունիս նէ՝ Սամաթիա կերթաս: Եթէր խայրիմ, երթաս բարով, երթաս բարով: — Փասքալ, շուտով ճամբայ դիր սըւիկա տէ դուն հոս եկուր:

ՍԵԴՐԱՔ. Շնորհակալ եմ (ձեռիշ կպագնէ). մնաք բարով, (կերպան):

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Հայ ճըթլող, հայ . . . աղբար, պիր փարա վէրտիք պաշլաթտրդ, օն փարա վէրտիք պիթիրմէղ . . . առ քեզի թէրովիյէ . . . հին ուսուլով մեծցած տղան ինչ խըտար ֆարդ ունի ալաֆրանկա մեծցած տղէն: Ճանըմ շատ հեռուն չերթանք, իշտէ Փասքալն ալ տղայ, Սեղբաքն ալ. ամա քովէ քով կեցած իքէն կնայիս աս ուր, ան ուր, ա' էֆէնտիմ: Սա մեծ խօսիլ չըլլայ ամա, իմ Փասքալս ամենուն վրայ լիմնն պիտի սըխմէ պէ. պիտիւն մեր խապան Հայերը պիտի հասկընան քի էյէր մարդ ըլլաւ կուղեն նէ, պէտք է տղաքնին ալաֆրանկա թէրպիյէ ընեն, ալաֆրանկա, ա'լա'ֆրա'նկա . . .

ՏԵՍԻԼ Է.

ՓԱՍՔԱԼ, ՍԱՀԱՌՈՒԻՆԻ.

ՓԱՍՔԱԼ. Իշտէ եկայ աղապա. կաղաչեմ, ըսելիքնիդ շուտով ըսէք, զէրէ ան անպիտան Սեղբաքին սէպէպով տահայ բան մը չկրցայ ընել, վախըտը կանցնի կոր, տահա ես նէ լուացուեր եմ, նէ լաթերս

հագեր եմ, նէ սանտրուեր եմ, նէ մազերս խը-
վըրմիշ եմ ըրեր, նէ փօմաս քսեր եմ, նէ փուտրա-
դրեր եմ. . . էնձամը մարդու առջեւ ելլալու պէս
չեմ տահա :

ՄԱՀԱՌՈՒԽՆԻ. Լաւ լաւ, տղաս, ամա աս էր հարցընելի-
քըս քի՝ հիչ ասլը կայ մի սա Սեդրաքին ըսածնե-
րուն, հէ . . . իրաւցընէ մաթեմաթիկայի կամ ու-
րիշ բանի մէջ եայան ես մի :

ՓԱՍՔԱԼ. Հրամանքդ ալ թօափ ես, աղապա, ան պա-
ճախսըզին խօսքին կհաւտաս :

ՄԱՀԱՌՈՒԽՆԻ. Զէ, այ օղուլ, չեմ հաւտար ամա, գիտես
քի քեզ կուզե:՝ Հասքէօյի բժշկութեան դպրոցը
դնել քի շուտով տօքիթու ըլլաս տէ՝ սօզրա էֆէնտի
մը, պէյ մը ըլլաս. ամա առաջ պէտք է որ քեզ
քննեն, գիտցածդ չգիտցածդ նային . . . ըլլայ
թէ ամօթով մնաս :

ՓԱՍՔԱԼ. Ճանըմ աղապա, քննութիւնն ալ բան է մի.
Փօրմալիթէյի համար դրուած բան մը. քանի մը
քէսէ փարայով ամէն բան կլմննայ աղապա, հիչ
խասէվէթ մ' ըներ կաղաչեմ:

ՄԱՀԱՌՈՒԽՆԻ. Նայէ, այ օղուլ, ես ինչ խըտար քեզ կը-
սիրեմ, ու ամէն բանի մէջ կուզեմ խօչնուտ ընել
քի՝ իշտէ կուզեմ որ վարպետներդ կէնէ կանչենք
լաւ մը հազրլանմըշ ըլլաս քի քննութիւն անցընես:
Ամա պիտի ըսես քի անոնց սիրտը հէլպէթթէ կոտ-
րեցաւ տայիիդ ըրած ինսափսըզութեամբը. իշտէ
անոր ճար մը ընելու համար մտմտացի որ աս ի-

ըիկուն կանչեմ ամէնքն ալ գան հոս կերակուր ուտեն՝ շէնլիք ընեն որ քեզի ալ աւելի իշտահով սոր-վեցնեն :

ՓԱՍՔԱԼ. Փէք աղէկ աղապա, փէք աղէկ մտածեր ես : Ամա մոռցար որ աշճի չունինք :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Մրտոն կանչել տուի, կուգայ : Անանկ է նէ՝ գնա կիրակոսին ըսէ քի չտնտնայ՝ շուտով երթայ վարպետներդ կերակուրի տավէթ ընէ :

ՓԱՍՔԱԼ. Բայց պէտք է որ ես երկու տող պիլեէ գրեմ էնվիթէ ընեմ, ալաֆրանկային ատէթը ասանկ է : ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Հա, հա, տղաս, ինչ որ է ալաֆրանկային ատէթը նէ՝ դուն անանկ ըրէ քի ամէն բան թէքմիւ ըլլայ . ծլմայա քի ան ֆրէնկ վարպետներդ իս ալ սա մեր խապա Հայերուն սըրան դնեն, չէ նէ ինծի մահ է, մահ :

ՓԱՍՔԱԼ. Երթամ, երթամ : Սա անզգամ միւսիւ Միրմիթօնն ալ տահա չըերաւ ապիս ու փանթալօնս . մտմտուքը զիս առաւ խայրի (կելլէ) :

ՏԵՍԻԼ. Ը.

ՅԱԿՈԲԻԿ, ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ.

ՅԱԿՈԲԻԿ. Թողութիւն, հաղար թողութիւն աղաս, որ չկրցայ մինչեւ հիմա գալ իմ մեծարանքներս իմ խոնարհութիւններս (ծոելներով միշ) նուիրել, ընծայել, հատուցանել ձեր աղնուութեանը :

ՍԱՀԱՌՈՒՆԻՄ. Թողութիւնը ես պէտք է հրամանքէդ
խնդրեմ էֆէնտիմ որ զահմէթ տուի՝ հոս կանչեցի :
ՅԱԿՈԲԻԿ. Զահմէթ . . . մեծ, շատ մեծ, ամենամեծ
զուարճութիւն ըսէք :

ՍԱՀԱՌՈՒՆԻՄ. Զիմնքի ատանկ սիրտ ունիս էֆէնտի, ու-
րեմն կրնամ մի ճէսարէթ ընել . . .

ՅԱԿՈԲԻԿ. Հապա, հապա, ըսէք ըսէք կաղաչեմ, մի
լուէք, մի ծածկէք, վայրկեան մըն ալ ձեր լուութիւնը
զրկմունք է ինծի, պատիժ է, չարչարանք է. վա-
սըն զի վայրկեան մըն ալ ըլլայ նէ՝ իս կզրկէք ձե-
զի իմ ծառայութիւնս նուիրելէն :

ՍԱՀԱՌՈՒՆԻՄ. Սըռ մը ունիմ որ սալթ հրամանոցդ
կրնամ յայտնել (Յակոբիկ կծումուկի արուեստակեալ կեր-
պով): Հրամեցէք նստեցէք կաղաչեմ (կնատին): — Քանի
որ մարդուս տարիքը առաջ կերթայ նէ . . . այնչափ
ալ, մալիւմ ա, ծանր կերպով պէտք է մտմտայ . . .
կհասկրնաք . . . մարդս պարապ կենալէն օսանմիշ
կըլլայ, տղոց խասէվէթը մէկ թարափէն, անոնց
մասրաֆները մէկալ թարափէն . . .

ՅԱԿՈԲԻԿ. Բայց սիրելի, ամենասիրելի բարեկամ, իշ-
թէ ձեր աննամն զաւակը, բաղդը շտկեց կլսեմ:

ՍԱՀԱՌՈՒՆԻՄ. Իրաւ է, ամմա Փասքալս պէտք է մոմտամ,
ալ վախոն է որ բանի մը դնենք զինքը : Կաղաչեմ որ
խայրէթ ընես զինքը բժշկութեան դպրոցը դնելու:

ՅԱԿՈԲԻԿ. Ամենայն սիրով, ամենայն սիրով : Մէքթէ-
պը գըպպիէին նազըրը իմ մեծ, իմ ամենամեծ բա-
րեկամն է, իրեն մէկ խօսք մը ըսեմնէ բաւական է :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Սաղ օլասընըզ : Դիտեմ, գիտեմ, հրաման-
քիդ բարեկամները շատ են ամէն տեղ, ամէն մե-
ծերուն հետ . բան մը ըրէ գուզում Յակոբիկ էֆէն-
տի քի՝ աս զաւակս ալ մէկ մանսուպի հասնի . ա-
նանկով կամաց կամաց մեր մեծ մասրաֆներուն ալ
դռները կգոցենք, զէրէ գիտես եա . . .

ՅԱԿՈԲԻԿ. Հապա՛, հապա, անանկ է աղաս, անանկ է՝
հախ ունիք, հազար խաթ հախ . հէմ տէ ամէն տես-
նողը պիտի զարմանայ քի ինչպէս դուք որ մինչեւ
հիմա օրինակ էիք ուրախ, զուարթ կեանքի, աս-
կէց ետեւ ծանր, խոհեմ, շրջահայեաց, սակաւա-
պէտ կեանք մը կանցընէք : Արդէն ձեր վրայ ամենուն
համարմունքը մեծ է, շատ մեծ . իսկ ասկէ ետեւ,
հէ, հէ, հէ :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Բաղդ է . Պէյօղլուի մեծերուն հետ էփ
էյի ճանչւորութիւն ունիմ :

ՅԱԿՈԲԻԿ. Ի՞նչ ըսել է, բոլոր բիճալ քիպարին ո/
տերը վասարկած էք էֆէնտիմ :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Ամպէր, ըսել է քի ձեզի աւելի խուայ
պիտի ըլլայ Փասքալին ու իմ բաներս սրայի դնել . . .
ամա գուզում, ինչխըտար կարելի է նէ մարդ չի-
մացած, սանկ . . .

ՅԱԿՈԲԻԿ. Նէ մինասիպէթ, սանկ սաման ալթընտան
կիզիմէ, հիչ մէկուն չիմացընել, հիչ մէկուն :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Խօսք կուտաք :

ՅԱԿՈԲԻԿ. Խօսք տամ . Երդմունք կընեմ, Երդմունք, որ
հիչ մէկուն չըսեմ, հիչ մէկուն չիմացնեմ ձեր

գաղտնիքը, ինչուան գերեզման, հէմ գերեզման ալ
մտնամ նէ, փառօլ տօնէօռ, ան ատեն պիլէ բե-
րանս չեմ բանար. զէրէ եէրին գուլաղը վար կըսեն
նէ՝ իրաւ է. ես կհաւատամ:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Հէմ ձա՞նըմ Յակոբիկ էֆէնտի, սա ինչ-
խըտար որ կարելի է նէ՝ շուտով ալ ըլլար. զէրէ
շիտակն ըսեմ, աս ջրով երթանք նէ՝ բաներնիս
շատ գէշ է:

ՅԱԿՈԲԻԿ. Ա, կերեւակայեմ, կերեւակայեմ:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Արիֆէ թարիֆ լազրմ կէլմէզ կըսեն նէ,
թամամ ձեր վրայ է Յակոբիկ էֆէնտի:

ՅԱԿՈԲԻԿ. Պէլի բան է էֆէնտիմ, պէս պէլի. հէլպէթ
առ օրուան օրս ով կայ Ստամալովի մէջ որ ստակի
նեղութիւն չունենայ. տուն ունիս՝ քիրան չեն ի-
տար, ստակ գրեր ես շահու՝ շահը չեն իտար,
պարտք տուեր ես՝ պարտքդ չեն իտար. ոսկին կըսես
նէ՝ ամէն օր ամէն սահաթ կելլայ ու կիջնայ՝ ա-
սոր մարդ մը կդիմանայ էֆէնտիմ, չնայիս Խամ
եաքոյի պէս՝ խօսքս անոնց չփըթներ, Մավրոքօր-
տիի պէս հոռմըներ իյնալէն ետեւ . . . հէմ չը-
նայիս՝ ամէն դիացէն, ամէն սարափ միւհլիւզ կել-
լայ, թում թում թօփը կնետէ կոր:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Անանկ չէ մի եա . . .

ՅԱԿՈԲԻԿ. Հէմտէ ամէն բանին գինը տասը խաթ, կը-
րակի գին:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Անոր համար իմ բաներս ալ . . . ձախոր-
դութենէ ըսեմ . . . չէ նէ մի շատ առաջ ետեւ չը-

մոմտալբն է մի ըսեմ . . . ամա չէ, Եֆէնտիմ, ինչ
կրնես, ալաֆրանկան ասանկ կուզէ քի մասրաֆ շատ
ըլլայ, ինչ ընես պիտոր . . .

ՅԱԿՈԲԻԿ. Ի՞նչ ըսել է, ի՞նչ ըսել է, ալաֆրանկան . . .
ՍՍՀԱՌՈՒԽԻՆԻ. Էնձամը չերկնցընեմ, ճանըմ Յակոբիկ
Եֆէնտի, հրամանքդ գիտես խայրի. ինծի ալ գործ
մը մանսուալ մը պէճէրմիշ ըրէ քի՝ քիչ մը անոր
կէլիրովը բաներս սրայի մը կարենամ խօթելու:

ՅԱԿՈԲԻԿ. Ապահով եղիք, հանգիստ եղիք, քէֆէրնիդ
նայեցէք, ես արթուն եմ . . . (կուրծիլ տնկելով):

ՍՍՀԱՌՈՒԽԻՆԻ. Ահ, Եֆէնտիմ, մոմտացէք որ օնօրս պի-
տի խալրուէք ֆուրթունայէն:

ՅԱԿՈԲԻԿ. Զեր օնօրը միշտ խալրսած է . . . դուք օ-
նօրի այնա մըն էք:

ՍՍՀԱՌՈՒԽԻՆԻ. Հրամանքդ ամէն տեղ թեւ ունիս:

ՅԱԿՈԲԻԿ. (ձեռիլ ուսերուն վրայ կտանի, կնայի թէ իրաւ թեւ
ունի) Զէ, սանըրըմ տահա թեւ չունիմ. եազըխ, զէ-
րէ տահա փէք շուտով, տահա առաջ կրնայի եր-
թալ գտնալ նախ Աբգար պէյը, ետքը Ահքեամ րէ-
իզի Ալի-Հաֆըլ փաշան, Սէրասքէր միւշիւրիւ Բիւս-
թէմ փաշան, Թիճարէթ միւշիւրիւ Սավֆէտին
փաշան, Թէրսանէ միւշիւրիւ Ապալաս փաշան, Զապ-
թիյէ միւշիւրիւ էօմէր փաշան, Մալիյէ միւշիւրիւ
Քեամիլ փաշան, Թօփհանէ միւշիւրիւ Թէվֆիգ փա-
շան, Էվգաֆ նազըրը Շէվգը Եֆէնտին, Կէօմրիւկ
նազըրը Ալի Եֆէնտին, Իհթիսապ նազըրը, Հիւսէ-
յին Եֆէնտին, Սէրասքէր գայմագամը Օսման Եֆէն-

տին, պաշ մաղեցնմի թաղուալ էֆէնտին, պաշ մուհասէպէճի Մէհմէտ էֆէնտին, Ահքեամ քեաթիպի Թիզա էֆէնտին, Թիճարէթ քեաթիպի Մուսթափա էֆէնտին, Սէրասքէր քեաթիպի Էմին էֆէնտին, Մալիյէ քեաթիպի Մուրատ էֆէնտին, Միւսիւ Լորէնցօնը, Միւսիւ Պէնսօնը, Միւսիւ Թօտօրաքին, Ֆըրանքօ էֆէնտին, Միւսիւ Ղամղան, Եւ այլն, Եւ այլն, Եւ այլն (շունչ առնելով) : Զէրէ Հրամանքիդ բանին համար պէտք է որ ասոնց բոլորին հետ խօսիմ, խօսակցիմ, մոտմոտամ, չափեմ, չափչքփեմ ու լմնցընեմ էֆէնտիմ: Ուստի հարկ է հիմկու հիմա ձեզի մնաք բարով ընեմ . . . ամա հաւատացէք որ շատ չուզելով է, ակամայ է, սիրոս ձեզմէն, ձեր ազնուութենէն, ձեր անուշ տեսութենէն, ձեր ցանկալի ընկերութենէն, չուզեր, չկրնար կոր բաժնուիլ: Ասիէօ, ատիէօ. (ձեռիլ կրօրուէ, ծուելներով կերպայ) :

ՏԵՍԻԼ Թ.

Ս Ա Հ Ա Ռ Ո Ւ Խ Ի Ւ Խ.

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Օ՛խ, (ձեռուըները շփելով) ՀԷԼէ բաներնիս
աղէկ է, բաղդերնէս սա մարդն ալ մեզի բարեկամ
է . . . ծո ատ ինչխըտար փաշաններ էֆէնտիններ կը-
ճանչնայ եղեր պէ . . . ծո ես անոնց անումները
պիլէ սորվելու խելքիս զարար կուգայ . . . մաշալ-
լահ Յակոբիկ էֆէնտի, մաշալլահ. ասանկ մեծ

մարդիկներու հետ կէօրիւշմիւշ կըլլայ տէ, նայէ, նայէ, ինչպէս ալ անուշ անուշ կխօսի . . . հէմ տէ ինչ թէրպիյէ, ինչ բարակ փօլիթիքաներ, տօղ- րուսու գետին կանցնէի կոր քի իրեն ան ըրած հազար թիւրվիւ քաղաքավարութիւններուն փուսու- լսս շաշըրմիշ ըրի մնացի, պէտք եղած ճէվապը չէի կընար կոր տալ. կուզէի քի սա մեր Սամաթիացի կոպիտիանոս ախալարը հոս ըլլար տէ տեսնէր քի ալաֆրանկան մարդը ինչ կընէ . . . Իշտէ ճանըմ Յակոբիկ էֆէնտին ալ՝ մեղայ, մեղայ, Հայ է ամա հայութեան վրան շոշնրդը պիլէ չկայ. սանըրսընքի Ֆրանսըզ մըն է, ասըլ Փարիզէն եկած քի հայճա լախըռտը կընէ կոր: Սա գուն ասանկ մարդիկը տես տէ, գնա ալաֆրանկան մի սիրեր պէ. եա հիշ խելք չունենալու է, եախօս մեր թիթիղ ծերուկին պէս ճերմակին սեւ ըսելու է: Հայտէ ախմախ գուն ալ . . . թէ որ մեր Հայերը մարդ ըլլան նէ՝ ալաֆ- րանկայով ըլլան պիտոր, պաշխա չարէ չկայ էֆէն- տիմ, չկայ, չկայ . . .

ՏԵՍԻԼ Փ.

ԿԻՐԱԿՈՍ, ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ.

ԿԻՐԱԿՈՍ. Իշտէ ազա, Փասքալ աղային թղթերը տա- րի վարժապետներուն տուի, ամէնքն ալ շատ հազ ըրին, շատ շատ բարեւ ըրին:

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Պիտի գան մի աս իրիկուն :

ԿԻՐԱԿՈՍ. Հրամեր էք աղա . իմացայ որ Քաֆէ տը լիւ ք-
սանպուրն են , զացի ամէնն ալ հոն գտայ իրենց
բարեկամներովը մէկտեղ տէժէօնէ կընէին կոր .
մէջերնին խօսք դրին քի հոն պիլեարտով միլեար-
տով քանի մը սահաթ տահա էյլէնմիշը ըլլան քի .
սողրա պիւթիւնն ալ ելլան տօղրու հոս գան :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Աղէկ , աղէկ . գնա գուն հազըրութիւն ը-
րէ , շուտ տավրանմիշ եղիր ծօ : — Ան չէ ամա , մըտն
գտար մի : Առանց աշճիի չմնանք տէ , վաղ անցանք ;
ԿԻՐԱԿՈՍ. Չէ աղա , չէ . հիչ խասէվէթ մընեթ ; քիչ
ատենէն ան ալ կուգայ . (կեղկ) :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Քէսէներնուս տակը հասանք տէյի կպո-
ռար մեր ծերուկը . Էյ փէք աղէկ ճանըմ , պոռա-
լէդ ֆայտա . — հիչ , նէ օլաճադ պիւթիւն հալիսը
իմանայ քի էֆէնտիմ՝ միւհիւղ ելեր՝ դօդօղ մնացեր
ես . . . Իշթէ մեր խասա հայը ասանկ կընէ . կու-
լիյ , կկանչէ , կկանչուըուտէ . ամա ալաֆրանկայ ա-
սանկ չէ ատէթը , ասանկ չէ . միւհիւղ ելար , տա-
հա աւելի ճախա ընելու ես քի բոլոր աշխարհք
մատ խածնէ , կարծէ քի ճէպդ խաղնաներ ունիս .
Պօղաղ իչի երթալու ես , սուարէներ տալու ես ,
դիաֆէթներ , իքրամներ , ճիւմպիւշներ . . .

ԿԻՐԱԿՈՍ (դռնին). Աբգար պէյ :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Զափուխ ծօ , չափուխ ներս հրամցուր ,
խահուէ , չուպուխ , չմոռնաս . չափուխ :

ՏԵՍԻԼ ԺԱ.

ԱԲԳԱՐ, ՍԱՀԱՌՈՒԻՆԻ.

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ (դիմացն եղեղով). Բարեւ պէյս, բարեւ : ԱԲԳԱՐ. Բարի գտանք Դաւիթ ազա, Բնչպէս էք նայ- ինք, Բնչ կընէք կոր :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Բնչ պիտի ընենք էֆէնտիմ, աչուընիս Հասքէօյի ճամբան մնացեր էր. Հրամեցէք նստե- ցէք կաղաչեմ, (արոտ կ'ուրամցընէ, Աբգար շնորհակալ կրտ- ջայ, կնատի) : Ասխըտար մոռնալ մեզ հէ, պէյ էֆէնտի : ԱԲԳԱՐ. Զէ՛, խնդրեմ, մոռնալ մի ըսէք. Խապահաթը իմ ծանր պաշտօնիս տուէք, թէ չէ՝ շատ անդամ միտքս կդնէի որ գամ մէյմը մեր ազնիւ բարեկա- մին հալը խաթըրը հարցընեմ. իլէ քի՝ գիտէք եա, ասնըրըմ սալթ բարեկամն չէք, հապա աներս ալ էք (ձեռք կուտայ) :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ (ձեռքը կսխմէ). Հէ՛ եա, անանկ է, դուք ալ իմ փեսաս էք խայրի :

ԱԲԳԱՐ. Ամենայն սիրով կընդունիմ այդ անունը :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Եազըլս քի մեր Մարկոփթը հոս չէ :

ԱԲԳԱՐ. Կսածիս՝ Պէօյիւքաէրէն է :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Հրամեր էք, Մատամ Տիւվալ եկաւ ա- զաչանքով զօռով զառով առաւ տարաւ : Պարէմ Փասքալը կանչեմ գայ. (եղեղու կըլլայ) :

ԱԲԳԱՐ. Զէ՛, խնդրեմ, չէ, թողուցէք, չեմ ուզեր ի- րեն գասերուն արգելք ըլլալ :

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Անիկայ դասերը լմնցուցածի պէս է հիմա . . . Ամա կեցիր, աղէկ միտքս եկաւ. կուզէք ինծի ձեր առաջին հէտիյէն ընելու:

ԱԲԳԱՐ. Ի՞նչ ըսել կուզէք էֆէնտիմ, պարզ կերպով ըսէք :

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Պարզ կերպով, Փասքալին համար է խօսքս. Խնդրեմ որ զինքը Հասքէօյի դպրոցը հէքիմութեան խապուլ ընել տաք: Ասիկա ձեղի համար ինչ պիտի ըլլայ, խօլայ բան մըն է:

ԱԲԳԱՐ. Իրաւ, ասկէց առաջ դիւրին էր ատիկայ, բայց հիմա շատ գժուար:

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Աճայի՛պ:

ԱԲԳԱՐ. Գիտնալու էք սանըրըմ որ Հասքէօյի բժշկական դպրոցը՝ տէրութիւնը որոշած է քի քսանէն աւելի հայ տղայ ձրի չառնուի: Հիմա հօն ունինք տասնըինը տղայ մեր աղգէն. ըսել է թէ մէկ հայ տղայ մը միայն կրնանք հօն ընդունիլ:

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Եյ իշթէ ան տղան Փասքալը կըլլայ:

ԱԲԳԱՐ. Իմ ըսածս ալ ան էր. թէ որ չըսեմ օր մը՝ Հասքա ժամ մը առաջ ինծի այս խնդիրըն ըրած ըլլայիք, վազն առտու Փասքալը կրնար բժշկական դպրոց մտնել. բայց հիմա՝ թիւը լեցուած է, վասն զի արդէն խօսք առած գտնուեցայ:

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Աճապ որմէն, կրնանք մի գիտնալ:

ԱԲԳԱՐ. Հապա՛, ան ալ ձեր սիրուն համար էր. վասն զի խօսքս ձեր եղբօրորդւոյն Սեղրաքին համար է:

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Ի՞նչ, Սեղրաքը տօքթօռութեան պիտի

առնեք . . . հա՛, հա՛, հա՛ (խնտալով), խնտալնւ բան, խնտալնւ . . . ան ախմախը հօրը պէս խույզումքի մը պիլէ չկրնար ըլլալ, տէյիլ քի տօքթօռ:

ԱԲԳԱՐ. Ատոր փորձը դիւրին է էֆէնտիմ. քննութիւն մը կընենք. եթէ ձեր վկայութեանը պէս' իրօք անյարմար գտնանք զինքը, ան ատեն . . . (Կիրակոսը խահուկ ու ծուխ կամ չուպուխ կրերէ կիրաւցընէ):

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Ան ատեն իմ Փասքալս . . .

ԱԲԳԱՐ. Ամա էֆէնտիմ, ուսկից ալ աս խորհուրդը մտքերնիդ եկաւ . . . գիտէք որ Հասքէօյի դպրոցը աղքատ տղոց համար է, որ հոն ձրի բժշկութիւն սորվին ու ձեռուրնին պատուաւոր արուեստ մը ունենան. Փասքալին պէս հարուստի տղու շատ դժուար է, ու շիտակն ըսելով՝ չվայլեր ալ հոն երթալ, խեղճ աղքատ տղոց հացը բերներնէն կտրել, բայց եթէ կարգէ դուրս հանձար մը ըլլայ:

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Հա՛, իշթէ կարգէ դուրս հանձար մըն է եա իմ Փասքալս :

ԱԲԳԱՐ. Կհաւատամ, բայց այդ ճանչցընելու համար հարկ է մեր ժողովքին առջեւ անաչառ քննութենէ մը անցնի, ու պէտք է որ ամէն բանի մէջ ալ առաջին գտնուի որ կարող ըլլանք ամենուն դիմաց արդարանալ որ հարուստի մը տղան բժշկական դըպրոցը կառնենք կոր, տեսնելով անոր կարգէ դուրս քաջութիւնն ու յարմարութիւնը :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Իշթէ էֆէնտիմ, թամամ անանկ պիտի գտնաք իմ Փասքալս ալ:

ԱԲԳԱՐ. Անանկ է նէ , ասկէց երթալէս քիչ մը ետեւ
կրնաք զինքն ինծի զրկել , Ահմէտ պէյին տումը .
Հոն ժողովք մը ունինք , մէկէն կառաջարկեմ որ
քննուի ձեր զաւակը :

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Հա , հա , գուզում Աբգար պէյ , ձեր վը-
րան է բոլոր յոյս :

ԱԲԳԱՐ. Իմ կողմանէս խօսք կուտամ ձեզի ու ձեռքէս
եկածէն աւելի կաշխատիմ որ զինքն ընդունիլ տամ ,
բաւական է որ ինքն ալ արժանի համարուի ամե-
նուն վկայութեամբ : Այսուհետեւ ձեր զաւակը իմ
զաւակս է : — Ան անանկ թող կենայ , հիմա երկու բան
ալ կուզեմ մտքերնիդ ձդել , թէ որ ինծի կներէք :

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Դլխուս վրայ էֆէնտիմ , ինչ ըսել է :

ԱԲԳԱՐ. Մէկ ըսելիքս աս է , Դաւիթ աղա քի , փէք մեծ
եղաւ իմ ցաւս՝ երբ լսեցի որ Մարկուիթը ամիսէ
մը իվեր Պէօյիւքտէրէ կեցած է , զէրէ . . .

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Նասըլ , նասըլ , չէ , եաղնըշ կայ , եաղնըշ . . .

ԱԲԳԱՐ. Չէ , սիրելի չէ , իմ հաւատարիմ բարեկամ-
ներէս ես ամէն բանի տեղեկացած եմ , ուստի գիտ-
նալով կխօսիմ :

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Թախաթ ինչ ընենք էֆէնտիմ , օրթա-
լիսը ալաֆրանկա է՝ գիտէք . Հիմա ալաֆրանկան է
մախպուլը . ալաֆրանկային ատէթն ալ ան է որ աղ-
ջիկները մարապետի պէս տունը փակուած , էրիկ
մարդիկներէն հեռու քաշուած չնատին , իլլա կէն-
ճէրուն հետ մէկտեղ խաղան , խնտան , զուարճանան :
Չնայիք , իշխան թրէնկին ատէթն ալ ա՛ս է էֆէնտիմ :

ԱԲԴԱՐ. Բայց մը ֆրէնկին. Ինքոինքը ճանչցողին, չենէ մի վարի թախըմ շլքստի Ֆրէնկներուն . . . ԶԵ, ՀԵ, ՀԵ, կխաբուիք սիրելի բարեկամ, կխաբուիք : Հաւտացէք ինծի, գիտէք որ ես Ֆրանսա մեծցած եմ, բայց աս ալաֆրանկան հօն չեմ տեսած : Ոչ երեէք կարգաւորեալ մարդ մը թող կուտայ որ իր աղջիկը ասանկ համարձակութիւններ ոորվի : Բայց դնենք թէ իրաւցընէ Ֆրէնկները թողուն իրենց զաւակները անանկ մեծնան . միթէ Ֆրէնկները կընեն կոր տէյի պէտք էր որ մենք ալ անոնց հետեւէինք, առանց աջ ու ձախ մտածելու : Անոնք ձեռուընին կըրակը խոթեն նէ, մենք ալ մի պիտի խոթենք : Ֆրէնկները երբոր բանի մը վրայ յոյսերնին կարեն կամ սաստիկ կիրք ելլեն՝ սովորութիւն մը ունին որ ատրճանակը, փիշթօֆը, ճակտին դրածին պէս՝ պարպելն ու անդիի աշխարհք անցնելը մէկ կընեն. անանկ է նէ մենք ալ սրտերնիս բանի համար մը նեղացածին պէս՝ առնենք ատրճանակը, ու ինք պինքնիս սպաննենք, հԵ : — Միտքս ան չԵ, սիրելի բարեկամ, որ ալաֆրանկային տուած վնասները հօս ձեր առջեւը դնեմ. խօսքերնիս խխտ կերկըննար, ու չեմ ալ գիտեր թէ կարելի կըլլար որ ալաֆրանկային մեր ազգին տուած վնասները մէկիկ մէկիկ հասկըցնեմ : Աս միայն ըսեմ որ մեր ազգին էն մեծ թշնամին սա ալաֆրանկան է . եւ այնչափ աւելի գէշ ու վնասակար է աս թշնամին՝ որչափ որ աւելի սիրելի է : Յազկերտներ, Բուղաներ, Լէնկ-

թիմուրներ այնչափ վնաս չտուին մեր ազգին՝ որ-
չափ ալաֆրանկան . մանաւանդ թէ ան բռնաւորնե-
րը մեր ազգը չարչարեցին ու ջարգեցին ալ նէ՝
մեր ազգին քաջութեան անունը փառաւորեցին՝ թէ
երկրիս վրայ եւ թէ երկինքը . իսկ աս անիծեալ ա-
լաֆրանկան մեր ազգին ճակատը այնպիսի վատու-
թեան մուր մը քոեց ու ամէն օր կուցընէ՝ որ կար-
ծեմ մէյմըն ալ պիտի չկարենանք ճերմկցընել :

ՍԱՀԱՐՈՒԻՆԻ. Անանկ է նէ ըսել կուզէք քի շատ աւելի
լաւ էր որ մեր ազգը իր առջի խապայութեանը
մէջ մնար՝ քան թէ հիմա աս ալաֆրանկայնվ : Ա-
ճայիպ .

ԱԲԳԱՐ. ԶԷ , խնդրեմ , խօսքս ծուռ չհասկընաք . ես
ալաֆրանկան վար զարնելով խապայութիւնը չեմ դո-
վեր կոր . կրնայ մէկ ազգ մը խապայութիւնը թո-
ղուլ առանց ալաֆրանկային ետեւէ երթալու . ինչ-
պէս նաեւ ալաֆրանկային ետեւէն երթալ՝ առանց
խապայութիւնը մէկդի թողլու : Մանաւանդ թէ
հիմակուան կերպով հասկըցուած ալաֆրանկային
ետեւէ գացող ազգը յայտնի կցուցընէ թէ շատ
խապա ազգ է . վասն զի գեռ չկընար կոր աղէկին
ու գէշին մէջ զանազանութիւն ընել , սեւին ու
ճերմակին մէջի տարբերութիւնը ճանչնալ :

ՍԱՀԱՐՈՒԻՆԻ. Զըսքք , Տօքթօռ պէյ , մեր Սամաթիացի
ու Անատոլուցի հէմիճուխ ախալարները մեզնէ ա-
ւելի երջանիկ են հէ :

ԱԲԳԱՐ. Ես աս գիտեմ որ ան հէմիճուխ ըսուած ըն-

տանեաց մէջ շատ աւելի խաղաղութիւն կայ, շատ աւելի եղբայրութիւն, շատ աւելի բարեալաշտութիւն, շատ աւելի պարկեշտութիւն, շատ աւելի ողջմտութիւն՝ քան թէ մեր ալաֆրանկա ընտանիքներուն մէջ . . . Խոկ իբրեւ բժիշկ՝ աս ալ աւելցնեմ որ անոնց մէջ շատ աւելի երկար ապրողներ կան, շատ աւելի առողջ ամուրեւ ուժով մարդիկ՝ քան թէ ալաֆրանկաներուն մէջ: Եւ թէ որ մեր խեղճ ազգը մարդ ըլլալիք ունի նէ՝ կէնէ ան չհաւնած Սամաթիացիներուդուդ-քրսեցիներուդ վրայ աչքը դարձընելուէ, եւ ոչ թէ ալաֆրանկա զէվզէքներուն, որոնց էրիկմարդիկը՝ թոյլ կնիկ մարդու կնըմանին, խոկ կնիկմարդիկը՝ լաթէ շինած խուխաներ: ՍԱՀԱՌՈՒՆԻ. Զօդ շէյ . . . տօղրուսու, պէյ էֆէնտի, աս առջի անդամն է որ հրամանքիդ պէս սորված Տօք-թուէ մը աս բաները կլսեմ կոր:

ԱԲԳԱԲ. Ամէն շիտակ խօսող ու ծանր մտմտացող մարդիկ աս կարծիքն ունենալու են: Յուսամ որ քիչ ատենէն հրամանքդ ալ իմ կարծիքիս աւելի կհամոզուիս, երբ աս բանիս վրայ աւելի երկայն խօսելու առիթ կունենանք . . . մէկ տան մէջ նստած: ՍԱՀԱՌՈՒՆԻ. Հա ճանըմ հա, ախ, Աստուած տար ան օրն ալ տեսնէի:

ԱԲԳԱԲ. Շուտով կտեսնէք, շուտով: — Մէկ խնդիր մը միայն մնացած է, ան ալ լուծենք նէ ամէն բան լմնցած է:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Ո՞րն է ան խնդիրը, պէյ էֆէնտի: Յու-

ոամ որ աս խեղճ ալաֆրանկային եախան թողուցիք
խայրի (խնտաղավ) :

ԱԲԳԱՐ. Կարծեմ բոլորովին չէ, վասն զի ալաֆրանկայ-
ին ցաւալի հետեւանքներէն մէկն ալ աս է որ խեղճ
երիտասարդ մը աշխարհք մտնալու համար պէտք
է առաջ մտմտայ որ իր հարսը ուզէ չուզէ պիտի
մօտայի ետեւէն վազէ, ժաքօնայէ, մուսլինէ, թիւ-
լէ, թափթայէ, աթլազէ, մուարանթիքէ, վըլու-
րէ ֆիսթաններ շինէ. աս աքէօ է, աս ֆալղալանե-
րով է, աս պույեօններով է, աս անէօվօլան է, աս
տէքօլթէ է... տահա ինչ գիտնամ. Ա՞ն ալ բաւա-
կան չէ, ամառուանը զատ ֆիսթան, ձմեռուանը
զատ, գարնան ուրիշ, աշնան ուրիշ մօտա: Ա՞ն ալ
բաւական չէ, տունինը ուրիշ, միսափիր ընդունի
նէ՝ ուրիշ, միսափիր երթայ նէ՝ ուրիշ, սուարէի
երթայ նէ՝ ուրիշ, սուարէ տանսանթի երթայ նէ՝
ուրիշ, պալօի երթայ նէ՝ ուրիշ թուալէթ պիտի
ընէ... Աս ըսածներս միայն ֆիսթանի վրայ են. հա-
պա թէ որ շափօններուն, կարիսպալտիններուն, ու-
փիւպլիքներուն, փամէլաններուն, քուրօններուն,
քուափփիւրներուն վրայ մէյմը մտածենք, թէ որ
մանթիլներուն, պուրնուզներուն, փէլրիններուն,
պասքիններուն, փլիմներուն, ժիւփօններուն, մալա-
քօփներուն ու բոլոր ճերմակեղէնի բանած թրուսոյ-
ին . . . թէ որ ուզենանք մտածել սէնթիւրներուն,
պրասլէններուն, քոլիէններուն, ոսկի սահաթներուն,
պրըլօքներուն, պլոշներուն, մէտայեօններուն,

սլուքլը տօրէյներուն, էվանթայներուն, փարասօլ-ներուն . . . Ո՞ր մէկը ըսեմ էֆէնտիմ, զէրէ ոչ ծայր ունին եւ ոչ ճոթ՝ կնիկմարդոց թուալէթին վերաբերեալ բաները : Նոր բան մը չէ եա, հրամանքնիդալ շատ լու գիտէք, ու պէտք է ինծի իրաւունք տպք, որ աս անիծեալ ալաֆրանկային պատճառաւ, այսօրուան օրս աղջիկ զաւակ մեծցընելուն պէս դժուար բան չկայ :

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Շիտակը՝ աս թարաֆէն հա՛խ ունիք հախ, շատ չէթին բան եղաւ աղջիկ զաւակ պահելը : ԱԲԳԱՐ. Ա՞ն աստիճան՝ որ աղջիկ զաւակ մը ունենալուն վրայ՝ ոչ հայրը կուրախանայ կոր եւ ոչ մայրը . հապա կտրտմին կոր ալ՝ որ նոր ծախքի մասրափի դուռ մըն ալ բացուեցաւ տէյի :

ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ. Պէլի, պէլի, անա՛նկ է էֆէնտիմ անանկ : ԱԲԳԱՐ. Իշխէ ասոր համար ալ է որ ամէն մարդ աշխարհք մտնալէն առաջ պէտք է մոտածէ, չէ թէ (ինչպէս որ պէտք էր) միայն իւր հարսնացուին կատարելութիւնները, հապա նաեւ անոր բերելիք ճէ-հէզը : Հին ատենի սովորութիւնը ան էր որ աղջկան հօրը ստակ կտրուէր ընծայ, որուն վարձանի կը-սէին, որով ըսել կըլլար թէ աղջիկ մը՝ իր ծնողացը համար գանձ է . ինչ գեղեցիկ սովորութիւն էր ասիկայ, որով աղջիկ մը որչափ աւելի կատարելութիւններ ունենար, այնչափ ալ աշխատ թանկագին կսեպուէր, անով ծնողացն ալ փառքը կմեծնար . ուստի եւ կջանային որ աղջիկներն ալ լա՛ւ կրթեն որ

արժէքնին աւելնայ, չէ թէ փուռ ու մուճ լաթերով
զարդարեն, հապա առաքինութեանց մշտափայլ ա-
կոնքներովը: Եկաւ ալաֆրանկան ու բոլոր բանը
տակն ու վրայ ըրաւ. հիմակուան ժամանակս հայր
մը իր աղջիկը չէ թէ առջի ատեններուն պէս գան-
ձի մը տեղ պիտի ծախէ, հապա պիտի նայի որ
ժամ մը առաջ հէմէն թօթվէ վրայէն նետէ, ծանր
ծանր ճէրիմէներ ալ հատուցանելով աղջիկը առնո-
ղին: — Ասոնք մտածելով՝ հարկ է որ ես ալ գէթ
այնչափ բան մը խնդրեմ ձեզմէ որ օգնութիւն մը
ըլլայ անոր թուալէթի մասրափին:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ (շփորած). Ի՞նչպէս . . . բայց հրամանք-
ներնուդ պէս հարուստ մարդը . . . կղարմանամ
որ . . .

ԱԲԳԱՐ. ԶԵ' սիրելի, մի զարմանաք. Ես ձեզ կողոպտել
չեմ ուղեր (ժպտելով), ձեր հարստութեան չորսին մէկն
ալ տալու ըլլաք . . .

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Կցաւիմ քի որոշած եմ պիւթիւն ունե-
ցած չունեցածս Փասքալին ձգելու:

ԱԲԳԱՐ. Բայց ձեր որոշմանը կարծեմ կարելի է պզտի
փոփոխութիւն մը տալ, մտածելով պարագաները:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Միւնքիւնաիզ բան էֆէնտիմ, միւնքիւն-
սիզ, զէրէ կտակս ալ ըրած լմնցուցած եմ:

ԱԲԳԱՐ. Ուրեմն Մարկութին վերջէն ալ բան մը ձը-
գելու միտք չունիք:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Հիշ մէկ բան, հիշ մէկ բան:

ԱԲԳԱՐ (Աեղացած). Հիշ մէկ բան . . . բայց լա՛ւ մտա-
ծեցէք . . . Ամենեւին չէի կրնար կարծել . . .
ՍՍՀԱՌՈՒԻՆԻ. Թէ որ իրաւցընէ սէր ունիք Մարկոփ-
թին վրայ . . .

ԱԲԳԱՐ. Ատոր մի տարակուսիք, բայց քսան տարուան
երիտասարդ ալ չեմ որ տաք գլխով գործ տես-
նամ էֆէնտիմ: — Ես ա՛ս մտքիս վրայ եմ. իսկ դժւք:
ՍՍՀԱՌՈՒԻՆԻ. Ես ինչ որ ըսի՝ անկէց նօխտա՛ մըն ալ

շաշմիշ չեմ ըլլար:

ԱԲԳԱՐ. Բայց լաւ մտմտացէք կաղաչեմ (անուշութեամբ):
ՍՍՀԱՌՈՒԻՆԻ. Փէք աղէկ մտածած եմ (խսութեամբ):

ԱԲԳԱՐ. (Ժիշ մը կմածէ այլայլած, վերջեն յանկարծ ոնց կել-
յէ). Ապա ուրեմն ձեզի ուրիշ փեսայ մը . . . կդտնէք
. . . Շատ կցաւիմ, բայց . . .

ՍՍՀԱՌՈՒԻՆԻ. Ես ալ կցաւիմ:

ԱԲԳԱՐ. Բայց իմ ցաւս աւելի է, Դաւիթ աղա: Ուստի
որչափ աւելի ուրախութեամբ հոս եկայ, այնչափ
աւելի ցաւով հիմա կբաժնուիմ . . . Ծառայ եմ. (Եր-
թաղու կըլլայ, բայց ետ կդառնայ) Որովհետեւ Փառքալին
համար խօսք տուած գտնուեցայ, չեմ ուզեր խօսքս
ետ առնել: Ինչպէս որ ըսի՝ քանի որ Պէյօղլուն
եմ, շուտով կդրկէք զինքը, ու մեր ժողովքին առ-
ջեւ արժանաւոր քննութիւն մը որ անցընէ՝ իմ վը-
րա՛ս ըլլայ վաղուընէ զինքը տէրութեան դպրոցը
մացընելու աշխատութիւնը: Մնաք բարով (կերթայ):
ՍՍՀԱՌՈՒԻՆԻ. Եթաք բարով: — Սըւո՞ր նայեցէք հէլէ,
հէմ ամիսը տասըհազար զուրուշ այլըն ունենայ,

ՀԵՄ ՄԵ ԿՈւղէ որ ՃԵՀԵՊՈՎ առնէ իմ զաւակս . . վայ
թամահքեար. մարդ, վայ . . . Տահա չամշնար պԵյթ-
թենէն տէ՝ ելեր փարայի վրայ խօսք կընէ : Ես ալ
ինչ է կըսեմ երկայն բարակ լաց քարոզ մըն է սկը-
սաւ ալաֆրանկային դէմ, կզրուցէ ու կզրուցէ . . .
մէյէր իսէ փորի ցաւ ունի եղեր պէ . . . Հասկըցմնք
. . . Հայ պաթալ մարդ. պէ գուն Թրանսա լահա-
նայ մի կերար՝ չէ նէ մի սոխ սխտոր, քի տահա
քերանդ ալ կհոտի կոր . . . թէ որ անխըտար
զմայլեր հէրեան եղեր ես մեր հէմիճուխներուն նէ,
ինչ կեցեր ես, հէմէն անոնց քով չվազես . . . Հայ-
տէ հայտէ, Մուշու տօքթօ՛ր, գնա եաշմախլը գէ-
րաճէլի ապլա մը գտիր տէ, հէմէն . . .

ՏԵՍԻԼ ԺԲ.

ՄԱՐԴԱՐ, ՍԱՀԱՌՈՒՆԻ.

ՄԱՐԴԱՐ (վազելով). Աչուընիս լ՛ւս, սիրելի աղքարս:
ՄԱՀԱՌՈՒՆԻ. Ի՞նչ կայ քի, ինչ եղաւ. (պաղութեամբ):
ՄԱՐԴԱՐ. Աղապան եկաւ վիլայէթէն:
ՄԱՀԱՌՈՒՆԻ. Հէ . . . ինչ . . . եկաւ մի . . . (շփորած):
ՄԱՐԴԱՐ. Հէ եա, հէմ տէ հիմա հոս կուդայ քու . . .
ՄԱՀԱՌՈՒՆԻ, Հձոս . . . հձոս մի կուգայ . . .
ՄԱՐԴԱՐ. Հա, հա, քու տունդ հիմա կհասնի. Սեդրա-
քին հետ զինքը սօխախին դլուխը ձգեցի քի՛ քեզի
գամ միւժտէ տամ . . .

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Իմ տունս մի . . . միւժտէ . . . չեմ հաս-
կընար . . . մճայիպ . . . աս թնչ . . . երթամ մէյ-
մը վեր . . . աս թնչ փորձանք (կլազկ կերպայ):
ՄԱՐԴԱՐ. Կեցիր, ճանըմ, կեցիր . . . — Ի՞նչպէս շփո-
թեցաւ . . . հազ ընելու տեղ . . . զարմանք . աս
ալ ալաֆրանկա է մէյէր քի մէկուն հարը գայ նէ՝
որդին գիմացը վազելու տեղ՝ կծիկը դնէ կփախ-
չի. Ի՞նչ աղուոր ատէթ . . .

ՏԵՍԻԼ ԺԳ.

ԿԻՐԱԿՈՍ, ՄԱՐԴԱՐ.

ԿԻՐԱԿՈՍ. Աղաս հոս չէ մի:

ՄԱՐԴԱՐ. Սանըրըմ վեր իր օտան գնաց. թնչ կայ քի:

ԿԻՐԱԿՈՍ. Բան մը ունէի իրեն հարցընելլք:

ՄԱՐԴԱՐ. Աղապաս հասմաւ, վարը տեսմար մի.

ԿԻՐԱԿՈՍ. Զէ, եօ սուֆրայի օտան սրայի կդնէի կոր . . .
վարէն շամաթա մը լսեցի ամա՝ սանմիշ ըրի քի
միւսաֆիր եկեր է:

ՄԱՐԴԱՐ. Վարէն շամաթա լսեցիր. անանկ է նէ իշտէ
աղապաս հասեր է, վազեմ գիմացը (կերպայ):

ՏԵՍԻԼ ԺԴ.

Կ Ի Ր Ա Կ Ո Ս.

ԿԻՐԱԿՈՍ. Աղապմին մի եկեր է . . . հայ եազըխ . ինչ-
պէս ալ վարը չգտնըւեցայ . . . սա հէօտիւկն ալ
տեսած կըլլայինք . . . քիմ պիլիր ինչ ճանավարին
մէկն ըլլալու է . . . կեցիր, քիչ մը հոս պէքլէյէմ,
հէլպէթթէ հոս կուգան . . . Ստամպօլցի չենք մի,
մեզի ալ ասանկ բան մը պէտք է քի զէֆքը հանենք
էֆէնտիմ . . . թամամ . . . իշտէ դուրսը ոտքի ձա-
ներ կան . . . հա իրեն ձանն ըլլալու է . . . ամ-
մահա բարակ ձան հա : (ժահ, ժահ, ժահ.) սանըրսըն
քի չիլինկիրի քէօրիւկ, է . . . ծօ ծօ ծօ, եկան :

ՏԵՍԻԼ ԺԵ.

ՄԱԹՈՍ, ՄԱՐԴԱՐ, ԿԻՐԱԿՈՍ, ԱԵՂԻՐԱՔ.

ՄԱԹՈՍ (դռնեկն). Ծօ, սա Դաւիթիս տունն է հա' . . .
(ընրւ կրդմը նայելով զարմացմամբ) ծօ աս թագաւորի
սարա' է. ծօ մեր փաշան ալ ասանկ սարայ չունի,
ծօ (ներւ կմտնայ). ցըք - ցըք - ցըք, էս ի՞նչ աթոռք-
ներ, էս ի՞նչ այնաներ, էս ի՞նչ եալտուզ-մալտուզ
բաներ . . . էս ի՞նչ սալթանաթ . . . Ամա ո՛ւր է
Դաւիթը քի . . .

ՄԱՐԴԱՐ. ԵՐԺԱՄՆԱՅԻՄ, ՀՈՍ ԿԱՆՑԵՄ. (կեղիկ) :

ՄԱԹՈՍ. Էյ, Եա Ա.ՐՈՒԺԵՆՍ ՌԵՐ Է, Էճապ ՊԱԼՐՈՇՆ Է . . .

Հա ծօ, սըւիկա ըլլալու Է (Կիրակոսը ցուցընելով) :

ԽՆՀԱՊԵՍ ԷԼ ՄԵԾԳԵԼ Է, ԱՂՈՒՐԾԵԼ Է . . . ԵԿՌԵՐ զաւակս, տէտէիդ քով Եկուր զաւակս :

ԿԻՐԱԿՈՍ (Բնի ժահ, խնտալով դուրս կեղի ինժիրեն ըսելով). «ՀԵՆԿԵԱՄ պէ ՀԵՆԿԵԱՄ» :

ՄԵԴՐԱՔ. ԶԷ, աղա տէտէ. ասիկայ չէ, ասիկայ չէ :

ՄԱԹՈՍ. Եա ծօ, աս ՞վ Է քի :

ՄԵԴՐԱՔ. Ծառան Է :

ՄԱԹՈՍ. Ծառան . . . Էն ԷԼ մի ասանկ դըյաֆէժուլ համ . . . էկէր խզմէժքեարներն էսպէս Են նա, ծօ էս տունին աղաներն ինչ կուլին ծօ . . . Նէ իսէ, քիչ մը նստիմ, զիրա շատ եօրուլմիշ եմ . . . Ամա մւր Է սէտիրը՝ չեմ գտնար կը :

ՄԵԴՐԱՔ. Հոս ալաֆրանկա տուն Է, աղա տէտէ. սէտիր չգտնուիր ալաֆրանկա տունը. (արոռ մը կուտայ) :

ՄԱԹՈՍ. Խէ՛րն անիծեմ էդ ալաֆրանկային, (նսելով).

ծօ էս հանգիստ Է քի, մարդուն ոսկորները կոտըրտէ կը . . . ծօ հոս մարդ նասըլ պաղտաշ խուրմիշ անէ . . . (կուզէ նատիլ, բայց չկրնալով ոտուլները ծաղկել, վար կիյնայ «Ույ, ույ» պուալով) Խէ՛րն անիծեմ էս աթուքը շինողին . . . Ամա ծօ տղայ, էս մեր սէտիրներուն պէս պօղասի չէ. էս աթլա՛զ է . . . Ցըք-ցըք-ցըք. նայի՛ս նէ՛ դիպ աթլազ, ճանփէս, եալտուղ-մալտուղ. . . Աղէկ աղէկ էմա, ասոր ծարը մւր կերթայ, ուր :

ՏԵՍԻԼ ԺԶ.

ՄԱՐԳԱՐ, ՓԱՍՔԱԼ, ՄԱԹՈՍ, ՍԵԴՐԱՔ.

ՄԱՐԳԱՐ. Աղբարս հիմա կուգայ :

ՓԱՍՔԱԼ. (ևերս մտնալուն ինինիրեն. «Պրէ, հիմա կճաթիմ.

ծօ ատ ի՞նչ խապա մարդ է. ատ ի՞նչ հիյէթ» . . .)

ՄԱՐԳԱՐ. Իշտէ ասիկա Դաւիթին տղան՝ Փասքան է :

ՄԱԹՈՍ. Հէ, չե՛մ ճանչնար կը . . . կդ ի՞նչ անուն է .

պաս . . . պաս . . . սախա՞լ . . .

ՄԱՐԳԱՐ (իմաստով). Զէ աղապա, սախալ չէ, Փասքա՞լ,

Փասքա՞լ, քի եանի եա Յարութիւնն է :

ՄԱԹՈՍ. Հա՛, օրհնած դուն էլ, սանկ չասե՞ս, էմա ես

աս գիտեմ քի՝ վախիթ մը մեր Դաւիթը գրել էր քի

մանչ զաւակ մը ունեցայ, տէտէիս անունով կնքե-

ցինք Արութէ՞ն. Էյ հիմա երկրորդ անգա՞մ մի

մկրտուեցաւ էս տղան քի՝ էտ մասխարա անունը

վրան էք գրել ծօ :

ՄԱՐԳԱՐ. Զէ աղապա, չէ, հիմա ալաֆրանկա ատէթն

ան է քի . . .

ՄԱԹՈՍ. Կբնէ մի ալաֆուրանդա . . . ինչ ատէթ է քի :

ՄԱՐԳԱՐ. Հիմա ալաֆրանկա ատէթն է քի մեր Հայու

անունները՝ կոպիտ խապա կուգան, անոր Համար

կամչնան կփոխեն կոր : Պօղոս, Պետրոս, Մկրտիչ, Յով-

հաննէս ինչ պիտի ըլլան. Հայերէն չեն մի՝ խապա

են . ուստի հիմա մօտան է որ մեր զէվզէկ մուշունե-

րը կըսուին Փասքալ, Վէնսան, Փիէռ, Փօլ, Անթուան,

Պաթիսթ, ժան, ժաք, Միշել . . . տահա ինչ գիտ-նամ։ Աղջիկներն ալ՝ մատոմազել Մարի, Սէրէնա, Վիթինի, Ֆօրթիմնէ, Ռոզա, Մարկութի, Լուչիա, Ֆիլոմէն, Թէրէզա, Վէրօն . . . տահա ասանկ թախըմ մը Քրէնկի թօափ թօափ անուններ քի Հայ ըլլալին չհասկըցուի։

ՄԱԹՈՍ (Մարգարին խուելու ժամանակը կեղի զարմացած զարմացած հայիներուն եւ ուրիշ բաներուն կնայի, կիննեւ եւ այլն)։ Վրան թքեմ ես էտ անճռունի սովորութան . . . ծո թող անուննին վտխելու տեղ՝ եաւ անկըճվըները վախեն, եա՛ խելվըները։ — Ամանէ իսէ, ծո Արութէն, Էս էլ մի ալաֆիրանդայ է։ ծո չգաս, ձառք չպագնես ծո։

ՓԱՍՔԱԼ (Տուոպով)։ Զեռք մի պագնեմ . . . չօդ շէյ . . . կեանքիս մէջ վարդապետի ձեռք չեմ պագած, չըճանչցած մարդուս ձեռքը մի պիտի պագնեմ։

ՄԵԴՐԱՔ. Մեր աղատէտէն է, չճանչնալ կըլլայ մի ա՛ եղբայրս։

ՄԱՐԳԱՐ. Ես քեզի ինչ ըսի աէ հոս քերի ծո։

ՄԱԹՈՍ. Եաւ, դուն զիս չես ճանչնար հաւ . . . էմա իսնայէ, իմ ծերուաչքիլս էլ քեզ ճանչցայ քի ինչ հապարտ թէրսիյէսիլ տղայ ես եղել դուն։ — էմա դուն Սեղբաքս, դուն օրհնած ըլիս, դուն տէտէդշուտով ճանչցար. շուտով իմին ձառքս պագիր, անոր համար էլ ես քեզ օրհնեցի ու կօրհնեմ ու պիտի օրհնեմ միշտ զաւակս, Աստուած հետդ ըլնի ամէն վախիտ։

ՍԵՒՐԱՎ. (կուզե Փասխալը բերելու Մարոսին ձեռքի պազմիկ, Փասխալ չուզեր) :

ՄԱԹՈՍ. Թող չգայ, թող չգայ էդ անպիտանը. պէլ քիմ տէտէին ձեռուըներէն կդանի կը. թող որ ուրբախի պէս կենայ. անոր էլ որրան կուզայ անոր էլ: **ՓԱՍՔԱԼ** (մոմոարով). Աս ինչ արոտըռան ծեր է (կուզե դուրս ելնել) :

ՄԱԹՈՍ (պոռակով). Կեցիր անզգամ, կեցիր հպարտ արդայ. Հոն պիտի առջիս կայնիս հա. . . սանկ. չէ նէ շինտի սովիաս կուտես հա': Զիս չճանչնալուգ ինչ որ է նէ բան չասեմ, զէրա հէջ տեսած չունիս. ամա ծօ անպիտան, ծերու մը ասանկ պատիւ կուտան հա. Էս թէրովիյէն սովորեցար մինչեւ որ էս տարիքդ հասար: Սա տղէն էլ քեղի պէս իմ թուս է էմա, չես տեսնել ինչպէս բարեւ բռնել կեցել է իր տէտէին առաջը: Ի՞նչ. էս փառաւար սարայը քու խելքդ միտքդ դարձուցեր է, քեղ մեծ բանի մը տեղ ես դրել հա (բարկուրեամբ):

ՄԱՐԳԱՐ. Կաղաչեմ աղապա, տղայ է. սիրող չցաւի:

ՄԱԹՈՍ. Էլ հիմայ որ առաջին դառը տուեցի, կորիր առջեւէս թշուառական, (առ Փասխալ):

ՓԱՍՔԱԼ. Հէլէ խալըսեցայ (կելի երգելով, նա նա նա):

ՄԱԹՈՍ. Հոս եկուը Սեդրաքս, հոս (կշոյի). ապրիս զաւակս, Աստուած քեղ ծլեցընէ, ծաղկեցընէ, տէտէիդ օրհնութիւնը վրադ ըլլի. շէն կենաս, անմեղ ու խոնարհ մնաս:

ՍԵՒՐԱՎ (ձեռքի կպազմիկ). Շնորհակալ եմ, աղա տէտէ:

ՏԵՍԻԼ ԺԷ.

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ, ՄԱԹՈՍ.

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Վայ աղապաս, բարի եկեր ես, աղապա:
ՄԱԹՈՍ. Ա՛, Դաւիթ . . . ծո էտ նամըլ փոխուել
 ես . . . էտ նամըլ ծերացել ես . . . ծո տահա քառ-
 տունուիրեք տարու չկան . . .

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Հէ՛, ամէն օր ասանկ քեզ տեսնելու ուրա-
 խութիւն ունենալու ըլլայի նէ, ասանկ չէի փո-
 խուեր, աղապա :

ՄԱԹՈՍ. Նայինք, ա՛յ օղուլ, ես էլ քեզ տեսնելուս վրայ
 պիտի ուրախանամ մի . . . իշտէ լման քսան ու
 մէկ տարի օխտը ամիս ու կէս է քի՝ քեզ չեմ տե-
 սել. էմա իսկի քեզ չեմ մոռացել . . . գուն էլ նայ-
 ինք, դուն էլ հարդ չմոռցար մի :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Զէ, աղապա, թնչպէս քեզ մոռնայի . . .

ՄԱԹՈՍ. Թէ որ դուն հարդ մոռցած չըլնէիր, պէտք
 չէր որ էսքան վախտին մէջ մէկ անդամ օլսուն ել-
 նէիր Ստամպոլէն ու գայիր մեր վիլայէթը տեսնե-
 լու թէ խեղճ ծեր հարդ թնչ կանէ, նամըլ է,
 թնչ եղաւ :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Հրամեր էք աղապա, շատ անդամ արզու
 քրի ամա . . .

ՄԱԹՈՍ. Էմա Ստամպոլին զէֆքն ու սէֆան չկարցար
 թողուլ բաժնուիլ: Մէկալ թէրաֆէն էլ սիրոտ վախ
 մք կուգարքի աճապ հօրս խրամները, հօրս օրի-

նէկը մոռցայ չպահեցի տէ, վիրայէթ որ երթամ
հէլպէթաէ հարս մի քանի խօսք պիտի անէ, լաւ
է հիշ չերթամ ասիր, տնանկ չէ մի:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Զէ, էֆէնտիմ, ափ կընես . . .

ՄԱԹՈՍ. Հա, հա, ծօ, ես գիտեմ անանկ է. անոր հա-
մար իշտէ դուն չեկար նա՝ ուզեցի քի ես գամ աչ-
քովս տեսնեմ ինչ հալի մէջ ես. զէրա մեր համ-
շէրիներն որ հոս կուգային ու ետ կզառնային,
վրէդ խարմախարըշ խաղարներ կըերէին ինծի քի՝
սիրտս ռահաթ ըլլալու տեղ՝ շատ կխռովէին:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Տիւշմանի խօսքեր . . .

ՄԱԹՈՍ. Զէ, չէ, տիւշմանի խօսքեր չեն, իշտէ աչքո-
վոս տեսնամ կը քի զորդ կտաէին ինձ էնոնք: Ծօ ա-
նիրաւ, դուն ինչ ամշնալու բան տեսել ես քու
հօրդ լաղապին վրայ քի, տէտէյէս մնացած Սաղըր
օղլու անունը եկել կփոխես տէ Սահառունի կշինես,
սանքիմ քեզ հայոց մեծ սոյէ մը հաւտացնես, հա:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Զէ ճանըմ, Սաղըր օղլուն ինչ պիտի ըլ-

լայ, հէլպէթ պէսպէլի քի շիտակը Սահառունի պի-
տի ըլլայ քի հալիսը եաղնըշ ըսելով՝ ըրեր է Սա-
ղըր օղլու: Անոր համար ես ալ . . .

ՄԱԹՈՍ. Սըւոր խելքին նայեցէք հէլէ, ինչեր էլ ույ-
տուրմիշ է արել. ծօ էդ մասալները ով պատմել է
քեզի ծօ: եաղնըշը քու խելքդ է, չէ թէ մեր Սա-
ղըր լաղապը: Ծօ ես տէտէ մը ունէի քի, — Աստուած
ողորմի հոգուն, — Սաղըր Մաթոս կտաէին. զիրա
անկաճը անանկ ծանը էր քի՝ քովը թօփի էլ զարնէլ

ին՝ չեր իմանար. անոր համար իշտէ պապայիս էլ Սաղըր օղլու Արութէն կասէին, հասկըցար: Եյ ծօ դուն մւրկից հանեցիր էտ եափմա Սահառունին, հէ: ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Սալթ ես չեմ եա աղապա, ինծի պէս եափմա Բագրատունիներ, Արծրունիներ շատ. հիմակուան Ստամպօլի, ու իլլա Մոսկովի առէթն է մօտան է ասիկայ քի . . .

ՄԱԹՈՍ. Ծօ դուն նէ Ստամպօլ ծնած ես, նէ էլ Մոսկովի մէջ են պէշիկդ օրել: Թող զէվզէկները ինչ կամին անեն. քեզ ինչ պէտք ան զէվզէկներուն սըրան մտնալ: Դուն Անատօլուի տաղերէն Ստամպօլ էկած, քեզի նր խելօքը ըսաց քի Ստամպօլցու պէս սալթանաթ անես, սարայներ շինես, իւչ թուղլու փաշայի մը պէս էօմիւր անցունես: Եա, դուն Ստամպօլցուն կուզես պէնզէմիշ ընիւ հա, իշթէ Ստամպօլցուն պէս էլ հացազուրկ կընիս:

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Զէ աղապա, փառք Աստուծոյ, տահա ան տէրէճէ . . .

ՄԱԹՈՍ. Ինքեար մ' աներ Դաւիթ, էս ամէն բան գիտեմ. դուն հոս բանդ տիւզմիւշ էրիր, կնկանդ բերած ճէհէզովը զէնկինցար, քիթդ մեծցաւ, Անատօլցի ընէլդ մոռցար. ինքզինքզ մեծ բանի տեղ դրիր, չափու չճանչցար, ու ելար չըլլունի պէս փարաները սարփ ըրիր, իշտէ սօն սօնունա մնացել ես խեղճ ողորմելի, Անատօլուէն էկած վախտէդ շատ էւելի ճէպէրդ պօշ:

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Ամա աղապա, խաքուեր ես . . .

ՄԱԹՈՍ. Դուն կուզես կը լս խարճէ, նասը քի լինք-
զինքդ էլ էսքան տարի է խարես կը: Հարսանւթա-
նըդ վախթը թողուցի քի ռահաժ ուտես, խմես,
քովդ եանաշմիշ չեղայ, զէրէ գիտեմ քի դուն ովի-
տի ամաչէիր գըսեցի հար մը ունենալուդ վրայ:
էմա հիմք քի ամէն բան կերար մախեցիր քի, ծո-
վուն խորը կերթաս կը, հիմի հիմի կուգամ քի զա-
ւակիս ձեռք տամ խալեցընեմ. զէրէ ինչխրանր
էլ քի գուն հօրդ վրայ ամաչես, կէնէ հարդա-
մն վախտ հար է:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Ես ալ միշտ զաւակդ եմ, աղապա:
ՄԱԹՈՍ. Մյ օղուլ, քանի որ քու վրէդ նայիմ կը նէ,
միտքս կուգայ էտ գէշ, էտ զու վախտը քի, կար-
կուաը կուգար կզարնէր տէն՝ իմ արուն քրանին-
քուլ թրջած դաշտերս կաւրշարկէր ու ցորեններս
խուրտուխաշ կանէր: — Ճէր Ասաւած: . . . մեր է իմ
անուշիկ Դաւիթս քի, մեր վիլայէթն իրէն իմ ու-
րախութենս էր . . . քանի քանի անգամ խեղճ լուսա-
հոգի մօրդ հետ նպասծ կըսի կլսի տըւած, քու
պէշիկիդ վրայ անուշ անուշ երազներ կտեմնէանք
քի Դաւիթը պիտի օր գայ քի մեր ծերութանը
տէնէիս պիտի ընի աէյի: եադըխ եազըխ

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Կէնէ պիտի ըլլամ հայրս, կէնէ ես.
ՄԱԹՈՍ. Նայէ, նայէ, ինչպէս երեսիդ վրայէն ալ կե-
րեւայ կը հոգուդ ներսի դին քաշած ալէկոծ մաւնքը:
ՍԱՀԱՌՈՒՆԻ. Հէլպէթտէ քի շաշըրմիշ կըսամ աղապա,
տեսնալով քի ծուռ ու մուռ բաներ միտքդ դրեր ես

վրաս, ու քեզ տեսնալուս ուրախութիւնը լեզի լեզի խօսքերով կդառնացնես :


ՄԱԹՈՍ. Էյ աղէկ, էկո՞ ինծի իսպաթ արա տեսնամ՝ քի էս խաբուել էմ. իսպաթ անեսքի դուն աղէկ էօմիւր անցուցել ես, դուն աղէկ բանեցուցել ես ձառքի ստակդ, զաւակներուդ աղէկ թէրպիյէ տուել ես, ու անոնց զրամէթը բացել ես : Ան վախտին ես էլ ետ կառնում պիւթիւն քեզի ասածներս : Էմա էկէր տեսնամ քի դուն կերել մնխել ես քու ունեցած չունեցածդ, էն վախտէն էլ կէնէ քեզի պիտի ցուցընեմ քի ես քու հասկըցած հարէրէդ չեմ . . . — Եկո՞ Մարգար, հայտէ իս տար մեր համի եղիազարին օտան քի մեզի պէքլէյէ կը : Դուն էլ Սեղրաք, հայտէ գնա որ՝ քննեն պիտի ինչ պիտի անեն նէ անեն : Քեզ տեսնամ զաւակս քի երես ճերմկցնես : — (Առ Սահառունի) Մէկ սահաթէն կէնէ ես հոս եմ . (կեղնեն) :

ՏԵՍԻԼ ԺԲ.

Ս Ա Հ Ա Ռ Ո Ւ Ի Ւ Ի .

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Առ քեզի փորձանք մը քի . . . Մենք մեր ծերուկ Պօղոս աղայէն մնմախ խալսեցանք կարծելն իքէն, նայէ պէ, նայէ գլուխնուս ինչ պէլա ելաւ . . . եաղմուրտան գաջարքէն, տօլույա թութուլտուք պէ : Խայտառակ պիտի մնանք պիւթիւն հալսին առջին . . . ինչ ընեմ, ախ . . . Աման չար սատա-

նայ, սա ծերում բան մը պատահէր տէ, հոս չկըր-
նար մէյ մըն ալ ոտք կոխելու . . . Նէ իսէ նէ ի-
սէ սիրտ ընենք: Ատամ, տահա պիւթիւն պիւթիւ-
նէ խաղք չեղանք ա. Ալլահ քէրիմ . . . հէլպէթ աս
ալ կանցնի . . . ամառ քիչ մը վախ պիտի քաշենք ե-
ղեր . . . Եյ, բան չունիս, ետքը աւելի կխնտանք:
Էյէր կէլինձիկի իլաճ ալ պէտք ըլլայ նէ՝ շիշէ մը
շամփանեա կխմենք, ճիւմպիւշ մը կընենք, լմնցաւ
գնաց :



Ա.Ր.Մ.ՐՈՒԱԾ ԶՈՐՅՈՒԹԻՒՆ

ՏԵՍԻԼ Ա.

Փ Ա Ս Ք Ա Լ.

ՓԱՍՄԲԱԼ. Անիծած քննութիւն . . . խայտառակ եղանք
գնաց . . . ես իսէ կարծէի քի սանկ քանի մը
հարցմունքով խօլայճա պիտի լմննայ երթայ . . .
ինչ երեսով հիմա հօրս դիմացը պիտի ելլեմ . . .
Ամա սա հօրս ալ անխելքութիւնը . . . ինչ պէտք
էր իս տօքթօռութեան դնել. իշխէ ասանկ բահաթ
բահաթ կէջինմիշ կըլլայինք կերթար. հէմ տէ
պիւթիւն հալլսը միտքը դրած կըլլար քի Փառքալը
Սողոմոն իմաստուն դարձեր է . . . հիմա խայրի
փոյան դուրս ելաւ . . . ամէն մարդ հասկըցաւ քա-
նի փարայի բան սորված ըլլանիս . . . — Տէ ատամ,
ինչ խասէվէթ կընեմ. եղածը եղաւ, հիմա մենք
սա գիշերուան պալօյին ճիւմպիւշը նայինք . . . Սա
կայ եա, սա գիշեր անխըտար պիտի խնտամ, անխը-
տար պիտի ցատքեմ, պիտի խաղամ, պիտի խմեմ,
պիտի գինովնամ՝ քի ան չար քննութեան ժամանակ
քաշած սրտագողիս էօճը հանեմ պիտոր, էօճը
զէրէ . . .

ՏԵՍԻԼ. Բ.

Ա.ԲԳԱ. ՓԱՄԱՐ, ՓԱՄԱՐԱԼ.

ԱԲԳԱՐ. Դաւիթ աղան հոս չէ:

ՓԱՄԱՐԱԼ. Կարծեմ վերը պիտի ըլլայ. ինչ կհրամմէք

ալէյ էֆէնտի, հօրս բան մը ունիք ըսելու (շփորեալ):

ԱԲԳԱՐ. Հուշիք որ երկու խօսք ունիմ իրեն:

ՓԱՄԱՐԱԼ. Թէ որ . . . քննութեանս վրայ է ձեր խօս-

քը . . . կաղաչեմ ալէյ էֆէնտի, կպաղատիմ, որ

գթութեամը . . .

ԱԲԳԱՐ. Տեսնանք, տեսնանք:

ՓԱՄԱՐԱԼ. Հաւատացէք որ յանկարծակիլուգալով.

ԱԲԳԱՐ. Հուշիք Դաւիթ աղային որ ժամանակ չունիմ

կորսնցընելու:

ՓԱՄԱՐԱԼ. Փէք աղէկ. (երբաղու ատեն՝ ինքնիրեն կըսէ. Պէ-

լէյէ՛ որ հայրս կանչեմ, էշէք էֆէնտի):

ՏԵՍԻԼ. Գ.

Ա.ԲԳԱ. Ս. Ա. Բ.

ԱԲԳԱՐ. Շատ կարգէ դուրս բան, շատ . . . աղջիկը ճէ-

հէզ չունի . . . տղան ձրի հաց մը կիմսուէ . . .

ինչ կնշանակէ . . . կերեւայ որ շատ գէշ վիճակի

մէջ է բաներնին: Երանի թէ զաւակին ալաֆրանկա

սիւս, մօտա, սորվեցընել տալու տեղ՝ ուսմանցը ա-
ղէկ ուշադիր ըլլալ սորվեցընէր, որ այսպէս խայ-
տառակ չըլլար այսօր։ Ապրի Սեդրաքը, ինչպէս
ալ համարձակ, քաջութեամբ պատասխան տուաւ
ամէն հարցմունքի։ Ահա երկուքն ալ երկու եղբօր
զաւկըներ են, բայց առած կրթութիւնին տար-
բեր ըլլալուն՝ իրարու ամենեւին չեն նմանիր։ Մէ-
կը պարկեշտ, պարզամիտ, ջանասէր պատանի
մը. իոկ միւսը՝ զարդասէր, թեթեւսոլիկ, անձնա-
պարծ, ունայնասէր . . . Խեղճ տղայ, կերեւի որ
ընդունակութիւն ունի, բայց ինչ օգուտ . . . գա-
ցեր այնպիսի հօր մը ձեռք ընկեր է որ խելքը միտ-
քը խենդ ալաֆրանկայի մը տուած՝ իր տղուն լաւ
լաւ յատկութիւններն ալ բոլորը խղդել տուեր է . . .
Ախ, թէ որ մեր ազգին հայրերն ու մայրերն գիտ-
նային թէ իրենց տուած չար օրինակը կամ գէշ
կրթութիւնը ինչ մեծ վնասներ ունի խեղճ զաւակ-
ներնուն, որով եւ մեր խեղճ ազգին, ան ատեն քիչ
մը աւելի հոգ կընէին որ զաւակները լաւ կրթեն ըն-
տիր գաստիարակներու ձեռքով։ Ահա սա մարդն ալ
տղուն կրթութիւն տալու միտք ունեցեր է, տղուն
վարժապետներ բռներ ու վեց տարիէ իվեր աշխար-
հիս ծախքը ըրեր է, բայց ամենեւին օգուտ մը չէ
տեսած. վասն զի չէ թէ կրթութեան օգուտները
գիտելով ու գիտելով է ըրեր, հապա տեսնալով
որ ալաֆրանկային մէջ կպահանջուի որ տղաք քիչ
մը գաղղիարէն գիտնան, քիչ մը ասկէց անկէց վեր

իվերանց տեղեկութիւններ ունենան, ուզեր է որ
իր տղան ալ ուրիշներուն տղոցմէն վար չմնայ. ուս-
տի առջեւը եկած ֆրէնկը վարժապետ տէյի բռներ
է, առանց նայելու թէ անոնք ինչ կարողութեան
տէր մարդիկ են, կամ թէ մինչեւ հիմա որչափ բան
ու ինչ սորվեցուցեր են տղուն այսչափ ժտմանակի
մէջ: Ասանկ ծնողքներ որչափ կան հիմա մեր ազգին
մէջ . . . անոր համար ալ աս Փասքալին պէս ղէվզէկ-
ներով լեցուեցաւ Ստամպօլ ու ամէն տեղ . . .

ՏԵՍԻԼ Գ.

ՅԱԿՈԲԻԿ, Ա.ԲԴԱՐ.

ՅԱԿՈԲԻԿ. Փառք Աստուծոյ, հազար փառք, իմ հազուա-
գիւտ, չնաշխարհիկ պէյս. վերջապէս գտայ ձեռք
ձգեցի զձեղ . . . (ձեռփեն բռնելով) «Կալայ զնա եւ
ոչ թողից» (իմաստակ ծանրութեամբ մը):

Ա.ԲԴԱՐ. Ո՞չ, ինծիպէսներէն ձեզի ինչ շահ որ ասանկ
ինը բացատրութիւններով . . .

ՅԱԿՈԲԻԿ. Ձեզմէ ինչ շահ . . . ոչ, ոչ, ետ առէք ձեր
այդ խօսքը . . . պատիւ ունիմ ձեզի աղաչելու որ
համոզուիք եւ հաւատաք որ մեծապէս կցանկայի
տեսնել զձեղ այսօր, եւ հազիւ թէ իմացայ որ այս-
օր Պէյօղլու եկեր էք, հարկաւ ըսի ուր պիտի գըտ-
նուի մեր Աբգար պէյը, բայց եթէ մեր Սահառու-
նիին տունը, հոն՝ ուր հանգչի սիրելին անձին իւ-

ըստ այնմ «Զի ուր գեշն իցէ , անդք ժողովեսցին արծուիք » . . . եւ յուսամ որ այսօր վերջին իմաստալից ու խոհեմազարդ որոշմունքնիդ ալ պիտի տաք հրաշագեղ մատուաղէլ . . . ԱԲԳԱՐ (խօսիլ կտրելով) . Այդ մասին վրայ ինձ հետ խօսք ըբնելնիդ կաղաչեմ :

ՅԱԿՈԲԻԿ . Ինչու աղաչէք , ինչու աղաչէք . մէյմը հըրամայեցէք , ու ահա ես մէկէն կլռեմ՝ այս , այս , կլռեմ զպապանձումն Զաքարիայ : — Բայց գոնէ հըրաման տուէք որ միւսիւ Փասքալիկին վրայ խօսիմ , վասն զի բուն ան էր պատճառ որ զձեզ կփընտուէի : Կարելի չէ արգեօք , պատշաճ չէ , որ այն հանճարաշատ խելացի պատանին ընդունիք Հաքէօյի տէրութեան գպրոցը : Ես կհաստատեմ , կըպնդեմ եւ կվճռեմ թէ կարելի է եւ պատշաճ . կարելի է՝ վասն զի տղան արժանի է , շատ արժանի . պատշաճ է՝ վասն զի տղուն աննման քոյրը . . .

ԱԲԳԱՐ (խօսիլ կտրելով) . Ոչ կարելի է եւ ոչ պատշաճ . վասն զի պիտի գիտնաք որ այն գպրոցը աղքատի տղոց միայն պահուած է :

ՅԱԿՈԲԻԿ . Ամենայն կերպով իրաւունք ունիք , արժան եւ իրաւ . ես ալ ձեր կարծիքէն եմ , այս բոլորովին ձեր կարծիքէն , ձեր կարծիքէն :

ԱԲԳԱՐ . Արդէն գպրոցին մէջ բոլոր բոլոր մէկ պարապ տեղ մը կայ . ան ալ արժանաւոր աղքատ տըզու մը համար որոշուած է :

ՅԱԿՈԲԻԿ . Մեծապէս շնորհակալութիւն ձեր բարի , ձեր

աղնիւ, ձեր աննման օբյեկտն ։ (ծոելներով)։ ԱԲԳԱԲ. Բայց կերեւի որ չհասկըցաք . ըսի ձեզի որ ձեր առաջարկած տղան հարուստի տղայէ, չըլլար, աղքատի տղու մը որոշուեցաւ այդ հացը տալ։ ՅԱԿՈԲԻԿ. Իշխէ իմ շնորհակալութիւնս ալ ան աղքատ տղուն կողմանէ է, որ ալ աղքատ չէ, վասն զի ձեր անգին պաշտպանութեան գանձովը կհարստացընէք զինքը : Ուստի կկրկնեմ եւ պիտի կրկնեմ միշտ իմ շնորհակալութիւններս յանուն աղքատաց բոլոր աշխարհի, այսպիսի բարեգործութեան մը համար։ ԱԲԳԱԲ. Ինձ ալ կերեւի թէ բարեգործութիւն մըն է այս . բայց կարծեմ թէ մեր Սահառունին այսպէս պիտի չմտածէ, ուստի եւ գուցէ շատ ալ նեղանայ։ ՅԱԿՈԲԻԿ. Բայց միթէ ձեզի միջոց կազակսի ուրիշ կողմանէ իրեն մէկ խնդիրքը կատարելու։ ԱԲԳԱԲ. Ի՞նչ է ան խնդիրքը։ ՅԱԿՈԲԻԿ (խորհրդաւոր կերպով). Կիմնդրէ, կփափաքի, կըցանկայ, կաղաչէ եւ կաղերսէ Սահառունին որ իրեն պաշտօն մը գործ մը գտնէք։ ԱԲԳԱԲ. Ի՞նչէս, ինչպէս . . . (զարմացմամբ)։ ՅԱԿՈԲԻԿ. Կամաց կամաց, կաղաչեմ (ձայնը բաշելով)։ գաղտնիք մըն է այս, ամենամեծ գաղտնիք մը՝ որ պէտք է մեր հետը երթայ գերեզման մտնայ ու հոն խորունկը, խորունկը թաղուի։ Եւ ձեզի աս բանս գուրս կհանեմ, մեծապտտիւ պէյս, վասն զի գուք ալ այսուհեաեւ աս տունէն կսեպուիք, որովհետեւ հրաշաղեղ, աննման մատմուազէլ . . .

ԱԲԳԱՐ. (Խօսիր կորելով) Բայց ինչ պաշտօն, ինչ գործ, չեմ հասկընար:

ՅԱԿՈԲԻԿ. Ի՞նչ կուզէ ըլլայ, բաւական է որ քիչ մը ստակ բերէ:

ԱԲԳԱՐ. Զարմանք. թէ որ ստրկի կարօտ էր նէ՝ առաջուց պէտք էր պաշտօն մը ձեռք ձգելու աշխատէր, եւ ոչ թէ ամէն բան մսխելէն ետեւ բան գործ փնտուէր:

ՅԱԿՈԲԻԿ. Ամէն դուռ զարկաւ խեղճը ամա պարմպ տեղ, ունայն տեղ. Ստամպօլցին զինքը չսիրեր, դրսեցիներէն առաջ եկած է կըսէ. դրսեցին զինքը չընդունիր, մեղ ինքեար ըրաւ, մեզմէ հեռացաւ, թող իրեն պատիժը գտնայ կըսէ. ասանկով խեղճին գլուխը մեծ ձիւն մը կայ գալիք:

ԱԲԳԱՐ. Դրսեցի ըլլալէն ինչ վնաս, իր հօրը ցեղը հին ազնուական ցեղ ըլլալու է: Սահառունեաց ցեղը շատ պատուաւոր իշխանական ցեղ մըն էր Հայոց նախարարութեանց մէջ:

ՅԱԿՈԲԻԿ. Ա'տամ, քանի փարա կընէ անոր Սահառունի անունը. հիմա մեր ազգին մէջ շատ ասանկ շինծու անուններ . . . քանի քանի Բագրատունիներ, Մանդակունիներ, Կամսարականներ գիտեմ որ ուտելու հաց չունին: Տահա՛ թօհաֆը կայ: Զարշըն քիւփէ շինող մը կար, ողորմելիին մէկը, Քիւփէնի նշան կըսէին. տղան քիչ մը Հայոց պատմութիւն խառնելով հիմա ինքզինքը շիներ է գնթունի. որովհետեւ, գիտէք եա, յիսկէին հայերէնը գինդ է: Ու-

րիշ մ'ալ կճանչնամ որ հայրը ծուռ մուռ պատքը մանկաներ շինելուն Պագրաձը օհան կըսէին . տղան եղեր է Բագրատունի : Ուրիշ մը Սամաթիացի մէհանաճի Համբարձումին որդին՝ քի ծախելքն աւելի գինին խմել տնկել կսիրէր , եղեր է հիմա Գնունի : Խաչուկ մը կար խեւ ծերուն մէկը՝ քի քանի մը անդամ Փրկիչ մտած ելած էր , անոր համար Խաչուկը Քաջը շիներ էին . հիմա ան խենդին Քաջը կին տղան եղեր է Քաջունի : Խըսըզ օղլուները եղեր են Գողթունի : Մանաւ Թորոսին տղաքն ալ այսօրուան օրս եղեր են Մանաւազեանք . . . փէհ , փէհ , փէհ . որ մէկն ըսեմ : Խշտէ մեր Սաղըր օղլուն ալ Ստամպու եկեր Սահառունի է գարձեր :

ԱԲԳԱՐ. Ասանկ համ . . . շատ բան . . . ուրեմն չըսէք , ասանկ զէվզէկներուն սըրայ մարդ է եղեր . . . ըսել է թէ անոր համար ալ աս մարդուն գործերը շատ ձախորդ վիճակի մը մէջ ըլլալու են : ՅԱԿՈԲԻԿ. Վերջին աստիճանի խեղճութեան մէջն է . վերջի , վերջի . . . վաղը մէկան օր շապիկը պիտի ծախէ :

ԱԲԳԱՐ. Հիմա կհասկընամ . . . ասոր համար է եղեր . . . ՅԱԿՈԲԻԿ. Զեր խոր թափանցողութիւնը ինչ բան չըհասկընար որ , զարմանալի Պէյս : Ուրեմն ըսել է թէ նաեւ օդը ելած է իրեն յոյսը զձեզ իրեն աներ . . . ԱԲԳԱՐ (խօսիր կտրելով) . Պարապ յոյսեր պարապ . . . Ավանս , թէ որ գիտցած ըլլար ձեռքի բախտը պէտք եղած խոհեմութեամբ գործածել . . .

ՅԱԿՈԲԻԿ. Պատրիժ, թող սորվի իր չափէն դուրս չել-
լալ. գրսեցի մը Ստամպօլ գայ տէ՛ մեզի ալաֆրան-
կայութիւն թասլանմիշ ըլլայ, հէ:

ԱԲԳԱՐ. Ցաւալի վիճակ, ցաւալի: — Բայց ինչքն է որ
գեռ վար չիջնար: (Ժամացոյցը կնայի). Ցաւական
ժամանակ է որ Փասքալին ձեռքով իրեն իմացու-
ցի որ բան մը ունիմ ըսելու՝ իրեն կսպասեմ. Հոս
չէ արդեօք, չէ նէ մի տղան գլխուն գալիքը գիտ-
նալով՝ չիմացուց հօրը . . . (մտմտալով մը):

ՅԱԿՈԲԻԿ. Կրնամ արդեօք, կարելի է, հնարաւոր է որ
ձեր գաղտնեացը մասնակից ըլլամ (անուշութեամբ):
ԱԲԳԱՐ. Գաղտնիք մը չկայ, մանաւանդ թէ ինձ ծա-
ռայութիւն մը կընէք:

ՅԱԿՈԲԻԿ. (աշխուժութեամբ կուտակելով). Պատրաստ եմ,
յօժար եմ, մինչեւ վերջին արիւնիս կաթիլն ալ
ձեր գերազնուութեանը նուիրելու:

ԱԲԳԱՐ. Զէ, չէ. այնչափ ծանր բաներ ձեզմէ չեմ
պահանջեր: — Քիչ մը առաջ ձեզի զուրցեցի Փաս-
քալին համար որ Հասքէօյի դպրոցը մտնալու ար-
ժանի չէ. սա բանս հօրը իմացուցէք, եւ աւելցու-
ցէք որ մեր ժողովը քննեց անաչառութեամբ եւ
գտաւ որ Փասքալ ամենեւին բանի մը տեղեկու-
թիւն չունի: Եւ թէպէտ հոս եկայ որ քննութեան
որոշմունքը իրեն բերնովս իմացընեմ, բայց հիմա
կմտածեմ որ ձեր բերնով իմացընելս աւելի պատ-
շաճ կըլլայ: Աս շնորհքն ինձ կընէք:

ՅԱԿՈԲԻԿ. Ամենայն սիրով, ամենայն սիրով:

ԱԲԳԱՐ. Շնորհակալ եմ. ուրեմն մնաք բարով էֆէնտի .
(ձեռք կուտան իրարու):

ՅԱԿՈԲԻԿ. Ծառայ եմ, ամենախոնարհ ծառայ ձեր գերազնութեանը, իմ մեծապատիւ պէյս :

ՏԵՍԻԼ Դ.

ՅԱԿՈԲԻԿ.

ՅԱԿՈԲԻԿ. — Հա , հա , սանկ ամենուն ալ խունկ տալու
է քի իմ փօլիթիքաներս ի՞նչ աստիճան ըլլալը տես-
նուին : Սա շատ կիափաքէի որ գէթ օր մը շը-
նորհք ունենայի ուրիշին սիրտը կարդալու : Ով գի-
տէ ինչպէս կզարմանան կմնան իմ ճարտասանու-
թեանս վրայ . . . հապա իմ քաղաքավար իմ կըր-
թուած կերպիս ով գիտէ ինչպէս կհամին ու մատ
կիսածնեն . . Զկայ բոլոր Հայերուն մէջ, չկայ մէկը
որ ինծի պէս գիտնայ մարդու հետ վարուիլ . . .
իմ փափաքս ան է, եւ տարակոյս ալ չունիմ” որ իմ
անունս անմահ պիտի մնայ, ու ամէն փօլիթիքայի
վրայ գրողները պիտի վկայեն թէ ինծի պէս քա-
ղաքավար, բարեկիրթ, փօլիթիքալը մարդ չեղաւ
Հայերուն մէջ. բայց միայն Հայերուն մէջ չէ, չի-
տեմ թէ բոլոր Ֆրանսայի մէջ ինծի պէս մէկն ալ
կգտնուի մի : — Բայց հիմա քաղաքավարութիւնը մէկ-
դի . Աբգար պէյը մեր Սահառունի օլաճագ սաղը-

րին նէ աներ ըլլալու միտք ունի հիմա, նէ տէ ի-
րեն բան մը ընելիք չունի. հիմա ուրիշ մէկ ճար
մը գտնալու է. շիտակը հիչ բանիս ձեռք չտար
որ Սաղըր օղլուն այսպէս շուտով փմանայ, զէրէ ի-
րեն հետ մեր փարաներն ալ կփրճանան . . . հայ ա-
նիծեալ սատանայ, սա մարդուն բանը աղէկ աղէկ
երթայ տէ, թամամ մեր առնելիքն առնելու վա-
խիթնիս եօ՛խ ըլլայ . . . Պէ հայ սըղըր օղլու սը-
ղըր. թէ որ միտքդ քիւլ ըլլալ էր նէ՝ ինչ տէյի
ինչուան հիմա մեզի շինացուցիր քի մեր առնելիք-
ները առաջուց ձեռք ձգէինք տէ, սօղրա թէքմէ մը
մըն ալ քեզի մենք կուտայինք քի սահաթ մը առաջ
իյնաս չուխուրը . . . Զէ, չէ, ճար մը ընելու է,
ան խումարի մէջ շահած ստակներս ձեռք ձգելու է
սա մարդէն: Ամա խենդութիւնն ալ իմս էր. ինչ
տէյի շինալյէտէք չուզեցինք մեր հախը քի, ասանկ
շիւրիւմիւշ ըլլայ . . . ամա թէօպէլէր օլսուն, թէօ-
պէլէր. ասկէց վերջը կառաջադրեմ, կառաջադ-
րեմ որ խաղ մը շահածիս պէս՝ երկու փարայ ալ ըլ-
լայ, մէկէն պիտի հախս ուզենամ . . . ասանկ օր օրի
ձգելը մեղք է, աղբար, մեղք, մահացու մեղք, մե-
ղայ մեղայ: (թղթապանակը կհանե կիննեկ) Հըմ, երկու
հարիւր եօթանասունըհինդ զուրուշ առնելիքը քիչ
բան չէ. ճար ընելու է, ճա՞ր: Աղէկ որ փոխ ստակ
տալու գէշ սովորութիւնը չունիմ պէ. չէ նէ բա-
ներս ինչ պիտի ըլլար աս օրուան օրս:

ՏԵՍԻԼ Ե.

ՄԱՀԱՌՈՒԽՆԻ, ՅԱԿՈԲԻԿ.

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Հնո եռ եղեր, սիրելի Յակոբիկ Էֆէնտի.
Ինչպէս կցաւիմ որ չէի գիտեր. աֆ կընես, պէլ-
քիմ շատ ալ պէքլէյէլ տուի:

ՅԱԿՈԲԻԿ. Հիմա, հիմա, աս վայրկենիս եկայ, որ ձե-
զի բարեկամական խորհուրդ մը, սրտէ ելած խիստ
հարկաւոր խորհուրդ մը տամ, կընդունիք:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Մեծ սիրով:

ՅԱԿՈԲԻԿ. Ուրեմն մտիկ ըրէք. սա ձեր ազնիւ Միւսիւ
Փասքալիկը կայ եա . . . շատ լաւ կըլլար որ Հաս-
քէօյի դպրոցը դնելու խորհուրդէն ետ կենայիք:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Աղէկ ամա, ինչու համար:

ՅԱԿՈԲԻԿ. Վասն զի թէպէտ եւ իրեն զարմանալի հան-
ճարին խօսք չունիմ, բայց կերեւայ թէ դժբաղ-
դաբար տէրութեան ժողովը անանկ վճռեր է որ
Սեղբաքն ընդունի անոր տեղ. թէեւ ինչպէս կը-
սեմ, միւսիւ Փասքալիկին կէսին կէսն ալ չկրնար
ըլլալ Սեղբաք:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Տէրութեան որոշմունքն ինչպէս իմացաք:

ՅԱԿՈԲԻԿ. Աբգար պէյը տուաւ այս դառն, այս ահա-
ւոր, այս աղետաբեր սեւ խապարը: Ըսաւ որ Փաս-
քալիկը քննութիւնը շատ գէշ անցուց ու բոլոր ժո-
ղովը անարժան վճռեց զնա:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ (իիչ մը շիորած լուռ կենայ). Ախ, բարե-

կամ, իրաւուցնէ ասիկայ սեւ խապար մըն է ինծի
 . . . հիշ չէի կարծեր . . . բոլոր յոյսս ան էր որ
 . . . Սե՛ւ խապար, սե՛ւ . . . Պարէմ մէկ բարի խա-
 պար մ'ալ չունիս աճապ . . . Ան փաշաներուն, պէյէ-
 րուն, էֆէնտիներուն քի պիտի երթայիր ասօր . . .
 ՅԱԿՈԲԻԿ (Խօսիր կտրելով). Գացի, գացի, վազեցի մէկէն
 դռնէ դռու, խօնախէ խօնախ ընկայ, ամա նէ փայ-
 տա, ամէն ջանք պօ՛շ. « Ունայնութիւն ունայնու-
 թեանց » :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. ԱՇախիպ. Ճա՛նը պիւթիւն անխըտար մեծ
 մարդիկներէն հիշ մէկն ա՛լ . . .

ՅԱԿՈԲԻԿ. Ան ձեր գիմացը համրած փաշաներս, պէ-
 յէրս, էֆէնտիներուն կէսն ալ չէին՝ իմ բոլոր ճանչ-
 ցածներուս, որտակից բարեկամ փաշաներուս, պէ-
 յէրուս, էֆէնտիներուս . . . ամենուն ալ գացի, ամէն
 ճարտասանութիւն թափեցի, ամա ամէնն ալ « նէ
 էտէլիմ էֆէնտիմ, նէ՛ իշ գալար, նէ փարա » կը-
 սեն կոր. (ինքնիրեն. Շինելու է, շինելու է) :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Վա՛խ, վա՛խ . . . անանկ է նէ աս ումուտս
 ալ ճըլիս ելաւ հիք . . . Տէր Աստուած . . . չէլպէթ
 լսեցիք հօրս ափանսըզ այսօր հոս տնկուիլն ալ . . .

ՅԱԿՈԲԻԿ. Լսեցի, լսեցի, եւ շատ, շատ ցաւեցայ, որը-
 տանց ցաւեցայ :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Ա՛խ, հրամանքիդ սիրտը ազնիւ է, անոր
 համար ես ալ պարէմ պաշխա մէկ բիճա մը ընեմ:
 Այսօր եկեր հայրս ոտք կոխեր է, մո՛ւթլախ ամէն
 բան կուզէ իմանալ, ու զիս խայտառակ ընել պիւ-

թիւն Պէյօղլուի մէջ. աս բաւական չէ, պարտա-
տէրներս ալ ասօր վրաս ընկեր են, անոր համար
որ լսեր են ասդիէն անդիէն քի Պօղոս աղան տնէն
ելեր է, մտքերնին գրեր են քի միւհլիւղ ելեր եմ.
ձա՞նըմ Յակոբիկ էֆէնտի, թէ որ սա յիսուն հազար
դուրսուշ մը փոխ տայիր կայ եա, մե՛ծ, շատ մեծ
շնորհք կընէիր. երկու ամիսէն ճար կընեմ կդարձը-
նեմ հրամանքիդ՝ շահովը մէկտեղ. բաւական է որ
շուտով մը բաներս սըրան դնեմ, անոր ասոր բերա-
նը քիչ մը բան նետեմ ու դոցեմ. ասանկով հայրա-
բան մը չիմացած կելլայ իր տեղը կդառնայ, ես ալ
կխալըսիմ, հալիսին բերանը չեմ իյնար: Ամա՞ն Յա-
կոբիկ էֆէնտի, գուղում Յակոբիկ էֆէնտի, չէ մի
ըսեր խայրի, աս ահագին փորձանքէն իս խալըսէ:
ՅԱԿՈԲԻԿ. Ինծի մեծ պատիւ կընէք ասով . . . շատ շը-
նորհակալ եմ, եւ ամենայն սիրով ձեր ինդիրքը . . .
կկատարէի . . . բայց . . . ափսնս . . . դեռ աս առ-
տու որբեւարի կին մը եկաւ գիմացս ընկաւ, այն-
չափ լացաւ, այնչափ պաղատեցաւ, այնչափ խեղճ
թափեց որ չկրցայ գիմանալ, հանեցի յիսուն հա-
զար դուրսուշ փոխ տուի. (ինինիրեն. « Ույտուր ույ-
տուր տա սէօյլէ. ասլը եօք եա):

ՍԱՀԱՌՈՒՆԻ. (ցաւագին) Ան ալ իմ բաղդս . . . չիչ որ
չէ նէ 25 հազար մը ըլլար, գուղում Յակոբիկ է-
ֆէնտի: Այս, իս աս ահագին յուսահատութեան
մէջ . . .

ՅԱԿՈԲԻԿ. Հապա ե՞ս, հապա ես ինչ ահագին յուսահա-

տութեան մէջ եմ աս վայրկենիս որ չեմ կրնար հրամանքներնուդ խնդիրքը կատարելու : Հէմէն հէմէն մազերս փետելս կուգայ կոր սրտիս ցաւէն . . . Այ, գարշելի պառաւ, ուրկէց ալ ելարեկար աս առառ դիմացս . որ սատանան, որ գույրուքլու սատանան քեզ առջեւս բերաւ . թէ որ դուն ըըլլայիր, աս օրուան օրս իմ անզուգական, իմ չնաշխարհիկ Սահառունի իշխան բարեկամիս այս խնդիրքը կկատարէի . . . հայ գարշելի պառաւ :

ՍՍՀԱՌՈՒՆԻՒԹ. Պարէմ 40 հազար օլսուն . ասոր ալ կըրնաք չէ ըսել . . . ինծի պէս թշուառ մէկ հօր մը : ՅԱԿՈԲԻԿ. Ո՞վ սիրելի Դաւիթ աղա, աղէկ որ դուք ալ գիտէք թէ ինչպէս ծանր է ընտանեաց հոգը . . . ես ալ այն հոգերնւն մէջ ինչուան պօզազս թաթխուած եմ . . .

ՍՍՀԱՌՈՒՆԻՒԹ. Բայց դուք ընտանեաց ամենեւին հոգ չունիք . ոչ կին ունիք ոչ զաւակ, չոր գլուխ կապրիք ամէն հանգստութեամբ . . . իլլէ որ այնչափ ալ հարստութեան տէր էք . . . ահ, բարեկամ, բարեկամ, ձեր հօրը հոգուն համար ըլլայ . . . ինծի պէս թշուառ հօր մը վրայ գթութիւն ըրէք : ՅԱԿՈԲԻԿ. Օ՛զարմանալի է ձեր արդարութիւնը, Դաւիթ աղա . . . հասկըցայ, հասկըցայ . ձեր բոլոր ջանքը խայրէթը ան է որ ձեր սկարատէրներուն զրկանք մը չըլլայ, հապա իրենց պարտքը թամամընա ընդունին, որչափ որ կարելի է շուտով . անանկ չէ մի : ՍՍՀԱՌՈՒՆԻՒԹ. Հէ ճանըմ, հէ . (յուսալից) :

ՅԱԿՈԲԻԿ. Եյ լաւ, սիրելի, իմ կողմանէս կրնամ՝ զձեղապահովցընել որ ինձի ունեցած պարտքերնուդ՝ ես իրաւ մեծ կարօտութիւն ունիմ, բայց տեսնալով ձեր ասանկ թշուառ վիճակը, յանձն կառնում ձեր սիրոյն համար, մեր սըխ բարեկամութեանը համար, քանի մը օր ալ համըերել:

ՍՍՀԱՌՈՒՆԻՒ. Ի՞նչպէս, Յակոբիկ Էֆէնտիւ. (զարմացած): ՅԱԿՈԲԻԿ. Ի՞նչ . . . մոռցեր էք . . . կզարմանամ. բայց պէտք է մոքերնիդ բերեմ որ անցեալ տարուընէ իվեր քանի մը մանր մունր պարտքեր ունիք ինձի, որ բոլորը մէկ տեղ կընէ երկուհարիւր եօթանասունըհինգ զուրուշ: Իշխէ Էֆէնտիւմ (թղթապանակը հանելով կիարդայ) անցեալ տարի մայիսի 5-ին ճաշէն ետքը երկու անգամ թափլուին մէջ փուլուք եղաք յաղթուեցաք. յիսունական զուրուշէն, հարիւր զուրուշ: Սեպտեմբերի 30-ին գիշերը մէկ խաղ մը դարձեալ կորսնցուցիք, եղաւ հարիւր յիսուն զուրուշ: Նոյեմբերի 10-ին գիշերը առաւօտուն երեք ժամ մնացած՝ մէկ սունթուրլու մարս մը ըրի փենճ ճեհարի գունէն՝ եղաւ եթկու հարիւր զուրուշ: Աղունը մարս մըն ալ Դեկտեմբերի 6-ին եղաք՝ քի սէ եֆ նետեցիք ու փուլ չկրցիք առնել, եղաւ երկու հարիւր յիսուն զուրուշ: Դեկտեմբերի 28-ին կիրակի օրը երկու անգամ ըսքամպիլ կորսնցուցիք, մէկ անգամ օրեա քողով, մէկ անգամ ալ մնչա քողով, քի հինգ հինգ զուրուշէն կընէ երկու հարիւր վաթսուն զուրուշ: Ասոնցմէ զատ՝ առ տարի կաղանդին օրն ալ

երեք փարթի քօնչինային մէջ յաղթուեցաք, տաս-
նըհինգ զուրուշ ալ ան, ճէմը եղաւ էֆէնտիմ եր-
կու հարիւր եօթանասունըհինգ զուրուշ։ Հիմա սի-
րելի, ահա ինշան մեծ բարեկամութեան՝ ահա
դարձեալ կըսեմ, կկրկնեմ, կհաւանիմ եւ կխոստա-
նամ որ քանի մը օր ալ համբերեմ առանց սա 275
զուրուշին շահը ձեզմէ ուզելու։ Իշտէ այս շնորհքը
ձեզի կընեմ բոլոր սրտովս, որուն նշան ահա իմ
ձեռքս ձեզի կերկնցնեմ։

ՍՍՀԱՌՈՒՆԻ. Ա՞ս շնորհքը . . .

ՅԱԿՈԲԻԿ. Հիմա որ ձեր սիրտը հանդարտեցաւ իմ կող-
մանէս, ներեցէք որ ա'լ երթամ. բայց կաղաչեմ
կպաղատիմ որ միշտ հաւատաք եւ ապահով ըլլաք
իմ անկեղծ սիրոյս, եւ անայլայլելի եւ անշահասէր
բարեկամութեանս. ծառայ եմ, ամենախոնարհ ծա-
ռայ։

ՏԵՍԻԼ Զ.

Ս Ա Հ Ա Ռ Ո Ւ Ն Ի.

ՍՍՀԱՌՈՒՆԻ. Տէ՛ր Աստուած . . . ինչ թուր էր աս որ
իմ սիրտս մտաւ . . . Սա մարդուն վրայ էր բոլոր
յոյս . . . աս ագահ անզգամին վրայ . . . ինչպէս
խաբուեցայ . . . աս ինչ խեղճութիւն . . . տղաս
խաղք եղած . . . ես ալ բոլորովին խայտառակ ըլ-
լալու մէջ . . . պարտատէրներս գլուխս կուտեն

... . ուր պիտի երթայ իմ բանս . . . թնչ ընեմ. . .
որ դին իշնամ . . . օ՛ֆ, նասըլ ալ գլուխս ցաւել
պաշլայեց պէ՛, գիտես քի կճաթի կոր . . . (դրսէն
ձայներ կլսուին): Սանըրըմ հայրս է եկողը . . . եր-
թամ, երթամ քաշուիմ . . . իս ասանկ այլայլած չը-
տեսնէ . . . Անիծա՛ծ հպարառւթիւն . . . անիծա՛ծ
սալթանաթ . . . անիծա՛ծ, հազա՛ր անդամ անիծած
ալաֆրանկա. (կողմանական դունէն կեղի):

ՏԵՍԻԼ Է.

ԿԻՐԱԿՈՍ, ԺԵՐՕՄ, ՏԵԼՍԱՏ, ՑՈՒՔՔԱՌՈ, ՇԱՐԼ, ՃԵՌՍԼՆ,
ուսանի աւելի, ուսանի ժիշ զինովցած :

ԿԻՐԱԿՈՍ. Պույուրուն, մուշուլար, պույուրուն :

ԺԵՐՕՄ. Պու նէ, հիչ պիղի եօք :

ՏԵԼՍԱՏ. Միւսիւ Սաաղունի պուղտա տէյթլ :

ԿԻՐԱԿՈՍ. Շիմտի կէլիր, շիմտի :

ՑՈՒՔՔԱՌՈ. Եա՛ պիղիմ մուսու Փասքալ :

ԿԻՐԱԿՈՍ. Օտա շիմտի կէլիր, շիմտի կէլիր :

ՇԱՐԼ. Պէլքիմ պիղ ազ էղքէնձէ կէլտիք, մէ Փիքղի-
միզ օ իտի քի պիղ ազ գօնուշալըմ պաղապաղ :

ՑՈՒՔՔԱՌՈ. Շազլիք եափալիմ. ալէկրի'ա, ալէկրի'ա :

ԺԵՐՕՄ. Թօնէղ . . . նէ՞ տուղուղէն, կիթ վէղ հապէղ
քի պիղ կէլտի :

ԿԻՐԱԿՈՍ. Պաշ իւսթիւնէ, պույուրուն մուշուլար, օ-
թուրուն (կերքայ) :

ՇԱՐԼ. Նուզավօն փա մալ պիւ է :

ԺԵՐՈՄ. Ե ժը մը փղօմէ տը նը փա ղէսթէ քօմ էօն
անաքօղէթ ալա թասլլը:

ՏԵԼՍԱԾ. ժը մանժըղէ քօմ քաթղը, փաղօլ տօնէօղ:

ՑՈՒՔԲԱՌՈ. Ե մօա մանճերօ' փէր քաթրէ զուռ:

ՃԵԳՍԼՆ. ԵԷս, ԵԷս . . . պըթ սէթ տիէպլ Արմիներն
նէ վընիռ փա . . . (գլուխը շարժելով):

ԺԵՐՈՄ. Ե քը՞ տիապլը ֆէղ ան աթանտան:

ՏԵԼՍԱԾ. Վուալա լը վիօլօն տը մօն էլէվ. ժը վու փղօ-
փօղ, սի վու վուլէ, փուղ թիւյէ լը թան, մուա ժը
վու ժուուղէ քէլք շօղ:

ՑՈՒՔԲԱՌՈ. Սէթ ուն թրէ պօն իտէ. պրա'վօ, պրավի'ս-
սիմօ . Ե պէն, թուսէ նու : Ե նու սանթէրօն : Ալօն մէ
զամի, քօնէսէ վու «Փլիւ զօն Ե տը փու վլիւ զօն ոի»:

ՇԱՐԼ, ՏԵԼՍԱԾ. Ուի, ուի, ուի :

ՃԵԳՍԼՆ. ԵԷս, ԵԷս, պըթ մօա ժէմ գիւմէ մայ հավանա:

ՏԵԼՍԱԾ. Ալօն մէսիէօ, քուղաժ, էօն տէօ թղուա . . .

(Ցուֆնարօ, Շարլ, Ժկրօն հևեւեալը կերգեն, զուարբ ձեւեր
ընելով . Տեղաս շուրակ կամ վիօլօն կզարնէ, Ճեցորն կնշ-
սի ծուխ կիսչէ պայ արիւնով):

Des frelons bravant la piqûre,
Que j'aime à voir dans ce séjour
Les gens à joyeuse figure
Se récruter de jour en jour !
Francs buveurs que Bacchus attire
Dans ces retraites qu'il chérit,
Avec nous venez boire et rire!
Plus on est de fous, (*bis*) plus on rit.

Ma règle est plus douce et plus prompte
 Que les calculs de nos savants :
 C'est le verre en main que je compte
 Mes vrais amis, les bons vivants !
 Plus je bois, plus leur nombre augmente,
 Et quand ma coupe se tarit,
 Au lieu de quinze j'en vois trente !...
 Plus on est de fous, (*bis*) plus on rit.

Si j'avais une salle pleine
 Des vins choisis que nous sablons,
 Et grande au moins comme la plaine
 De Saint-Denis, ou des sablons,
 Mon pinceau trempé dans la lie,
 Sur tous les murs aurait écrit :
 Entrez, entrez enfans de la folie,
 Plus on est de fous, (*bis*) plus on rit.

ՏԵՍԻԼ Ը.

ՄԱԹՈՍ, ՄԱՐԳԱՐ, ՏԵԼՈՒՏ, ԺԵՐՈՄ, ՃԵՌԱԼՆ, ՑՈՒՔՔԱՐՈ.

ՄԱԹՈՍ. Ծօ ծօ ծօ, աս ինչ է Մարգար, աս ինչ է (ներս
 մժկելով) :

ՄԱՐԳԱՐ. Ես ալ չեմ գիտեր աղապա :

ՄԱԹՈՍ. Ծօ, հսս ճիւմնիւշ կայ ինչ կայ . . . ալ են,

Բնչ կուզեն հոս էտ չաթալ չաքիւճները (ամեն մեկուն երեսը զատ զատ կնայի) :

ՏԵԼՍԱՏ. Քի է ոը վիեօ պօնօմ. (բնի, բան, բան) :

ԺԵՐՕՄ. Օ՛քէլ քաղիքաթիւղ. (բնի, բան, բան) :

ՃԵՐՈՎԻՆ. Կոտտէմ, սէթ արմի՞նիերն է թրէ օրիճինըլ, եէս, եէս, իլ մի փլէր, պօքու փլէր :

ՇԱՐԼ. Վուայէ, վուայէ, քօմ իլ նու դրկաղտ (հա, հա, հա) :

ՑՈՒՔՔԱՌՈ. Օն տիռէ ք'իլ ա ֆէմ, իլ վօ նու մանդէ. (հա, հա, հա) :

ՄԱԹՈՍ. Ծօ բնչ կտրուտուաք . . . ծօ հոս բնչ բան ունիք. (վարժապեսները կխնտան) :

ՑՈՒՔՔԱՌՈ. Պիզ եօք ակնար գապա էրմէնի :

ՄԱԹՈՍ. Հէ, գապա էրմէնի մի. շունա պագ հէլէ. պէսն քիմ սին քի էրմէնիյէ գապա տէյէրսըն. հայտէ քեափիր, (կզարնե) ելխնլըն շունտան :

ՑՈՒՔՔԱՌՈ. Օ տիա՛վօլօ (փախչելով) քէ պէ՛սթիա, աղինօ (դուրս ելլելով), ազինա՛չչիօ :

ԺԵՐՕՄ. Է պիէն, սէն նէ իսթէղ. պունուն էվ սահապի պիզի տավէթ էթտի, եէմէք պօյիւք պիզէ պունիւն :

ՄԱԹՈՍ. Պու էվին սահապը պէն իմ եահու, պիլիւրմիսիւղ. եէմէք մի եէյէճէքսիզ. իշթէ եէմէք սիզէ պու (գաւազանը ցուցունելով) :

ՇԱՐԼ. Ալօն մէ շէղ, սօղթօն. օն նը փէօ փա դէզօնէ ավէք սէթ պէթ լա :

ՄԱԹՈՍ. Տահա սէօյլքըմիսիզ, շինտի դափտըրըրըմ հա՛:

ԺԵՐՈՄ. Ժը Գիլ, ժը նէ փա լ'էնթանսիօն տը մանժէտէ տէ պասթօնատ օ լիէօ տէօն տինէ:

ՄԱԹՈՍ. Զափուխ երխըլըն շունտան:

ՇԱՐԼ, ՏԵԼՍԱՏ. Սօղթօն (կեղեն երգելով ծիծաղելով, լն, լն, լն, հն, հն, հն, հն):

ՃԵՌՍԸՆ. Եէ՛ս, Եէ՛ս, օրիճընըլ վէ՛րի օրիճընըլ (կեղի):

ՄԱԹՈՍ. Զեզի պէս թշուառականներ . . . էտէփսիզ Փրանկներ . . . Հոս կերակուրի տավէթ կայ մէյէր հէ

Մարգար. ով է տավէթ անողը . . . (բարկութեամբ):

ՄԱՐԴԱՐ. Շիտակը չիյտեմ աղապա, ամա կարծեմ սուտմըտէն բան մը շինեցին ույտուրմուշ ըրին աս ֆըրէնկները քի մեր վրայ խնտան:

ՄԱԹՈՍ. Մեր վրայ խնտան հէ . . . ամա առին փայերնին: Թող երթան սորվին քի մէյ մ'էլ չայու հաշխին էտանկ լափէր բերաններէն չհանեն հա՛:

ՄԱՐԴԱՐ. Ամա աղապա, ափ կընես, հոս ասանկ սօփայով մօփայով խօսիլ չըլլար. ասոր Ստամպօլ կըսեն, Անատօլու չենք. ետքը ան ասըլաճախ ֆրէնկները մարդուն գլխուն փորձանք մը կըանան քի . . . աղէկ որ սարհօշ էին տէ վախցան գնացին:

ՄԱԹՈՍ. Ծո թող սարհօշ չըլլային. ծո ես անոնց ամենուն էլ հէրը կանիծեմ ծո խապար էս . . . էիտիարցանք՝ ծերացանք՝ մօրուքնիս ճերմկցաւ էմա, տահա աս սօփայովը կընանք ասանկ տասը զէվզէկի կըլլիսը պատռել: Դուն իմ ինչ մարդ տահա ընալս չիյտես:

ՏԵՍԻԼ Թ.

ԿԻՐԱԿՈՍ, ՄԱԹՈՍ, ՄՐՑՈՅ, ՄԱՐԳԱՐ.

ԿԻՐԱԿՈՍ. Հաճի աղա, հրամանքնիդ ճամբեր էք ֆրէնկ
միւստֆիլ մուշուները :

ՄԱԹՈՍ. Հէ եա, ինչ կայ քի :

ՄՐՑՈՅ. Ի՞նչ կայ մի՛ . . . եա ո՞նց համար էր քի ես
կրակին դիմացը խառխաթի արած՝ անխըտաբ թիւր-
լու բարակ բարակ եէմէքներ էփէի կը, ես ըօեմ
գուն էլ համրէ հէմշարի . պըլարըն գըզարթմա-
սը, քէքլիք քէպապը, թավուգ էքշիլիսի, հինտի
պասթըլըսը, կէիկ փիրեանը, գուզու եախնիսի,
տօլմա, փաթլիճան մուսախխասը, փիլաւ, պար-
պունեա պալլղըն տօլմասը, մէրճան թավասը, իւ-
լիւֆէր ըօկարասը, գըրլանկըն փըլագիսի, ըստա-
գօղ սալաթասը, պէօճէկ եահնիսի : Խամուր իշինե-
րուն էլ էօղէնմիշ եղանք ամէնն հաղըր արանք քի
ուտողը մատուցներն ալ հետը պիտի ուտէ . զայմաղ-
լը կիւլաճ փախլավասը, էքմէք գատայըֆը, սարայ
լօգմասը, ըէվանի, էլմասիէ, թավուգ կէօքսիւ,
վիշնէ սօութմասը, արմուտ սօութմասը, գայըսը սօ-
ութմասը, էլմա սօութմասը, այվա սօութմասը ·
ասոնցմէ պաշխա հիմա էլ պիտի երթամ չիլէք սօ-
ութմասէն հաղըր անեմ : Էօ՛ֆ, պէօյիւն ա՛մմա եօ-
րուլտուխ հա՛ . (ճակտին յրտինիլ ցուցամատովը վար կլազ-
գլնիկ) :

ՄԱԹՈՍ. Ծօ՛ պո՛ւ նէ՛ Մարգար, աս ի՞նչխըտար թիւր-
լիւ եէմէք, հէ՛: (առ Մրսոյ) Ծօ սանա քի՞մ էմր էթ-
տի պու եէմէքլէրի փիշիր տէյի քէօ՛փէք, պուրա-
տա տիւկի՞ւն մի վար, եօխսա փատիշահա զիյա-
ֆէթ մի վէրէճէխսինիդ հէ՛ . . . հա՛ չափո՛ւխ, ա-
սա՛ տեսնամ. ով քեզի էմր արաւ քի, ով, ով. (բար-
կութեամբ):

ՄՐՏՈՅ. Ո՞վ էմր արաւ մի՛ . . . ով պիտի էմր անէ, մեր
աղէն:

ՄԱԹՈՍ. Զեր աղէն մի, ծօ ով է ձեր աղէն:

ՄՐՏՈՅ. Մեր աղէն ով պիտի ըլնի, իշթէ Դաւիթ ա-
ղէն. մենք անկէ պաշխա աղա չենք ճանչնալ:

ՄԱԹՈՍ (Մրտոյին զիյունն բռնցի կզարնէ). Տէ՛ հայտէ շիմ-
տի գնա ճանչցիր աղէդ, անիծից արմատ:

ՄՐՏՈՅ. Ամա՞ն, ամա՞ն . . . խապահաթս ինչ է քի . . .
ես երթամ մեր աղային տէ, կսորվեցնում:

ՄԱԹՈՍ (ոսյով կզարնէ). Կէթ, երխըլ, հա չափուխ սոր-
վեցուր նայիմ . . . էկէր քի մէյ մ'էլ աս տունին մէջ
ոտք կոխես նա կսորվիս, ոսկորներդ կկոտրեմ հա
. . . Տէ՛ երխըլ, շու՛տ:

ՄՐՏՈՅ. Ամա՞ն աղա, դուրպան ըլնիմ . . . ես էլ քեզի
համշէրի եմ. իշթէ տահա էս առտու Ստամպօլցի
ծեր մը վոնտեց ինծի սա տեղաց. եկուր աղաս դուն
էլ համշէրիութան խաթեր համար օլսուն, ինծի
պահիր տէ, սա Ստամպօլցի կիրակոսը վորնտիր:

ԿԻՐԱԿՈՍ (ինքնիրեն. Հա՛յ անիծած. ինչ ապուր կուտէ):

ՄԱԹՈՍ. Հայտէ, հայտէ, երկուադ էլ կորիք առջեւէս.

աչքս ձեզ չտեսնայ թշուառականներ :

ԿԻՐԱԿՈՍ. Ամա ապա, ես ասխատար ժամանակ սատը-
խանէ խրզմէթ ըրած եմ աս տան մէջ, հիմա բնչ
է խաղահաթս քի . . .

ՄԱԹՈՍ. Տէ երխըլ . . . հիմա սա աշճուն կերած եռմ
րուխը դուն էլ կուտես հա՛ . . . աս տունին աղէն

ես եմ . . . ինձի նէ աշճը պէտք է նէ խրզմէթ ա-
նող . . . Հայտէ Մարգար, սրւոնց հախերնին հի-
սապնին տես տէ հէման ճամբէ, չափուխ չափուխ :

ՄԱՐԳԱՐ. Հա նայինք, առջեւս ընկէք :

ՄՐՏՈՅ (Կիրակոսին). Օ՛խ, հէլէ աս անդամ մինակ չեմ:
ԿԻՐԱԿՈՍ (Մրտոյին). Ես ալ քեզի կոռվեցընեմ, խրյա-
նէթ թշուառական. (կոռվելով կեղեն):

ՏԵՍԻԼ Ժ.

ՄԱԹՈՍ.

ՄԱԹՈՍ. նայէ՛ սրւոր արածին . . . տունը խրզմէթ-
քեարներով լցուցել է. ծօ էսոր վմղ մի կօգտէ՛ իր
քերանը անօթութենէ կհոտի կը, էն չնայիր տէ՞ ե-
կել վարժապետները կերակուրի աավէթ կանէ՛ նայ-
իս նէ՛, ծօ էս քանի ֆրանկներ կային նէ՛ պիւթիւնն
էլ վարժապետ էին ծօ՛ . . . ծօ սիւրիւ մը վարժա-
պէտ բնչ կսրվեցընեն քի . . . Մեր վախտին էլ
կոռվէին, մենք էլ ուսանք լմնցուցինք ամէն բան,

Էմա թօփու թօփու մէկ վարժապետէն աւելի չու
նէանք . մէկ վարժապետ , մէկ . . . սինակ մի կա-
սես , հեղերէն մի կասես , սազմաս մի կասես , կոտ-
կարան մի կասես , պիւթիւնն ալ պէ , պիւթիւնն
ալ . . . նարեկը կայ եա , նարեկը պիլէ ան վար-
ժապետը սորվեցուց գնաց , հէմ տէ լոյըխովը սոր-
վեցանք . . . Հիմակուան դէվզէկները մտքերնին դրեւ
են զահէր քի ինչխըտար շատ վարժապետ ունենայ
մէկը նէ , էնխըտար լաւ կորվենայ տէյի . . . Հըմ
. . . եազնը՛շ , եազնը՛շ . . . էնխըտար աւելի գէշ
կորվենայ . . . ծօ հիշ մէկ կէմուն շատ տիւմէնձի
կընայ մի ծօ . . . անանկ է նէ մէկ տղու շատ վար-
ժապետ ինչ պէտք է , ինչ , ինչ . . .

ՏԵՍԻԼ ԹԱՅ

ՄԱՐԳԱՐ , ՄԱԹՈՍ .

ՄԱՐԳԱՐ . Հէլէ լմնցաւ , ասոնք ալ կորսուեցան գացին :
ՄԱԹՈՍ . Գետնին տակը անցնին . . . ծօ Մարգար , ծօ էս
ինչխըտար մասրաֆ , ինչխըտար զալապալուի . . .
ՄԱՐԳԱՐ . Հէմ աղապա , տահա աս ինչ պիտի ըլլայ
պէտք էիր առջի սալթանաթը տեմնալ . ինչսիւրիւ
սիւրիւ խըզմէթքեարներ , . . . աղէկ որ Պօղոս աղան
կամաց կամաց սըրայի դրաւ , ամա եազը՛խ քի . . .
ՄԱԹՈՍ . Պօղոս աղա մի՛ . . . Պօղոս աղէն ուլ է , չեմ
ճանչնար կը :

ՄԱՐԳԱՐ. Դաւիթին աներձագը, քի քրոջը մեռնելին ետեւ եկաւ հոս, անոր տղոցը տատայութիւն կընէր:

ՄԱԹՈՍ. Էյ, ուր է քի. ինչու չեմ տեսնար կը. ծօ ինչ կեցել ես, չկանչես:

ՄԱՐԳԱՐ. Տահա աս առառու հոս էր. ամա չիւնքի զավալըն չէր դիմանար եղած մասրաֆին, ամէն օր կըսէր ու կուլար, մեր խելացի աղբարը ասօր ափախանը ելեր է տէ՛ զավալը ծերը ճամբայ դրեր է:

ՄԱԹՈՍ. Հայ զալըմ Դաւիթ . . . հայ ինսափսըզ մարդ . . . ես անոր կսորվեցնեմ: Ո՞ւր է, տէ շուտ. հոս կանչիր Դաւիթը:

ՄԱՐԳԱՐ. Սանըրըմ յուսահատ յուսահատ օտան քաշուեր է:

ՄԱԹՈՍ. Սօն փիւշմանլըխ ահճէ էթմէզ: — Հա՛, թէզ թէզ հոս գայ անպիտանը:

ՄԱՐԳԱՐ. Երթամ նայիմ:

ՏԵՍԻԼ ԺԲ.

ՄԱԹՈՍ.

ՄԱԹՈՍ. Ասանկ համը . . . էս էլ մի ալաֆուրանդա է քի ով որ քեզի խրատ կուտայ, նասիհաթ կանէնէ դուն անոր պօղաղէն բռնես' սօխախը նետես հա . . . լաւ, լաւ . . . ես սըրան կդնեմ էս բաները . . . ամա անուշութենով պաշլայեմ, նայինք եավաշ եավաշ տահա ինչեր կելնեն մէյտանը . . . ցըք-ցըք:

ՏԵՍԻԼ ԺԳՒ

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ, ՄԱԹՈՍ, ՄԱՐԳԱՐ.

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Աֆ կընես աղապա, հռո ես եղեր. ինծի չիմացուցին, չէի գիտեր:

ՄԱԹՈՍ. Եկուր Դաւիթ, եկուր, հէլպէթոէ զապահաթ-

լըն զապիթին երեսը չուզէ տեսնալ, դուն էլ հօրդ:

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Զէ աղապա, եալվար կըլլամ, կէնէ մի պաշլայեր սիրտս կոտրելու. մտքէդ հանէ տիւշմանի բերնէ լսածներդ:

ՄԱԹՈՍ. Ի՞նչ . . . տահա միտքդ գրել ես քի ես կըխարութմ տէյի, հա. ծօ հանէ՛ մտքէդ հանէ՛: Մեր հաճի եղիազարէն տահա շատ բաներ իմացայ, հէմ քու վրադ հէմ տղոցդ վրայ, հէմ ձեր կէջինմէին վրայ քի սիրտս ճըզըր ճըզըր երեց: Դուն աղջիկ զաւակ մըն էլ ունիս տէյի գիտեմ, ուր է, չըերես.

չէնէ մի նամէհրամը օլսուն՝ մնացել է մի. ծօ :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Նամէհրամ մի, տահա նէլէր, իմ տունս նամէհրամ մի . . . հոս չէ, քանի մը օր գեղ . . .

ՄԱԹՈՍ. Գիտեմ, գիտեմ ուր է աղջիկդ, գիտեմ ինչ մարդու տուն է, ուր մնացել է . . . ամէն բան գիտեմ . . . եազնւխ զավալը աղջկան քի արունը մտել ես, եազնւխ. էմա չիւնքի էլ վախտը ուշ է, վաղը առտըւընէ թէզը չկայ, աղբարդ պիտի երթայ տէն՝ առնէ հոս բերէ քի, էն էլ տեսնանք ինչ զէվզէկ է: Ծօ քու զաւակներդ իմ էլ զաւակ-

ներս են. դուն չգիտցաք թէրպիյէ անել նէ, ես
անոնց թէրպիյէն կուտամ. հէմ տէ անանկ քեզի
պէս վեց օխտը ֆրանկ շուներ վարժապետ տէյի
չեմ բռնել . . . իմ վարժապետս մէկ հատ է, իշ-
թէ սա սօվանն (Երեցը նեղով): Ծո չիվին փատին մէջ ըն-
տոր կխօթեն. զարնելնվ զարնելով, անանկ չէ մի. է՛յ
լաւ. իշթէ տղոց գլուխն էլ կուզես քի բան մը մըտ-
նայ նէ զարկ գլխաւն, նայիր ինչ չափուխ կմտնայ:
ՍԱՀԱՌՈՒՆԻ. Փառք Աստուծոյ, իմ տղաքս թէրպիյէի
թարափէն հիչ բանի մը միւհթաճ չեն:

ՄԱԹՈՍ. Հէ՛, անիկա դուն իմ սօվայիս իաթքիւթ ձանէն
կիմանաս սօղրա: Ես անոնք ուզածիս կէօրէ թէր-
պիյէ կանեմ. Ես անոնք անանկ խուքտուխաշ կա-
նեմ քի, կաշին էլ ողջ չեմ թողուր ծօ, գիտես . . .
— Հիմա տղաքդ մէկդի, սա շինտի քեզ նայինք. դուն
էս օրուան օրս ըոլոր իմ փարաներս ուտելէդ պաշ-
խա, խեղճ կնոջդ բերած փարաներն էլ կերել խր-
մել ես. էտ էլ բաւական չէր, չորս թարափդ պարտ
քալ լեցուցել ես. անանկ չէ մի:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Պղտի մղտի պարտքեր են աղապա . . .

ՄԱԹՈՍ. Ինձի պիտի խաբես ծօ . . . էմա թող առա-
ծիդ պէս էլ ընի, պարաքը տայմա պարաք չէ ծօ,
քու ճէպդ փարա մը չէ մնացել, պարաքերդ ուս-
տից պիտի վճարես:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Ես շատ ումուտ ունիմ որ . . .

ՄԱԹՈՍ. Փարա հէչ չունիս, էմա ումուտ շատ ունիս
հմա, ծօ:

ՍԱՀԱՌՈՒԽԻ. Բարեկամմներս . . . վայա . . . վայան զայ
ՄԱԹՈՍ. ՀԵ ՀԵ, Տիմու վախթին է՞ն լու, է՞ն ճշմա-
րիտ բարեկամը գիտես ո՞րն է. քեսէն է, քեսէն .
քեսէ ունիս՝ բարեկամ ունիս, քեսէդ պօշ է՝ բարե-
կամ էլ չունիս, հառկցածը. Եյ շինուիս անա տես-
նամ ինչ է միտքդ, ինչ պիտի անես:

ՍԱՀԱՌՈՒԽԻ. Ի՞նչ ընեմ՝ աղապա, ամեն թարափէն գի-
մացս պատ քաշեցիր. անանկ է նէ ես քեզի խոր-
հուրդ հարցընեմ, դուն ինծի սորվեցուր, ինչ ընեմ:

ՄԱԹՈՍ. Կանես ծօ, ինչ որ քեզ սորվեցնում նէ կա-
նես:

ՍԱՀԱՌՈՒԽԻ. Կընեմ հայր, կընեմ, եէթէր քի ճար մը
ըլլայ, ըսէ գուն, ես կընեմ:

ՄԱԹՈՍ. Ա՛խ, աս առջի լայըխլը խօսքն է որ քերնէդ
կըեմ ծղուլ. Տեսնամ կը քի դուն ամէն բան կործնցու-
ցել ես էմա, սա մէկ բանը տահտ սրտիդ խորունկը
միացել է, հօրդ խօսքը անել . . . աղբիս . . . ծօ
ես գովելու բան տեսնամ նէ՝ կկարծես քի չեմ գո-
վեր . . . Ա՛խ, երբոր զաւակ մը մէկ ատըմ մը մի-
նակ կառնէ դէպ իհօրը, հարը տանը ատըմ կառ-
նէ որ շուտով զաւակին դրկէ . . . ես կարծէի կը
քի քեզ պիւս պիւթիւն կորուսել եմ, էմա չէ,
փառք Անտուծոյ, տահա ումէտ կայ եղել:

ՄԱՐԴԱՐ. Անանկ է հայր, անանկ է. աղբօրս սիրտը շատ
աղէկ է. թէ որ ալաֆրանկան քիչ մը իրեն խա-
փան դարձուց նէ, անոր ալ խապահաթը իրենը չէ:

ՄԱԹՈՍ. Գիտեմ; գիտեմ. . . էտ ալաֆուրանդային միւ-

Խը մարի . . . քանի՛ քանի տուներ մոխիր արաւ թողուց . . . անոր համար զա՛ւակս, պէտք է սահաթ մը առաջ էս տեղէն հեռանալ . . . Առաջ հարուստ էիր, էս տունը շինեցիր. հիմիկ որ աղքատցար, էլ էս տունը շատ մեծ է քեզի, ծախել պէտք է:

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Ամա աղապա, աս քէսատութեան վախտին քանի՞վ կառնեն աս տունս . . . գիտես մի քանի՞ հազար քէսէի նստաւ ինծի:

ՄԱԹՈՍ. Ասելդ ինչ հաճաթ, չեմ մի տեսնար կը, էս ինչ սալթանաթ է, էս ինչ այնաներ, էս ինչ աթոռքներ, էս ինչ խալիներ, էս ինչ նախշուն պատեր, էս ինչ սուղ սուղ էշեաներ . . . է՛ջ, սիրտա խըշըշայ կը քանի կմումտամ քի ինչ ջուրի պէս ուկի ես խարճել էս պօշ օյունձախներուն համար:

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Զէ, աղապա, հիչ պօշ բան մը չկայ հոս, ամէնն ալ շա՛տ հարկաւոր բաներ են:

ՄԱԹՈՍ. Հարկաւոր . . . հարկաւոր մէկ բան էլ չկայ ծօ. մւր է մէկ սէտիր մը քի, մարդ յոգնած դադրած տունը գայնէ, պաղտաշ խուրմիշ անէ տէն՝ քիչ մը ուահաթ նստի, չուպուխ մը քաշէ խահուէ մը խմէ: Էմա չէ, սէտիրը աժան կընայ, սէտիրը Անտոլու կանեն, անոր համար մախպուլ չէ. լաքին էս աթոռքը, էս քանափաները ֆրանկէն կուգան, սուղ են, անոր համար տահա՛ մախպուլ պիտի ընին հէ: Ծօ գուն Աստուած տայ մեր վիլայէթը նորէն մեր տունը դառնաս նէ, հոն էս պօշ մօշ բաները չես գըտնել էմա, աւելի ուահաթ պիտի ընիս՝ խապար ես:

ՍՍՀԱՌՈՒՆԻՒԲԻ. Անատօլուի տուները . . .

ՄԱԹՈՍ. Հրամել ես եա՛, Անատօլուի տուները իրաւէս օյունճախները չկան էմա, լան ռահաթ սիրտ կայ, բարեպաշտութեն կայ, հաւատք օրէնք կայ: Հոս Ստամպօլ իսէ՝ նախշուն տուներ, ոսկի, արծաթ, սալթանաթ էմա, հոս նէ հաւատք մնացել է, նէ բարեպաշտութեն:

ԱՍՀԱՌՈՒՆԻՒԲԻ. Մինակ ես չեմ եա աղապա, պէտք է ես ալ ուրիշներուն լմանիմ:

ՄԱԹՈՍ. Խելացիներուն լմանէ ծօ, ինչխըտար որ կուզես. խենդերուն ինչ զօռ ունիս լմանելու: Աղբօրդ չնայիս. ինքն էլ Ստամպօլ կնստի էմա, մէկ մը քու տունդ նայիր, մէկ մը նորա տունը. մէկ մը քու շորերդ նայէ, մէկ մը նորա շորերը. մէկ մը քու զաւակդ, մէկ մը նորա զաւակը:

ՍՍՀԱՌՈՒՆԻՒԲԻ. Ան պաշխա ճամբայ բռնած է, ես պաշխա. ամէն մարդ իր քէֆին կէօրէ:

ՄԱԹՈՍ. Էմա անոր բռնած ճամբան շիտակ է. քու ճամբադ նայէ քեզ ուր տարաւ: Հէր նէ իսէ, մէկ խօսք. իշխէ թէլլալը կանչենք աէն տունդ ծախու հանենք:

ՍՍՀԱՌՈՒՆԻՒԲԻ. Միւնքինսիզ բան, ա'յ էֆէնտիմ, միւնքինսիզ, միւնքինսիզ:

ՄԱԹՈՍ. Պէտք է մտածես զաւակներդ:

ՍՍՀԱՌՈՒՆԻՒԲԻ. Զէ, չէ, հալիսը ինչ կըսէ ճանըմ, չեմ կրնար ծախել, չեմ կրնար:

ՄԱԹՈՍ. Եյ քեզմէ ով կուզէ կը ծախու առնել քի ծօ:

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. ՀԵԼՊԵ-Ծ ԵՎԻՄ ԳՆՈՎ ԾԱԲԻԵՄ ՆԵ, ՔԵԼԵՎԻՒՐ
ՆՎ ՉԱԼԳԵՐ ՔԻ : ՄԱԹՈՍ. Սայըխլամիշ կանես ծօ, քեզ ով զօռ կանէ քի
զաւակներդ ծախես :

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. ԵՅ ՄՈՒՆԻՆ ՀԱՄԱՐ ԿՐԹԵՒԿԻՌ (զարմացմամբ) :

ՄԱԹՈՍ. Ծօ, ես զաւկներուն համար կիսուիմ, նա մու-
նին վրայ կհասկընայ. զէրէ խելքը միաքը տունին
վրայ է, գիտէ քի ես էլ իրեն պէս կմտածեմ: Ծօ
զաւակներդ մտածիր, զաւակնե՛րդ, քի առանց հա-
ցի մնացին. Ի՞նչ ֆայտա կայ տունէն, ի՞նչ ֆայտա
էս էջեաներէն : Էկէր դուն անոնք ալաֆիրանդա
մեծցուցած չըլլայիր տէ, զէնահաթ մը սորվեցու-
ցած ընէիր, առ օրուան օրս ումէտ մը կունենայիր
քի անոնք ծերութանդ քեզ պահեն իրենց զէնա.
Հաթովը : Էմա հիմիկ . . . ի՞նչուան դուն գերեզման
մտնաս՝ անոնք քու ձառքդ պիտի նային. էյ անկէց
ետեւ . . . անօթութենէ պիտի մեռնի՛ն ծօ :

ՏԵՍԻԼ ԺԴ.

ՓԱՍՔԱԼ, ՍԵԴՐԱՔ, ՍԱՀԱՌՈՒԻՆԻ, ՄԱԹՈՍ, ՄԱՐԳԱՐ.

ՓԱՍՔԱԼ. Ի՞նչ է աղապա, թէյզէիս տունէն եկեր Սեղ-
րաքը բերնին կուտայ քի, ի՞նչ է, աղատայիս ճամ-
բու վրայ ձգեր էք տէյի : Ճանըմ աղապայ վա՛զ ան-
ցանք կանչենք սըւիկայ քի հալխին բերանը չինանք :

ՄԱԹՈՍ. Ի՞նչ է ծօ, ի՞նչ կլսեմ։ Իրաւ է Սեղրաք։ ՍԵՒՐԱՔ (ներս մանելուն Մարտուն ձեռից կպազնի)։ Ազա տէտէ, ես սուտ չեմ ըսեր, Հռոփիթի հանըմին տու։ Նին առջեւէն կանցնէի, իս վեր կանչեցին. գացի նէ հարցուցին քի ուր կերթաս. ես ալ ըսի քի Դաւիթ աղային տունը կերթամ կոր, հարս ալ տէտէս ալ հոն են ըսի։ Ան ատեն Հռոփիթի հանըմը աչքը դոցեց բերանը բացաւ, սկսաւ Դաւիթ աղային վը-րայ ամէն թիւրլիւ բան ըսել քի ի՞նչ սրտով Պօղոս աղային պէս մարդը դուռը կդնէ տէյի։ Պօղոս ա-զան լալով կաղաչէր քրոջը որ սիրտը հանդարտ բռնէ. բայց Հռոփիթի հանըմը այրած սրտով շատ բաներ ըսաւ, ու աղաչեց որ հրամանքիդ բարեւ ընեմ ու ամէն բան տեղն իտեղը իմացընեմ։

ՍՍՀԱՌՈՒԽԻՆԻ (ինքնիրեն. Քեզի պէս պաճախող, հէլ-պէթ դուն իմ ձառքս կիյնաս)։

ՄԱԹՈՍ. Աս տէրէճէ անդթութիւն հէ՞ . . . ծօ քեզի ի՞նչ արել էր էն խեղճ ծերուկը քի սօխախը ձը-դես կը ծօ։

ՍՍՀԱՌՈՒԽԻՆԻ. Թող էֆէնտիմ թող. չես գիտեր անոր ինչ մարդ ըլլալը, չե՛ս գիտեր։

ՄԱԹՈՍ. Զեմմի գիտել. ծօ էտ մարդուն մեռած քու-ըլը չըլլար նէ դուն ի՞նչ կանէիր հիմի՞կո. ծօ էն մարդը չըլլար նէ դուն էս օրուան էլ կհասնէիր չէ նէ շատանց բանալ փառած էիր ինչուան հիմա . . .

շուտ արի, գնա սիրտը առ, բեր զինքը հոս։ Այս ՍՍՀԱՌՈՒԽԻՆԻ. Զեմ կրնար։

ՄԱԹՈՍ. Քեզի կասեմ, շուտ արա շուտ, Պօղոս. աղբն
հռա պիտի բերես :

ՍՍՀԱՌՈՒՆԻՆԻ. Եթ կեցած տեղը շատ աղբկ է :
ՓԱՍՔԱԼ. Ամա աղապա, պիւթիւն հալիսը երեսնիս վար
պիտի առնէ :

ՄԱԹՈՍ. Տէ հայտէ, չշարժիս ծօ . (խատութեամբ) :

ՍՍՀԱՌՈՒՆԻՆԻ. Ես բգիկ բգիկ ալ ընեն՝ անխըտար չեմ
խոնարհիր :

ՄԱԹՈՍ. Որմւն, որմւն են էտ խօսքերը . ատանկ մի
քու հօրդ խօսքը կկատարես . . . քու խոստմունքդ
ատանկ . . .

ՍՍՀԱՌՈՒՆԻՆԻ. Աս բանիս վրայ պօշ տեղը մի խօսիր :

ՄԱԹՈՍ. Ատանկ մի կխօսիս քու ծեր հօրդ հետ . ատանկ
բոլոր յօյսս պարապը կհանես . . . անանկ է նէ դուն
հայրական օրհնենքիս արժանի չես :

ՄԱՐԳԱՐ. Ախ հարս, ատանկ մի ըսեր, գուզում հարս :

ՍԵՒՐԵԱՔ. Աման աղատէտէ :

ՄԱԹՈՍ. Քեզի պէս անզգամ զաւակ . . . բոլոր հայրա-
կան օրհնենքներս վրայէդ ետ կառնեմ . . . ատկէց
ետքը քու հարդ չեմ, քու դատաւորդ եմ . . .

ՄԱՐԳԱՐ. Աման աղապա, ոտքդ պագնեմ, ափ ըրէ :

ՄԱԹՈՍ. Ես քեզ թոզում պարտատէրներուդ զավիթին
ձեռքը տէ անզգամ, դուն զնտանին մէջ ճանչցիր
ուլ ըլլալդ :


ՄԱՐԳԱՐ (պղուելով). Գուզում ախապարս, խօսք մտիկ
ըրէ, հօրերնուս անէծքէն չես մի վախնար :

ՓԱՍՔԱԼ (պղուելով). Ճանըմ աղապա . . .

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Թողէք պէ (կիրկ կհեռացընէ Մարզաւն ու Փաստալը) մէկդի գնացէք . . . թող ինչ կուզէ նէ ընէ . . . թող տունս ծախէ, թող իս պարտատէրներուն ձեռքը մատնէ . . . տահա աւելի ինչ կրնայ ընել . . . ես ասանկ անգութ հօր մը ձեռքէն ալ, պարտատէրներուս ձեռքէն ալ, զապիթին ձեռքէն ալ ինքինքս կազատեմ: (գրամանեն վեց բերնով ատրանակ մը կհանէ) Սա փիշթոփը կտեսնաս մի. (Մարոսին) իշտէ աս իս ամէն բանէ կազատէ:

ՓԱՍՔԱԼ. Աման աղապա (կուզէ ձեռիլ բոնել): ՏԱՐԴԱՐ. Ի՞նչ է ան, տէ՛ր Աստուած (նոյնպէս): ՍԵՒՐԱՎ. Աման հօրեղբայրս (նոյնպէս): ՄԱԹՈՍ. Հա, զարկ, մեռցուր քեզ անօրէն, մեռցնէր. թէ որ չես ուզեր մտածել թէ ինչ պիտօր ըլնանքու տղաքդ, ինչ պիտի ըլնաս դուն: Մարդկանց ձեռքէն կուզես ազատիլ. գնա՛ անզգամ, ամբարիշտ, գնա սատանին ձեռքն ընկիր. (կերպայ): ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Ա՛լ հերիք ապրեցայ, իշտէ կերթամ (կուզէ ատրանակը պարպել ինին իր վրայ): ՄԱՐԴԱՐ. Ի՞նչ կընես, աղբարս. հոգի՛դ սիրես, աղբարս (ձեռիլ բոնելով):

ՓԱՍՔԱԼ. (nsfլ կիյանայ). Աման աղապա՛, գուզում աղապա: ՍԵՒՐԱՎ. (ձեռիկն բոնելով). Հօրեղբա՛յրս, հօրեղբա՛յրս... ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. (Կուզէ ինիզինիլ անոնց ձեռիկն ազատել, կընկըտելու ժամանակնին վարագոյրն ալ կիշնայ):



առաջ ու նորու և մայրածի առաջ այս գլուխ առաջնորդու
հայ ԱՌԱՐՈՒԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ .

Ա.ՐԱՐՈՒԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ .

մարդկանց առաջնորդու ով ունեց անոնք անոնք բնել . . .

յանց բանի շախ պահանջանակ . . . անոնք պահանջանակ
դարձ ունեց անոնք պահանջանակ . . . անոնք պահանջանակ

ՏԵՍԻԼ Ա .

յա մասն այն մայրածար է յա մասն առաջնորդու առաջնորդու
խանութեան իւնուն Փ Ա Ա Ք Ա Լ .

(Ճիւղան) . վե սահմանի շնորհական ան (ճիւղի գլուխնորդու)

ՓԱՍՔԱԼ . Ի՞նչ թօհափ օր է աս , պէ' . . . ինչուան ի-

րիկուն է փի էյի բաներ տեսանք . տահա նայինք ինչ-

չե՛ր ունինք տեսնալիք . . . Աման , սա հօրս տուած

սրտադողը կայ եա , ամմա ալթիւստ ըրաւ մեզի

համ . . . Այ . ծո ատ ի՞նչ զուլում թամահքեար

ծեր է եղեր մեր տէտէ օլաճախ համի Մաթոսը . . .

անհւն ալ ի՞նքն ալ անթիքա պէ անթիքա . . .

Հէրնէ խէ , աղէկ որ Մարգար ամուճանիս սամա-

թիացի մամաթիացի ամա՝ պէճէրմիշ ըրաւ , մէջ

ընկաւ , վաղեց տայինիս հոս բերաւ , հօրս հետ պա-

րըշտըրմիշ ըրաւ տէ , ասանկով բաները շտկեց , սը-

րայի դրաւ , չէնէ՝ աս սահաթիս մեր զավալլը աւ

ղապան՝ թօփի կիսի անդիի աշխարհքին քէօփրիւյէն

անցած էր համ . . . նայէ պէ , նայէ ի՞նչ փորձանք

. . . եա մեր պալօն ուր պիտի երթար , պէ' . . . ծո

հապը կլէինք , տեղերնիս խանխաթի պիտի նստէ-

ինք . . . Հէր նէ խէ՝ վորձանքը անցուցինք . աժան

խալըսեցանք , աժան . . . Աման չար սատանայ ,

եալըար կըլլամ , սա սահաթ մըն ալ համբերէ , սա

ես մէյմը ինքզինքս միւսիւ Տիւրանին տունը պալօյին
մէջ նետեմ տէ, գնա դուն ինչ ուղես նէ ըրէ մեր
տունը. բաւական է քի նէ՛ սա տէտէ օլանախ հօնա
Մաթոսին զողոցցը հասնի ականջս, նէ տէ հօրս
փիշօֆին ձայնը — Թամամ իշտէ Մ. Միրմիթոն :

աս բայի ։ Յօնու յօնու ։ (Անի և նու) տոն վես յու

աս բայրօն ։ Հայի ։ Վշտառ ։

ՏԵՍԻԼ Բ.

ՄԻՐՄԻԹՈՆ, ՄԸ ՎՈՒԱՍԻ, ՓԱՍՔԱԼ.

ՄԻՐՄԻԹՈՆ. ՄԸ ՎՈՒԱՍԻ, Մ. ՓԱՍՔԱԼ (կրերկ գրաֆ մը,
ժիշէ, փանքազնի, թեւին տակ ծաղլած) :

ՓԱՍՔԱԼ. Պղա՛վօ, մօն ամի, վու մ'ավէ ֆէ փա մալ
աթթանարդ հէ՛, մէշա՛ն:

ՄԻՐՄԻԹՈՆ. Էքսքիւզէ մուա, սէ փաղսքը ժէ վուլիւ
վու զափօղթէ վօթդը ժիլէ օսսի:

ՓԱՍՔԱԼ. Ա՛ քօ՛մ սէ պօ՛ . . . սէ մանեթիֆիք մօն շէլ :

ՄԻՐՄԻԹՈՆ. Աէ տիւ տէղնիէ կու, մօն շէլ: Աա ֆէ ֆիւ
զէօլ ա Փազի:

ՓԱՍՔԱԼ. Տի՛ տօնք, քօմ ժը սըդէ պօ ավէք սէ զազի
օ պալ օ սուաը հէ՛:

ՄԻՐՄԻԹՈՆ. Վու զի որդէ մանեթիֆիք . . . վու վու զաթ-

թիղըդէ թու լէ զիէօ:

ՓԱՍՔԱԼ. Աա փա սան տիղ. — է պիէն, ժը վէ մապի-
լէէ ա վուաղ սի թութ վա պիէն:

ՄԻՐՄԻԹՈՆ. Ժը քղուա քը սէ թինիւթիլ, մէ սի վու
զի թընէ . . .

ՓԱՍՏԱԼ. Ժը նը վու փղէ վաստարդ լօնկթան, ալէ .
Կայ (կերպ) :

ՄԻՐՄԻԹՈՆ. Քօմ վու վուտղէ մօն շէղ: — Օ քէլ տանտի
այքը սը ժէօն էօմ. ս' իլ էթէ սէօլման ա Փաղի, իլ օղէ
միէօղափղի լը ֆղանսէ տը լա պուշ տը նօ տամ
տը տմի մօնտ (ինհ, ինհ) է, փաղօլ տօնէօղ, փաղ սա
թուալէթ, փաղ սէ տէզօղտղը . . .

Հ Ա Յ Ո Ւ Յ Ո Ւ Յ

ՏԵՍԻԼ Գ.

Պ Ա Պ Ո Ւ Ճ Ա Ն, Մ Ի Ր Մ Ի Թ Ո Ն.

ՊԱՊՈՒՃԱՆ. (Աերս մտնելով, ինքնիրեն. Հածէ աս ինչ խու-
ճուր պան է. աս տունը մարդ չիկայ, ինչ է . . .)
(Առ. Միրմիրոն). Ափ էտէրսիզ միւսիւ, Դաւիթ աղա
նբէրէտէ տիր պիլիրմիսիզ:

ՄԻՐՄԻԹՈՆ. Նօ՛, պէն եօք կէօղտի. նէ՞ վաղքի . . . Սիդ
Ստամպօլմէւ. մա սանըղըմ եօք. զիղա սիզին քըյտ-
փէթ եօք էղմէնի:

ՊԱՊՈՒՃԱՆ. Մոսքոֆլույում պէն, Քէֆէտէն, Ֆէօտի-
միստան. պանա Խրիստաֆօր Միքիթիչ Պապուճա-
նոֆ տէրլէր, փէ՛ռվօյ կէ՛լտի քուփէց:

ՄԻՐՄԻԹՈՆ. Տօնք վու զէթ զիւս մօսիէօ. Ժ'ան սիւի
շաղմէ. սան տութ վու տըվէ քօնէթղը լը ֆղանսէ:
ՊԱՊՈՒՃԱՆ. Եօխ եօխ, պէն Փրանցուզմա պիլմէմ,
ուուսճա, թաթարճա: Ամա սիզ Դաւիթ աղանըն

տօսթու սուզ՝ նէ սինիզ. աճապ պիլիքը միսիզ շու պիզիմ պին քարպովանցը նէ զաման վէրէճէք, զէրէ պէն պէօյլէ ազօշ եէրէ կէլիպ կիթմէտէն պէզտիմ արթըլս :

ՄԻՐՄԻԹՈՆ. Պէն պիլմէզ. պէն եօք տօսթ, պէն թայեէօղ—թէզզի, քի Մ. Փասքալա պիզ ֆղաք, պիզ ժիլ վէ պիզ փանթալօն կէթիզտի, զիզա պու կէճէ օ կիտէղ սուաղէ, պալօ, ազօյուք պօյուք :

ՊԱՊՈՒՃԱՆ. Նէ^o, պալօյա կիթմէյէ պիր ֆրաքը, պիր փանթալօնը^o տա մը եօ՛խ . . . (ինչնիրեն. Անպէս է նէ հա՛ծէ, էրնէկ մեր աչքին . . . մեր հազար մանէթը փրացէնթովը մրացէնթովը մէջ խաղաց ասիս նէ . . . ինչ խելքով ասպէմնակ ֆուխարէ մարդիկներու ելանք ու ստակ տուինք) :

ՄԻՐՄԻԹՈՆ. Պիզ ֆղաք մի՛ . . . հէ հէ՛, քա՛չ թանէ իսթէզսէն, քա՛չ թիւզլու մօտա իսթէզսէն . . . տահա պու սապահ պէն ալտը սօն քէտիիմ ֆղաք փաղասի 2000 քուզուշ. եաղըն տա ալաժաք կինէ 2000 պու սօն ֆղաք իչին :

ՊԱՊՈՒՃԱՆ (ինչնիրեն. Հայ անիծած . . . նայէ նայէ, Ֆրանցուզին ստակը կուտան ու, մեզի մէկ քափիք աւ չին տալ հա . . . Ֆրանցուզին ստակ ունին տալու, Հայի գայ նէ ստակ չիմնալ հէ^o):

ՏԵՍԻԼ Դ.

ՊՈՒԱՎԵՆ, ՊԱՊՈՒՃԱՆ, ՄԻՐՄԻԹՈՆ.

ՊՈՒԱՎԵՆ. Պօնժուռ մէսիէօ :

ՄԻՐՄԻԹՈՆ. Պօնժուղ Մ. Պուավէն (յովլ մօսենալով) :

ՊԱՊՈՒՃԱՆ. Պօն ճօռնօ . (ինչնիրեն Աս Բնչ . . . փարիքմախէր, փարթնօյ, առնելիքի տէրն ալ ալայ էկիլին ու աղան հոս չէ . . . շատ խուճնուր պան):

ՊՈՒԱՎԵՆ. Քի է ոը մօսիէօ :

ՄԻՐՄԻԹՈՆ. Աէ թէօն Դիւս, էօն օմասէ զօղիժինալ ասք'իլ փաղէ, մէ մալէօղէօղման իլ նը փաղլը փափղանսէ, նու փաղլիօն թիւղք :

ՊԱՊՈՒՃԱՆ. Սիզ տէ Մ. Փասքալ իւչիւն կէլտինիզ մի.

ՊՈՒԱՎԵՆ. Մէ ուի . զէրէ սապահտան պէրի իւչ տէօրտ տէֆա հզմէթքեար կէլտի պէնի չաղըրմաք . զէրէ Մ. Փասքալ պօյուղ պալօյա կիտէր պու կէճէ:

ՊԱՊՈՒՃԱՆ. Էհ, փէք էյի ամա, պիր թրաշ օլմայա տա մի պիլմէյ պու սիզին Մ. Փասքալընըզ :

ՊՈՒԱՎԵՆ. Թամա՛մ, էօյլէ իսէ սիզ թանըմազ նէ՞ տէմէք տիր մօտա, ալաֆրանկա էրմէնի :

ՊԱՊՈՒՃԱՆ. Եօխ, պէն պիլմէմ, թանըմամ: (ինչնիրեն . նայինք իտա Բնչ կասէ Հայի համար):

ՊՈՒԱՎԵՆ. Հէ՛, շիմտի մօտա էրմէնի, ալաֆրանկա էրմէնի տէտիյին էօյլէ թրաշ օլմաք, չալշմաք, քէնտի քէնտի իշինի կէօրմէք պիլմէզ. օ շէյլէրի սալթ էսքի էրմէնիլէր, քատա էրմէնիլէր պիլիր :

Ալաֆրանկա էրմէնիյէ վար մը լիւքս, սալթանաթ, թուալէթ, փարա հարժ էթմէք, օնու սօր, պաշկա շէյ պիլմէզ:

ՊԱՊՈՒՃԱՆ. Եա, պէօյլէ հէ՞. Ստամպօլտա էրմէնիլէր պէօյլէ հէ՞. Ֆէօտոսիատա տա, Մոսկովտա տա էրմէնի չօք վար ամա եօխ եօխ, օլար հիշ պէօյլէ տէկիլէր: Էօյլէ ալաֆրանկա մալաֆրանկա պիլմէզլէր: (ինքնիրեն . Ան իսէ մեզի հարցուր փառնայիին տէրտը . . . մենք կիտինք ինչ քաշածներս շինտիքուան ճահիլներուն ձեռքէն որ փառնաքի մըն է առիւ անցիւ ին):

ՄԻՐՄԻԹՈՆ. Փաղպլէօ. Էղմէնի պէօյլէ զէվզէկ օլմասա պիզ նէ քաղանաժաք Ստամպօլտա. պէնիմ էն չօք կէլէն էն չօք քաղանալզան միւշթէզի՝ էղմէնի տիղ. Էղմէնի օլմասայտի պէն չօքտան քափաղ ըտը պէնիմ թիւքեան, չօքտան թօփ աթմըշ: Ստամպօլտա ֆղանսըզ օ քատաղ լիւքս էթմէզ, նէ քըտաղ քի պուղ էօ, թան միէօ փուղ նու: Եաշասըն պիզիմ զէվզէկ՝ պիզիմ ալաֆղանկա տիտա էղմէնիլէզ:

ՊԱՊՈՒՃԱՆ (ինքնիրեն. Զիմ արմըննալ տացա ասածին՝ զէրէ քանի քանի անգամ մեր Խրիմի ու Ռասթովի ուուաներէն ալ ասպէս պաներ մեր Նախջուանցիներուն ու Խրիմցիներուն համար լսիւ ինք. ախ ախ):

ՊՈՒԱՎէՆ. Պաք միւսիւ, նասըլ քի Մ. Միրմիթոն տա պիլիր, պէն կիմօժտա՝ փուքարէ պիր պէրապէր չըաք: Շու սիզին Սէվասթօփօլ ճէնկտէն ոսղրա պի-

զիմ պիր լիմուզէն զուավ քուզէն կէլտի օրատա,
նաքլ էթտի Ստամպօլու տէտի քի « Հէր ֆուքարէ
Ֆրանսըզ քի կիտէր Ստամպօլա Փարիզտէն՝ զէնկին
օլուր » : Պէնիմ հավէս կէլտի՝ կիտէր Ստամպօլ կէօ-
րիւր, պէլքի պահտ եափար : Պէն եէթիշտի
Պէյողլու, ամա ժէպտէ փարա եօք . պուլտու պիր
չըֆըթ մամէլէժի . պէն ալտի պօրժ իւզտէ քըրք.
պէն պուրատա թութտու պիր թիւքեան, իւսթիւ-
նէ տէ պօյիւք պօյիւք եազտըրտը « ՔՈՒԱՖէՕՌ ՏԸ
ՓԱՄԻ » , քի տէմէք « Փարիզ Պէրպէռի » , պէն՝ քի Փա-
րիզի տիւշտէ պիլէ կէօրմէտի . (խնայով) . . . պէն
Լիմօժտա պիլէ՝ չըրաք, պէն Փարիզ պէրպէրի . . .
(յնի, յան, յան) :

ՊԱՊՈՒՃԱՆ. (ինինիրեն . Թամամ իշթէ մեր Քէֆէին
Ֆրանցուզներն ալ Փարիժի փարիքմախէրը, Փարի-
ժի փարթնոյը, Փարիժսքի մօտիսթքան ասպէս-
նակ կըլան ու :)

ՊՈՒԱՎէՆ. Ա՛, իքինժի կիւն պէնիմ թիւքեան տօս տո-
լու՝ քիմ կէլիր, Ֆրանսըզ . եօք եօք, փարտի . պու
զէվզէկ էրմէնիլէր քօշան քօշանա քի Փարիզեէն
պէրպէռտէն թրաշ օլսուն, Փրիզէ օլսուն : Նէ քի
Փրանսատա պաթալ փօմատ եա քօզմէթիք եա քո-
քուլար վար՝ պէն պու շաշքըն էրմէնիլէրէ եէնի
Փարիզ մօտասը տէյի եութտուրտը պէշ քաթ, օն
քաթ պահասը . (յնի, յան) : Էօյլէ քի պիր եըլիչինտէ
պէն քազանտը իւզէլի պին քուրուշ . պէն քի Ֆրան-
սատա եըլտա պին քուրուշ անժաք քազանըր ըտը : —

եաշասը՝ն տանտի էրմէնի, եաշասը՝ն ալաֆրանկա զէվզէկլէր . (յնի, յնի) :

ՊԱՊՈՒՃԱՆ. Ամա զան էտէրիմ էրմէնի պէրպէրէր տէ վար, օլար տա սիզին կիպի քափիկ խազանըրլար :

ՊՈՒԱՎԵՆ. Վար, վար էրմէնի պէրպէռ, հէմ պիզտէն տէ ուսթա, ամա հիչ ալաֆրանկա էրմէնի օ էրմէնի պէրպէռլէրէ կիտէր . . . կիւնահ տըր, կիւնահ : ՊԱՊՈՒՃԱՆ (ինինիրեն . Անպէս է եա, մեր տեղն ալ ֆրանցուզ մօտիսթքան, ֆրանցուզ թէրզին կեցածքէնը, հայ թէրզիին վով կերթայ որ :)

ՄԻՐՄԻԹՈՆ. Զօք էղմէնի ուսթա թէզզիլէդ տէ վազ, պէն թանըդ, հէմ տէ փէք հիւնէզլի, ամա պիզիմ հօփփա էղմէնի օնլաղա թէնէզիւլ էթմէզ : Նէ վաքըթ քի քափէլէզտէ, եա քազինօտա տէյէ պիլիդ քի «Պէն պու ֆղաք պէն պու փալթօ, պու ժիլէ, պու փանթալօն Փաղիզեէն թէզզիէ եափտըզմըշ », հէ, սանըզսըն տիւնեա փատիշահը օլուդ : Ամա պիզնէ եափազ, պիզ օ քատազ իշէ եէթիշմէզ . պիզ չօք տէփա քէստիղիզ եափարզըդ էղմէնի թէզզիլէզէ . քի հէմ էյի եափազ, հէմ ուժուզ եափազ . վէ պիզիմ զէվզէկլէզէ պիզ եութտուզուզ քի պիզ քէստի, պիզ եափափի : Իշտէ պու կիւն Փասքալա պէն կէթիղմիշ պիզ ֆղաք, պիզ ժիլէ, պիզ փանթալօն, քի քէնտի վէ պապասի չօք պէյէնտի չօք . օնլաղ զանն էտէլ քի պէն քէստի, պէն տիքտի . ամա եօք, պէն պիզ իյնէ պիլէ վուզմատը (յնի, յնի) . . .

փաղոլ տօնէօղ, օ զուպալաղ պէն եափտըղտը պիղ
էղմէնի թէղղիէ. պէն վէղտի պէշ իւղքուղուշ հէփ-
սինէ, պէն ալաժաք իքի պին քուղնւշ: Եաշասըն
գէվզէկ էղմէնի. վիլ:

ՊԱՊՈՒՃԱՆ. Հէր Ֆրէնկ Էսնափ տա պէօյլէ խաղանըրը
մը (գարմացած):

ՊՈՒԱՎէՆ. Հէր Ֆրէնկ Ստամպօլտա Գորթիւն եափար,
եարըմ փաղուժ կէլիր՝ զէնկին օլուր կիտէր: Նէ
քըտար քի Ստամպօլտա զէնկին Ֆրէնկ վար, հէփաի
տէ ֆուքարէ կէլմիշ տիր, շիմտի միլիօնլար գա-
ղանմըշ: Զէրէ ալաֆրանկա Ստամպօլլու, քէնտի տ-
տամընա իհտիպար էթմէղ. Ֆրէնկէ էտէր. օնուն
իչին Ստամպօլլու տիւշէր՝ Ֆրէնկ գաղանըր:

ՊԱՊՈՒՃԱՆ. Ամա պիզտէ՛, Ֆէօտոսիատա պէօյլէ տէկիլ:
էրմէնի՝ էրմէնիյի թութար. էրմէնի՝ սալթ էրմէ-
նիտէն ալըր, օնուն իւչիւն պաշխա միլլէթ օրատա
փարա խաղանմազ: (Ինինիրեն. Ան իսէ ամենէն ա-
մէն պան կառնինք ու սալթ չայէն չօփ մըն ալ
չինք առնիլ. ախ ախ):

ՄԻՐՄԻԹՈՆ. Էօյլէ իսէ օ սիզին Ֆէօտոսիա պիզիմ ի-
չին տէյիլ:

ՊՈՒԱՎէՆ. Պիզ կինէ քալըր Պէյօղլու, կինէ պիզիմ
տավտալ էրմէնիտէն եօք էյիսի: Օնլար պիզի քա-
ղանտըրըր, օ զէվզէկ ալաֆրանկա էրմէնիլէր պիզի
գաղանտըրըր: (ձեռինը շփելով):

ՊԱՊՈՒՃԱՆ (ինինիրեն. Ռտքերդ կոտըէր անզգամներ...
հէմ չայէն կվասարկին ու հէմ նայէ ինչեր կասին

էղիլ է նարա համար . . . է՛հ, մեր Ռուսներն ալ տա-
պէսնակ մեր վրան կխնտան ամա, պարէ մենք նա-
ցամէն վաստակ ունինք ու զարար չունինք. ասունք,
ալա՛հ սախլասըն) :

ՏԵՍԻԼ Ե.

ՓԱՍՔԱԼ, ՊՈՒԱՎԵՆ, ՄԻՐՄԻԹՈՆ, ՊԱՊՈՒՃԱՆ.

ՓԱՍՔԱԼ. Ա՛, վու վուալա աղիսլէ մօն շէղ Մ. Պուավէն:
ՊՈՒԱՎԵՆ. Ժը սիւի զավօթուը սէրվիս Մ. Փայքալ . . .
Մէ քէլ մանեիֆիք թուալէթ . . . փա՛րպլէօ, օժուր-
տուի օն սըրէ թանթէ տը վու փուանտը նօն փուր
էօն Արմէնիէն, մէ փուր էօն Ֆրանսէ, փուր էօն
վրէ Փարիզիէն :

ՓԱՍՔԱԼ. Պա՛, վու փլէղանթէ մօն շէղ (կուրտուերով):
ՊԱՊՈՒՃԱՆ (ինքնիրեն . Հայ զէվզէկ Փրանթ Հայ . իտը-
ւոր կոտրտուածին նայէ) :

ՊՈՒԱՎԵՆ. Փարօլ տ' օնէօռ . . . տ' այեօռ ժը սիւի պիէն
սէրթէն քը միւսիւ Միրմիթոն լիւի օսի տուա
թէթուը տը մօն ավի:

ՄԻՐՄԻԹՈՆ. Փաղֆէթման . . . վու զէթ ֆլանպուայան,
մօն շէղ ամի:

ՓԱՍՔԱԼ. Ա՛, մէ զամի, վու մը ղանտէ զէօղէօ:

ՊՈՒԱՎԵՆ. Ժը փառիքը վու սըրէ լը լիօն տը լա սուարէ:

ՄԻՐՄԻԹՈՆ. Լը փլիւ պօ քավալիէ:

ՊՈՒԱՎԵՆ. Լը փլիւ տիներ տ'աթիրէ լէզիէօ է լէ քէօր: ՓԱՍՔԱԼ. Մէղսի, մէղսի, մէղսի, մէ շէղ զամի (կուրդ-տուելով, ձեռները շիելով):

ՊԱՊՈՒՃԱՆ. (Աեղացած) Հէ, իշտ, պարոն Փա՛սքալ, ինա մեր հէսապը ո՞ր վախիտ պիտոր տեսնինք . . . արթըս ես պէզմիշ եղայ երթալ գալէն, խապէ՞ր իս: ՓԱՍՔԱԼ. Ի՞նչ կտըռտուայ աս մարդն ալ. պէ ինծմէ ի՞նչ կուզես. ինծի մի պօրմ տուեր ես քի ինծմէ կուզես կոր:

ՊԱՊՈՒՃԱՆ. Հապա պապադ ուր է. ինչու չիմտեսնիլ: ՓԱՍՔԱԼ. Հօրս քէֆին պէքճին եմ մի ես. զնա փնտռէ որ գտնաս:

ՊԱՊՈՒՃԱՆ. Եա, մարդու հետ անպէմնակ կալածի կանին հա . . . ես շինտիխ երթամ ու նայէ ձեր կուլիսն ինչեր պերիմ. (կերպայ բարկութեամբ):

ՄԻՐՄԻԹՈՆ. Քի է սը Դիւս լա:

ՊՈՒԱՎԵՆ. Քը վէօ թ'իլ:

ՓԱՍՔԱԼ. Սէ թէօն իւղիւղիէ քի է վընիւ փուղ ղէկլէ սէ քօնթ ավէք մօն փէղ: Լէսօնլը ափղէզան փիւիսքը լը թան նու փղէս. ալօն մօն շէղ Ա. Պուալէն, փղեփաղօն, վուայօն սի վու զավէ ափփօղթէ թուս ք'իլ փօ փուղ մը փօմատէ, լիւսթղէ է ֆղիզէ:

ՊՈՒԱՎԵՆ. Ուի՛, ուի՛, թու թէ փրէ: (դուրս հանելով մեկիկ մեկիկ) Վուալա տը լօ աթէնիէն փուր վունէթուայէ լա թէթ, վուալա լէ փէնս փուր վու Փրիզէ լէ շըվէօ. վուալա տը լա փօմատ, տիւ քօզմէթիք. Էօն շուա տը ֆլաքօն տ'օտէօռ, տը լօ տը Քօլօներ, տիւ վինէկուր տը թուալէթ . . .

ՏԵՍԻԼ Զ.

ՄԱԹՈՍ, ՄԻՐՄԻԹՈՆ, ՊՈՒԱՎԵՆ, ՓԱՍՔԱԼ.

ՄԱԹՈՍ. (դրանը դիմաց կեցած ինքնիրեն պոռաղով . Ծօ ԿԷՇՆէ Ֆրանկներ, ԿԷՇՆէ Ֆրանկներ) . . . Ծօ Արութէն (ներս կմտնել) նէճի են էսոնք, ինչ կուզեն ծօ :

ՊՈՒԱՎԵՆ. Քի է սը կրօ լուրտո . . . քը վէօ թ'իլ :

ՄԻՐՄԻԹՈՆ. Քի է սէ թէմպէսիլ :

ՄԱԹՈՍ (հրմշտկելով զՓասխալ). Հէ՛ ծօ չխօսի՞ս, . . . ի՞նչ տէյի եկել են էս ֆրանկ շուները, հա:

ՓԱՍՔԱԼ. Աղա տէտէ . . . ասոնք . . . (շփորած):

ՄԱԹՈՍ. Էտ ի՞նչ, էտ ի՞նչ . . . ի՞նչ կտեսնամ. շուներ, շիրովիներ, ջուրեր, մաշաներ . . . ծօ ինչ են էսոնք. (ձեռիլ կուզե առնել շիշ մը):

ՊՈՒԱՎԵՆ (հրելով). Է՛, տուսմա՞ն միւսիւ, տուսմա՞ն . . . է շէքի՞ . . .

ՄԱԹՈՍ. Էշիս մի . . . հա չափուխ երխըլ շունտան. (կրիկ զՊուավին, շիշերը կիյնան կլուտրժին):

ՊՈՒԱՎԵՆ. Պէթ, նէ քրարսէն պէնիմ շիշէլեր (բարկուք.):

ՄԱԹՈՍ. Շիմտի սէնին քէմիքլէրինի տէ էօյլէ զրարըմ հա. պանա էշիք հա . . .

ՓԱՍՔԱԼ. Փաղտոն մօն շէղ, սէ թէօն պէթ, նը զէփոնտէ. Ժը վու փէղէ թու:

ՊՈՒԱՎԵՆ. Ուի, իւն պէթ փէրօս, ժը լիւի մօնթրըրէ մուա. (կուզե կուիի):

ՓԱՍՔԱԼ. (Թեւեան կրոնի աղաջելով). Ժը վու զէփէթ քը սէ
թէօն պէթ օն նը փլէզանթ վա ավէք, զըթիղօն նու:
ՄԻՐՄԻԹՈՆ. Ուի՛ ուի, իւ տի պիէն, սէ միէօ տը նու
զըթիղէ, իւ ֆօ փզօֆիթէ տը լա լրսօն:

ՄԱԹՈՍ. Ծօ թնչ տահա տուտուան կը . . . չափնւխ, եը-
խըլին շունտան, ֆրանկ շուներ:

ՊՈՒԱՎԵՆ (ապառնաղով). Ժը վու զաթրափրէ կրօ պէօփ:
(Պուավէն եւ Միրմիթոն կեղեն, Փասխալ ալ կուզէ եղալ)

ՄԱԹՈՍ. Ծօ Արութէն, ծօ դուն հուսա կեցիր . . . ծօ
խօսք էլ մտիկ չաներ. (վզին կրոնի կժաշէ). ծօ հիմիկ
խղղեմ կը քեզ ծօ . . .

ՓԱՍՔԱԼ. Ամա՞ն ամա՞ն, աղա տէտէ:

ՄԱԹՈՍ. Քեզի պէս թշուառական. դուն կուզես ձեռ-
քէս խալրսիլ հա՞ . . . շուտ ասա նայիմ թնչ տէյի
ատ Ֆրանկները տուն բերել էիր. թնչ էին էտ հա-
քիմի շուշաները հէ:

ՓԱՍՔԱԼ. Հէ եա, քիչ մը քէփսիզ էի տէ, հէքիմ
կանչեցի:

ՄԱԹՈՍ. Եա, ձեր Ստամպօլը պէրալէռները, թէրզինե-
րը հաքիմութիւն կանեն հա՞ . . . էմա մեր վիլայէ-
թը քեզի պէս ստախօս հիւանդներուն նէ՛ պէրալէռ
կկանչեն՝ նէ թէրզի. եա էս ճարը կկերցընեն (ապ-
սակ մը կզարնէ երեսին). — համով է:

ՓԱՍՔԱԼ. Ամա՞ն, աման . . . Աս թնչ չդիմացուելու
բան . . . աս թնչ . . . (ոտուրները գետին զարնելով):

ՄԱԹՈՍ. Անզգա՛մ, խաբեքայ. մենք պիւթիւն ալթիւստ,
հօրդ ճարը հատած պարտատէրներուն ձառքէն,

ամէնքը լաց ողբ տէ , գուն տահա քեզի շորեր բերել կուտաս , պէրապեռներ կանչես քի հագուխո սադիս զարդարուխո , երթաս խաղաս ու ցատքես հա .

ծօ անիծից արմատ , ծօ գուն երեսի ջուր չունիս ...

ՓԱՍՔԱԼ. (Երեսը անդին կդարձլնէ՝ այնպէս որ ժողովուրդը տեսնայ . իսկ ինիր կիսնայ կծաղրէ զՄարոս) :

ՄԱԹՈՍ. (Կարծելով թէ ամընալկն և որ երեսը կդարձլնէ Փասխալ) . Հա սա՞նկ , քիչ մը խիսլ ունեցիր . . . հա' , սա՞նկ . . . (անուշուրեամբ) ԱՌ օղուլ , էս ելլելու ճամբան է , էս շորերն էլ շորեր են . . . միտքդ ես գըրել քի ֆրանկի շորն է աղուոր . . . չէ զաւակս , չէ թող որ էն շան լակոսները հագնին էտ պոչը կըտրած շորերը : Սա իմ շորերուս նայի՛ս նէ , նախշնւն նախշնւն . ծօ քու էտ սեւ սատանայի ունկով շորերէն աղէկ չէ մի . իշտէ ես քեզի մեր վիլայէթէն մախսուս էսպէս շորեր հէտիյէ բերի քի վերը սանտուղիս մէջն եմ պահել , քեզի պիտի տամ որ հագնիս տէն աղուորնաս , ու սա ֆրանկի շորերը մէկդի նետես , հասկըցար տղաս : Իշտէ հիմիկ քեզի պղտի քէմէր մը կուտամ . էմա թէ որ խելօք ըլլաս՝ քեզի իմ մեծ քէմէրս ու չալմաս էլ հէտիյէ կուտամ քի հագնիս տէն ասես քի « նայեցէք իմ պապուս հէտիյէն է » :

ՓԱՍՔԱԼ. (յրոյնոր խնաղով դուրս կուզե ելլել) :

ՄԱԹՈՍ (անուշուրեամբ մը քեւին կրոնէ) . Հայ անիրաւ . ծօ սըւոր նայէ ընտո՞ր էլ շուտով կուդէ վազել հագնիւ տէտէյին հէտիյէ բերած շորերը . . . (իրն-

տաղով մը) կմա կեցիր՝ տքնաս, կեցիր քի մէկտեղ
երթանք, աճէլէ մ' աներ . . . նայէ իմ պաճախներս
շուտ չեն շարժիլ . . . է, տէ երթանք հա, մեղք ես:

ՏԵՍԻԼ Է.

ՄԱՐԳԱՐ, ՄԱԹՈՍ.

ՄԱՐԳԱՐ. Աղապա', իշտէ Պօղոս աղային հետ պիտթիւն
հիսապները տեսանք որ . . .

ՄԱԹՈՍ. Աղէկ աղէկ, դուք քիչ մը հոս ինծի պէքլէյեցէք, ես սա մեր Արութենին շորերը հագցընեմ տէն
կուգամ: — Հա ծօքալէ . . . (Փասխալ չուզեր բալել) Ի՛շտ,
քալե՛ս նէ . . . քեզի կասեմ ծօ (դրդելով): Ծօ սըւմը
նայեցէք, կէնէ փօշման եղաւ . . . ծօ սա անիծից ար-
մատը խաթըռոի ինատ ունի . . . ծօ չքալե՞ս . . . Զես
ուզեր հա . (ոսքով ձեռքով կզարնէ դռնեն դուրս կընէ) —
տէ հիմիկ քալէ թշուառական. (դուրս կեցնէ):

ՏԵՍԻԼ Բ.

ՊՕՂՈՍ, ՄԱՐԳԱՐ.

ՊՕՂՈՍ. Զավալլը ծերուկ. ի՞նչպէս ալ կչարչարուի
անզգամ տղուն ձեռքէն:

ՄԱՐԳԱՐ. Հոգ մ' ըներ Պօղոս աղա, աս անզգամին հայրս

հախէն կուգայ . ասանկ երես ելած տղոց հետ ա-
նուշութեամբ վարուելը ֆայտա չունի . որչափ ա-
ւելի անուշ երես ցուցընես՝ այնչափ երես կառնեն .
կամաց կամաց գլուխդ կուզեն ելլալ :

ՊՕՂՈՍ. Ախ ախ ախ . ինչեր քաշեցի սա պաճախսըզ
անզգամէն :

ՄԱՐԳԱՐ. Աֆ կընես Պօղոս աղա , խաթրդ չմնայ ամա ,
քիչ մ' ալ խապահաթը հրամանքիդ էր քի կուզէիր
ամէն բան անուշութեամբ լմնցընել : Թէ որ հրա-
մանքդ ալ քարողներուդ ձայնէն աւելի սովային
ձայնը հանած ըլլայիր՝ բաները սա ջուրին չէին
հասներ սա տան մէջ :

ՊՕՂՈՍ. Նէ իսէ , եղածը եղաւ , ամա հիմա ասոր չա-
րէն : Իշտէ տեսար՝ պարտքերը լերան պէս եղնած
վրայէ վրայ , ստակ չկայ , փոխ ստակ առնուած մա-
մէլէճիներէն . . .

ՄԱՐԳԱՐ. Ախ , սուս եղիր , սուս (գրոխը բռնելով) . քանի
որ կմտմտամ խենդենալս կուգայ :

ՏԵՍԻԼ Թ.

ՍԵԴՐԱԿ , ՄԱՐԳԱՐ , ՊՕՂՈՍ .

ՍԵԴՐԱԿ. (*հօրէ ու Պօղոսին ձեռիը կպազնէ*) Պօղոս աղա ,
մեծ հայրս վերէն զհրամանքնիդ կկանչէ կոր :

ՄԱՐԳԱՐ. Ի՞նչ կայ քի , այ օղուլ . նոր բան մը կայ քի :

ՍԵՒՐԱՔ. Զեմ գիտեր, աղասլա, չհարցուցի :

ՊՈՂՈՍ. Երթամ, երթամ նայիմ ինչ բան կայ : Սա
տահա սահաթ մը անճախ կայ քի հարդ ճանչցայ
ամա, չիյտեմ ընտռը սիրտս սիրեց . . . եազը՝ իս
եազըխ, ան հոս եղած ըլլար նէ, ասօրուան օրս աս
սէֆիլութեան մէջ չէինք ըլլար . (կերպայ) :

ՏԵՍԻԼ Ժ.

ՄԱՐԳԱՐ, ՍԵԴՐԱՔ.

ՄԱՐԴԱՐ. Ապրիս զաւակս ապրիս, հայրդ չամըչցուցիր . Եկէր գուն ալ քննութեան վախտին՝ Փաս-
քալին պէս խաղք եղած ըլլայիր նէ գլխուս ինչ
կայծակ պիտի իջնար . . .

ՍԵՒՐԱՔ. Զէ աղասլա չէ, մի վախնար . Աստուած իս
ձեռքէ չթողուր . քանի որ (ինչպէս մայրս սորվեցուցած է) ամէն առտու անկողնէն ելածիս պէս ու
գիշերը անկողին մտնելէս առաջ Ա. Խաչին առջեւ
աղօթքներս կընեմ ու ինքզինքս Աստուծոյ կյանձնեմ,
Աստուած ալ անպատճառ պէտք է ինծի օդնէ որ
առաջ երթամ ու հրամանքդ ալ մայրս ալ մինի-
թարեմ :

ՄԱՐԴԱՐ. (շոյելով). Դուն քանի որ աս սիրտը ունենաս,
հէլպէթ, այ օղուլ, Աստուած քեզ ձեռքէ չթո-
ղուր, մեր ծերութեան ալ միսիթարանքը կըլլաս :

ՏԵՍԻԼ ԺԱ.

ՍԱՀԱՌՈՒՆԻ, ՄԱՐԳԱՐ, ԱԵԴՐԱՔ.

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Պօղոս աղան հոս չէ. (ՏՐՏՈՒՄ ԵՐԵԿՈՎ)։
 ՄԱՐԳԱՐ. Աղապան վեր կանչել տուեր էր հիմա. Բնչ
 կուզեիր քի, կուզես նէ ես . . . ամա կէնէ ալ-
 թիւոտ ես աղբարս, Բնչ ունիս կէնէ։
 ՍԱՀԱՌՈՒՆԻ. (ԽԱՌԱՅԵՂՈՎ) Ի՞նչ պիտի ունենամ . . . ա-
 ֆախանս ելած է քի սօ'ն տէրէճէ, չեմ գիտեր Բնչ
 կըլլամ կոր։ Սա Քէֆէցի Պապուճանը կայ եա, ա-
 սօր խուտուրմիշ եղեր է. ասօր երեք չորս անգամ
 մը եկեր էր, Կիրակոս դռնէն ճամբայ դրեր էր ը-
 սելով քի աղան հոս չէ. պոռացեր կանչուըռատեր
 է քի մինչուկ աս իրիկուն եա ստակս կառնեմ եա
 Մոսկովի սարային գավազներովը կուգամ տէյի։
 ՄԱՐԳԱՐ. Ախ աղբարս, ախ. աս Բնչ ձիւն է որ մեր
 գլխուն բերիր . . . Եյ հիմա կմտմտաս, Բնչ ճար
 պիտի ըլնես։
 ՍԱՀԱՌՈՒՆԻ. Թող աղբար դուն ալ, հոգիդ սիրես
 (յուսահատեալ կնասի) . . . նէ ըրածս գիտեմ նէ ընելիքս
 . . . Ախ, ճարը կա'ր. ես մտածեր Եի ամա, նէ
 ֆայտա քի դուք թող չտուիք . . . լնչուան հիմա
 ես գլուխս աս պէլաներէն խալցուցած Եի . . .
 Ախ (ԽԱՌԱՅԵՂՈՎ)։
 ՄԱՐԳԱՐ. Մըսեր աղբարս, մըսեր, կէնէ սրտերնիս
 դող մի հաներ . . . տէփ ըրէ ատ յուսահատու-

թեան խորհուրդները . . . , սատանայի փորձութիւններ են ատոնք . . .

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Աս ինչ ուղղութասւզ օր եղաւ ինծի աս օրս. պիւթիւն իմ յոյսերս ասօր հավան ելան: Ասխըտար մասրաֆներուս ֆայտան ասօր պիտոր տեսնայի, ան իսէ ասօր ամէն բան աւրուեցաւ գնաց: Աղջիկս աղուոր երեւնայ ու մեծերուն աշքը մտնայ տէյի, հիչ մէկ բանի չխնայեցի. թամամ քի ասօր՝ հմ իշտէ կկարգեմ կազատիմ կոր կըսէի, ճըլս ելաւ, աղջիկս մնաց օրթան: Փասքալին՝ աս վեց տարի է ամէն թիւրլիւ վարպետ ըռնեցի քի բան սորվի, էֆէնտի մը՝ պէյ մը ըլլայ տէ՝ առած այլըխովը զինքն ալ տունն ալ նայի տէյի. թամամ ասօր իշտէ անկէց ալ կխալըսիմ կոր ըսելուս չըմնաց, տղուն բաղդէն ան ալ պարապ ելաւ: Ի՞նչ ընեմ, ես ինչ ընեմ հիմա . . . ախ . . .

ՄԱՐԴԱՐ. Ամա աղբարս տահա յոյս մը ունիս. պարէմ սա տունը ծախու կհանես, պարտքերդ կուտաս:

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Տունը ծախու հանեմ. . . եա սօղրամ. . . եա ես անկէ սօղրա որուն դիմացը կրնամ ելլալ. . . վայ մէյմը որ հալխին բերանը իյնամ. . . ալ անկէ սօղրա Տէրն փրկէ . . . (Ժամացոյցը կզարնէ 12): Պրէ՝ տասուերկու, ինչ կեցեր եմ (ոսք կեղիկ) իրիկուն եղաւ. ասօր կերակուրի միասփիրներ ունիմնէ. (Ճափ կզարնէ) խելքս գլխէս գացեր է, պիւսպիւթիւն մոռցեր էի . . . կիրակոսը աճապ հազըր ըրմաւ մի ամէն բան . . . (նորէն ծափ կզարնէ). ան անիծածն ալ խայպ

եղեր է ինչ է եղեր . . . ոլրէ հիմա գան տնկուին
նէ ինչ ապօւր ուտեմ պիտոր . . . պարէմ սըւանց
դիմացը խայտառակ չըլլամ. (ծափ):

ՄԱՐԳԱՐ. Ճանըմ ինչ մարդիկ էին առ միսաֆիրներդ
քի . . .

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Փասքալին ֆրէնկ վարպետները: Ամէնն
ալ բազութալը մարդիկ քի իս մեծ քիպարի տեղ
դրեր էին մինչուկ ասօրս. (ծափ):

ՄԱՐԳԱՐ. Նէ իսէ, նէ իսէ. շատ խասէվէթ մ'ըներ ան
թարաֆէն. աղապան բոլորն ալ առօք վառօք աս-
կէ ճամբեց :

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Աղապան ճամբեց մի . . .

ՄԱՐԳԱՐ. Հէ եա, հէմ տէ ճանըմ ան ինչ արսըլ մար-
դիկներ . . . ինչուան սօփա վաթըրտըսին չփըր-
թաւ նէ տէփ չէին ուզեր կոր ըլլաւ ասկէ:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Սօփա վաթըրտըսին մի . . . ծօ ինչ կը-
սես կոր . . . հիմա կիսենդենամ. (ուժով ծափ կզարնէ)
հիմա, հիմա նորէն կանչել կուտամ:

ՄԱՐԳԱՐ. Պէ աղբար, խելքիդ զարար եկեր է ինչ է,
տահա նոր կուլայիր կողբայիր կոր ըրածներուդ
վրայ. ճանըմ առ ինչ չափուխ թէքրար փիւշման
եղար . ցըք-ցըք-ցըք :

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Թող կիրակոսը մէյմը գայ տէ կտեսնաս.
(բարկութեամբ ուժով ուժով ծափ կզարնէ):

ՄԱՐԳԱՐ. Պօշ տեղը մի զարներ, ձեռքդ մի ցաւցըներ
. . . կիրակոսին մի պէքէյեր, ան ալ աշճիդ ալ
եամային ալ ալայ մալայ գուուը դրաւ աղապանիս:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Խղմէթքեարներս ալ մի . . . ա'լ չեմ դեմանար . . . պէ ես հոս տեղս խուխում եմ ինչ եմ:

ՏԵՍԻԼ ԺԲ.

ՓԱՍԹԱԼ (արեւելեան հազուսով, այսինքն էլեբարի, fke-
մեր, ճիւպպէ հազած, զրուխն աղ չալմա կապած) եւ այլ:

ՓԱՍԹԱԼ. Ի՞նչ է աղապա, մի կվանչես :

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Ծօ ատ ինչ խըյափէթ է, ատ ինչ վրայ
գլուխ . . . ծօ աչքս շէշուպէշ մի կտեմնայ կոր, ինչ
է ատ (աչերը շիելով). պէ բարկենտան ենք ինչ ենք:

ՏԵՍԻԼ ԺԳ.

Մ Ա. Թ Ո Ս, եւ այլ.

ՄԱԹՈՍ. Զէ չէ, բարեկենդանն անցաւ, եէթէր բա-
րեկենդան արիր, տէ շինտի մեծ պասն սկսիր: Եէ-
թէր խընտացիր քէֆ արիր ինչուան հիմա, շինտի
ելքիչ մը լաց ողբ արա:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Շատ ըրէ ծօ, չափուխ գնա հանէ ձգէ
սա անձունի լաթերը. (Փասխին):

ՓԱՍԹԱԼ. Ճանըմա միննէթ . . . աֆէրիմ աղապա . . .
դիմանալու բան է մի աս. (կուզէ եղել):

ՄԱԹՈՍ. Կեցիր թշուառական, շինտի փէստիլդ հա-

ՆԵՐՄ ԿՐ ՀԱ (Փասխալը ականջեն կյաշի) : **ԹԷ ՈՐ ՄՊԱՊ** (առ Սահառ.) **ԷՄ ՉՈՐԵՐԷՆ ՄԿՍԱԾ ՐԸՆՔՐ՝** ասօրուան օրս **ԿՐՆԱՐ ԷՆ ՉՈՐԵՐԸ ՀԱԳՆԻԼ ՈՐ ԳՈՒՆ ԱՌԱՆՑ ՄՄՄՄՏԱ-
ԼՄԸ ԱՌԱՋ ՀԱԳԳՈՒցԵԼ ԷՒՐՈՒ : ՀԻՄԱ ՊԵՄՔ Է ՃՐԱՐՈ-
ԳԻՆ ՃԱՐԷՆ պաշլայենք : Աստուած տար քի Հագուս-
տին հետ զաւկիդ սիրան էլ փոխուէր : Էմա էկէր
ՉՈՐԵՐԸ զինքը չփոխեն՝ ուրիշ մարդ չանեն նէ,
ԷՄ ՍՈՎԻԱՆ (աօձեցնելով) վոխէ կր, **ԷՄ ՍՈՎԻԱՇ :****

ՓԱՍՔԱԼ. Սովանն մի . . . հիմա կճաթիմ :

ՄԱԹՈՍ. Հէ եա, **ԷՄ ՍՈՎԻԱՆ,** պարոն Փոխալ ես ինչ ես .
ԷՄ ԱՆԱՊՈԼՈՒԻ ՍՈՎԻԱՆ :

ՓԱՍՔԱԼ. (բարկուրեան ձեւ մը կընէ) :

ՄԱԹՈՍ (հրմշելելով). **ԱՂԵԼ ՆԱՅԻՐ . ԵԱ ԷՄ ՍՈՎԻԱՆ ԿՐ-
ԿՈՄՐԻ՝ ԵԱ ՔՈՒ ԻՆԱՊՈՒ ԿԿՈՄՐԵ : ԷՄԱ ՄԻ ՎԱԽԵՐ,
ՀԵԶ ԽԱՍԵՎԵԾ Մ' ԱՆԵՐ . ԷՄ ՍՈՎԻԱՆԸ ՕԽՄԸ ԻՇՈՒ Ի-
ՆԱՊԸ ԿԱՄՐԵԼ Է, ԽԱՍՊՈՐ ԵՍ :**

ՊՕՂՈՍ. ԴԺԲԱ՛ՂԴ ՕՐ, ԴԺԲԱ՛ՂԴ . . .

ՄԱՐԳԱՐ. Ի՞նչ կայ քի, ինչ :

ՊՕՂՈՍ. Ի՞նչ պիտի ըլլայ . բոլոր պարտատէրները կար-
ծես իրարու ձայն տուեր են, կատղեր են . Եա՛ այ-
սօր պիր թամամ կվճարէ մեր փարան կպոռան ,

Եա շատ գէշ կընենք հա՛, տէյի կկանչեն կոր։
ՄԱԹՈՍ. Ո՞ւր են քի։
ՊՈՂՈՍ. Աղան հոռ չէ ըսելով ճամբայ դրի, ամա պէս
պէլլի ան անպիտաններուն ձեռքէն խալըսելիք
չկայ, վախեմ հիմա զաղիթները կուգան։
ՄԱՐԳԱՐ. Էյ ինչ պիտի ընես աղբար, ինչ է միտքդ։
(առ Սահառունին):

ՊՈՂՈՍ. Գուգում Դաւիթ աղա, կորսնցնելու ժամա-
նակ չկայ . . .
ՍԱՀԱՐՈՒՆԻՆԻ. Թողուցէք զիս, հոգինիդ սիրէք։
ՄԱԹՈՍ. Աղէկ աղէկ, ասոնք քեզ թողուն, էմա պար-
տատէրանքդ էլքեզ կթողուն մի նայենք։
ՍԱՀԱՐՈՒՆԻՆԻ. Օ՛ք, ամա՞ն ամա՞ն . . . իշտէ տունս առ
ջեւնիդ է, ինչ կուզէք նէ ըրէք։
ՄԱԹՈՍ. Էյ դմւն . . .
ՍԱՀԱՐՈՒՆԻՆԻ. Ալ բաւական է քաշած ամօթս. նայէթ
ըլլայ ասանկ քաղաք նստողին . . . երթամ գլուխս
անանկ տեղ մը տանիմքի նէ իս ճանչցող մը ըլ-
լայ նէ տեսնող։

ՄԱԹՈՍ. Էյ զաւակներդ։
ՍԱՀԱՐՈՒՆԻՆԻ. Զաւակներս հօրերնուն աղքատութենէն
չեն քաշուիր. անոնք ալ խայիլ կըլլան ինծի հետ
գլուխնին քարի փատի զարնելու։
ՓԱՍՔԱԼ. Ամա աղապա, ուր պիտի երթանք քի . . . առ
ինչպէս կըլլայ ճանըմ։
ՍԱՀԱՐՈՒՆԻՆԻ. Ստամպօլէն դուրս ուր ալ ըլլայ կընանք
լոխմա մը հաց գտնալ. ես տահա ճերացած չեմ,

քուկդ ալ էն ուժով վախիադ է . կերթանք դունէ
դուռ կիյնանք , պէտք ըլլայ նէ ունչպէրութիւն
համալութիւն ալ կընենք :

ՓԱՍՔԱԼ. Ունչպէրութիւն . . . համալութիւն . . . ին-
չեր կըսես կոր աղապա :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Երբոք մէկտեղ ըլլանք նէ հար ու որդի ,
աշխատանքնիս կթեթեւնայ , ծանր չգար մեղի ,
քրոջդ ալ հաց մը կճարենք :

ՓԱՍՔԱԼ. Հա հա հա . . . սայըխամըշ կընես կոր ,
աղապա :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Զէ , ա'յ օղուլ , չէ . հայտէ հայտէ , կոր-
սընցնելու վախիտ չկայ . քանի որ պարտատէրները
տունը չեն կոխած նէ՝ պէլքիմ կրնանք սրաեղաց
խալքսիլ :

ՓԱՍՔԱԼ. Ճանըմ աղապա , կուզես երթալ նէ դուն գը-
նա , իս ինչու հետդ կուզես կոր տանիլքի . . . մինակ
ալ կրնաս երթալ : Հէմ քու պարտատէրներդ ինձի
հետ ինչ բան ունին քի . . . աս թօհանի . հրամանքդ
չըրիր մի ան պարտքերը . մենք ինչ խապահաթ
ունինք քի :

ՍԱՀԱՌՈՒԽՆԻ. Դուք ինչ խապահաթ ունիք մի . . . իս
մի ըրեր եմ ան պարտքերը ծօ . . . Ա'յս Փասքալ ,
ասանկ չափուխ կմոռնաս հօրդ աղէկութիւնը հա՞ . . .
Ասանկ չափուխ կմոռնաս որ ձեր սիրուն հա-
մար էր որ ինքզինքս աս խենդ սալթանաթին տուի ,
աս տունը շտկեցի , ասխըտար մասրա՛ֆ ըրի . . .
Վեց տարիէ իվեր երկուքիդ ալ Ստամպօլի էն ա-

զէկ, Էն սուղ վարժապետները բռներ եմ, նէ վարայի նայեր եմ նէ ուրիշ բանի, թէք դուք մարդը լլաք, թէք դուք քիալարի զաւկըներ ըսուիք տէյի: ... Ո՞ր ուզածիդ չէ ըսեր եմ, ար բանը քեզի պակսեր է քի, հէ: Ո՞ր Փարիզու մօտան հէմէն ելածին պէս քեզի ալ քրոջդ ալ շինել չեմ տուած, թէք՝ քի պաշխասիին տղաքը ձեզի նախանձին, չէ քի դուք անոնց . . .

ՓԱՍՔԱԼ. Էյ աղէկ ճանըմ, թող չընէիր, ավ զու կընէր քի. թեւէդ չէինք քաշեր կոր ա:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Սուս կեցիր, սուս, նամքէօռ . . . բաւական է բաւական սրտիս ցաւերը, նոր նոր ցաւեր ալ մի աւելցըներ . . . թող ամէնքն ինչ կուզեն ըսեն ինծի, թող ամէնքը երեսս վար առնեն, թուքումուր ընեն դատապարտեն. հիշ որ չէ նէ դուն խըյանէթ, դժւն պէտք էր հօրդ վրայ խղճայիր, դուն պէտք էր քու հօրդ մխիթարանք ըլլայիր ասանկ նեղ ատենին . . . Ամիմա, ա՛հ, ի՞նչ կրնայի ումնիշ ընել քեզի պէս քէֆինէ մեծցած երես ելած զաւակէմը . . . կէնէ խապահաթը իմս է, կէնէ իմս (լալով):

ՓԱՍՔԱԼ. Աղէկ որ բերնովդ կըսես իշխէ . . . ես հոս խապահաթ մը չունիմ:

ՄԱԹՈՍ. Խապահաթ մը չունի՞ս . . . այ նզովից արմատ. տահա կխօսիս հա (ուժով ապտակ մը կզարնէ) տէ գնա սորվէ՛ ասկէց ետեւ թէ հօրդ հետ ընտոք պիտի խօսիս:

ՓԱՍՔԱԼ. Աման աման . . . Աս ի՞նչ . . .

ՄԱԹՈՍ. Կեզուդ քաշէ՛ թշուառական, չէ նէ հիմա
բերնիդ մէջ աղբայ մ'ալ չեմ թողուր հա՛ . . .
(Վարի դրան ուժով ուժով կզարնեն, մարդու ձայներ կըլլ-
սուին):

ՄԱՐԳԱՐ. Վարի գուռը կզարնեն կոր ինչ է . . .
(Մտիկ կընեն, նորկն կզարնուի):

ՄԱՐԳԱՐ. Վաղէ Սեղրաքս, գուռը բաց նայէ ինչ կայ,
ինչ կուզեն կոր. (Սեղրաք կերպայ):

ՄԱԹՈՍ. Անպիտա՛ն, անզգա՛մ, էս տէրէճէ չար է ե-
ղել քո սիրոդ հա . . . զմրդ է, խապահաթլը է
հարդ քի քեզի պէս օձ մը գաղան մը աշխարհք
բերեր է . . . ծօ որ զաւակն եղել է քի ճէսարէթ
անէ քո ասածները հօրը դէմ ասելու . . . ծօ քո
սիրաը քար է . . . ծօ դուն տաղերու մէջ մի ծնել
ես, եապանիներն մէջ մի մեծցել ես . . . էմա չէ,
եապանիներն էլ գիտեն քի զաւակ մը կեա՛նքն էլ
հօրը համար տայ նէ՝ տահա քի՛չ է քի՛չ:

ՏԵՍԻԼ ԺԵ.

ՊԱՊՈՒՃԱՆ, ՕՍՄԱՆ, ԱՀՄԵՏ, ՍԵԴՐԱՔ, և այլ.

ՊԱՊՈՒՃԱՆ. Հա՛ իշտէ պու տուր, թութունուզ շունու
(Սահառունին ցուցընելով):

ՕՍՄԱՆ. Պու մու տուր, փէք էյի պազիրկեան:
ԱՀՄԵՏ. Աղնատուխ, զօրխմա, զայրը էլիմիզտէ տիր,

ՀԵՏ ՊԱՀԸՐԸՐ ՄՌՅԸՐ Եա՛. (զինուրները Սահառունին մեջերնին կառնուն, ամենիքը զարմացական ձայներ, խօսեր կհանեն, շփորութեան ձեւեր շարժմունիներ կընեն):

ՄԱԹՈՍ (ինչիրեն. Ծօ ասի մվէ է. Պապուճան աղբն է, մվէ աս . . .):

ՊԱՊՈՒՃԱՆ. Աս քանի տապրա է կուդամ . . . արթըլս հասկըցայ որ տուն պարտքդ տալու միտք չունիս, պէլքիմ հափիսը նստիս նէ՝ փուշման կըլաս ու առած ստակդ մէկ թամամ կուտաս:

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Ախ Պապուճան աղա, քեզի այնչափ ըիծա ըրի, խօսք տուի քի քիչ մ'ալ սապր ըրէ, քեզի ստակդ ֆայիզովը պիր թամամ կուտամ տէյի:

ՊԱՊՈՒՃԱՆ. Է . . . որին են առ պերանները, որին . . . ես քու հասկըցած մարդդ չիմ, խապէր իս . . . կնա տուն զէվզէկ Ստամպօլցիներուն խաբէ . . . ինձի Քէֆէցի Պապուճան կասին, կիտիս . . . իսա ուասիխաքային մէջը կրած չինք որ հինկ ամիսէն ստակը փըրացէնթովը պիտի տաս տէյին . . . էյ, հինկ ամիսը՝ տասը ամիս եղաւ մւ . . . իշտէ Պօղոս աղան ալշահատ:

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Հախ ունիս աղաս, ամա եալվար կըլլամ, մտմտա մէյմը քի ան վախտին քեզմէ առած հազար քարպովանցը տամնըութը հաղարդուրուշ կընէր, շինտի քարպովանցը անանկ բարձրացաւ որ քու հաղար քարպոնդ ասօրուան օրս յիսուն հաղար դուրուշ կընէ:

ՊՕՂՈՍ. Իրաւ անանկ է Պապուճան աղա . . . գուզում Պապուճան աղա, խաթերս համար ըլլայ, քիչ մ'ալ համքերէ:

ՊԱՊՈՒՃԱՆ. Պօղոս աղա, տուն ալ կիտիս որ ասխատար ատեն ալ սապր արի նէ քու խաթրիդ համար էր . ամա արթը իս չիմ կրնամ, չիմ կրնամ . . . արթը իս փուչախ քէմիկէ տայշանար հա՛:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Քանի մը օր ալ չես կրնար մի համբերել . . . գուզում աղա, քանի մը օր ալ . . . ախ, Աստուած գիտէ որ ունենայի նէ կուտայի . . . ամա չունիմ, ինչ տամ: Իշտէ վաղը մէկալ օր տունս տեղա պիտի ծախուի, ան ատեն . . .

ՊԱՊՈՒՃԱՆ. Կօգտէ արթը ասխատար ատեն խաբածրդ. ամէն օր ինծի կխաղցընուք, տայմա վաղը վաղը կասիք, ամա վաղը չիգալ. մեր Ուռուսին զաֆրայէն ալ պէթէր եղաւ ու . . . չէմ միտքդ դրիլ իս, ես չիկտիմ զայիր օր տուն ասօր վաղը Ստամպօլէն պիտի ձգիս փախչիս . . . Կնա կնա կեցիր փոլիցը, փոլիցը որ խելքդ կլոխդ թող դայ:

ՍԱՀԱՌՈՒՆԻ. Աման Պապուճան աղա . . . զաւակներուդ սիրուն համար ըլլայ . . .

ՊԱՊՈՒՃԱՆ. Ասխատար կալաճին կօգտէ (զիկուռներուն): Հայտէ աղալար, խալորընըզ շունու, կիտէիք:

ՕՍՄԱՆ. Տիւշ էօնիւմէ. (Սահառունիին):

ԱՀՄԵՏ. Եիւրիւմէնէ պէ . . . զըմըլոա'ն պէ, զըմըլոա'ն (հրմշկելով զՍահառունի):

ՄԱՐԴԱՐ. Աման Պապուճան աղա, իշտէ ես աղբօրս քէֆիւլլամ:

ՊՈՂՈՍ. Ես ալ քէֆիւլ:

ՊԱՊՈՒՃԱՆ. Ինծի ստա'կ պէտք է, ստա'կ, հազար մա-

նէթ ունիք նէ հանեցէք, ապուլ կուտամ. չէ նէ
ձեր քէֆիլութիւնը ինծի մախպուլ չէ: Պարով կե-
ցիք: — Պույուրուն աղալար կիտէիք, կիտէիք:
ԱՀՄԷՑ. Օսանտըխ պէ . . . ելուրիւ տէտիխ սանա:
ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ (fայլ մը կընէ, վերջէն ևս կդառնայ, կըսէ շա-
լով): Մնաք բարով:

ՄԱԹՈՍ (ցած). ԷԼ չեմ գիմանալ . . . (բարձր) Պապուճան
աղա, Պապուճան աղա, նայէ ինչ կասեմ:

ՊԱՊՈՒՃԱՆ (ես դառնալով). Հածէ ատ վովէ, Բնչ կուզէ:
(Զինուորներն ալ կկենան Դաւրին հետ):

ՄԱԹՈՍ. Էս երկու աղաներուն քէֆիլութէնը մախպուլ
չէ նէ, իմ քէֆիլութէնս մախպուլ կընայմի քեզի:
ՊԱՊՈՒՃԱՆ. Զիճանչցած մարդուս քէֆիլութիւնը. հա,
հա, հա' (խնտալով). Վօթ տուռաք:

ՄԱԹՈՍ. Աղէկ նայիր, աղէկ, իս չես ճանչնար կը:

ՊԱՊՈՒՃԱՆ (արհամարհանօֆ մը նայելով). Հիչ, հիչ. է-
րած կտեմնուս, Բնչ է:

ՄԱԹՈՍ. Ի՞նչ կասես, տէ՛ր Աստուած . . . է՞սպէս ԷԼ
մոռնալ . . . Սաղըր օղլու հաճի Մաթոսը չես ճանչ-
նալ քի քեզ հետ տասը տարիէն աւելի պազիրկա-
նութէն կանէինք. Ես քեզի Մարտուանին ու Տրա-
պիզոնին վրայէն ապրանք չէի դրկել Քէֆէ եղած
վախտիդ:

ՊԱՊՈՒՃԱՆ. Վայ, հաճի Մաթոս . . . տուն հռս իս:

ՄԱԹՈՍ. Անիրաւ, ինծի ասանկ մոռնալ, հէ:

ՊԱՊՈՒՃԱՆ. Թողութիւն կանիս, թողութիւն, հաճի ա-

զաս, կուլիսուս էկած պէլային սէպէպէն հիշ միտքս չեկաւ:

ՄԱԹՈՍ. Տէ բան չկայ, խապահաթը ծերութանս էքի ինծի ասանկ փոխեց թէպտիլ արաւ:

ՊԱՊՈՒՃԱՆ. Ամա ինչպէս քէֆիլ կըլաս տուն ասպէսնակ խաբեբայ մարդուն . . . կիտիս նարա ինչ խեւին խելօքին մասրաֆներ արածը, նարա . . .

ՄԱԹՈՍ. Գիտեմ գիտեմ, քեզմէ էլ աւելին գիտեմ . . . էմա ի՞նչ անեմ . . . ախ, որդիս է (հառաչեղով):

ՊԱՊՈՒՃԱՆ. Ի՞չ . . . ի՞նչ կասիս, որդի՞դ է . . .

ՄԱԹՈՍ. Որդիս է, որդիս . . . էմա ասա, հիմիկ քէֆիլութիւնս խապուլ կանես:

ՊԱՊՈՒՃԱՆ. Ա՛խ հաճի Մաթոս, քեզի չէ ասելու կրկարնա՞մ որ . . . քու ինծի արած աղէկութիւնդ շատ է. ես հիշ չիմ մոռնալ որ ինչ վախիթ ձեռքս քափիկ մը չմնացնը՝ տուն ինծի ողորմեցար ու սէրմիյէ տուիր. ան սէրմիյէովն է որ ասխատար առաջ էկանք ու փառք Աստուծոյ մէկ քանի հազարնոց մարդ ինք մենք ալ ասօրուան օրս:

ՄԱԹՈՍ. Անանկ է նէ ինծի քէֆիլ խապուլ կանես մի:

ՊԱՊՈՒՃԱՆ. Չէ, հաճի Մաթոս, չէ. ինծի քէֆիլ պէտք չէ: Որդուդ տալիքը իշտէ քու խաթրիդ համար կպախշիմ նարա:

ՄԱԹՈՍ. Շնորհակալ եմ, աւելի շնորհակալ . . . էմա ես արդարութէն կուղեմ. որդուս պարտքը որդիս պէտք է վճարէ:

ՊԱՊՈՒՃԱՆ. Չէ չէ, առնելիք տալիք չմնաց արթըն:

ՄԱԹՈՍ. Խաւլս չընդունեցար մի . . . , դուն գիտես : —

Հայտէ աղալար կենէ սիզէ թէսլիմ . . . չափըխ տալրանըն, զալուրըն շռւնու (զինուորաց) :

ՊԱՊՈՒՃԱՆ. Տուրունուղ, տուրունուղ : — Ի՞նչ ասիմ . . .

Թող հրամանդ ըլլայ հաճի Մաթոս, ուզեցածիդ պէսնակ արա, ինչ վախիթ կուզիս նը ան վախտը վճարէ :

ՄԱԹՈՍ. Աստուած քեզ օրհնէ զաւակս :

ՄԱՐԴԱՐ. Ո՞ղջ կենաս Պապուճան աղա :

ՊՕՂՈՍ. Աստուած աղէկ սրտիդ աղէկութիւն ընէ, մէկին տեղ հազար տայ :

ՊԱՊՈՒՃԱՆ. Շնորհակալ իմ, շնորհակալ իմ . . . անպէս է նէ Հաճի աղաս ինծի, հրաման կուտա՞ս որ երթամ իսա մարդիկը ճամբու տնիմ, քանցէլարիան ինծի կսպասին, պէտք է երթամ խապէր տանիմ :

ՄԱԹՈՍ. Փէք աղէկ, փէք աղէկ . . . էմա ետքը քեզ կպէքլէյիմ :

ՊԱՊՈՒՃԱՆ. Հայտէ աղալար, պիզ ուզլաշտըխ, արթըխ իշխմիզ պիթախ, հայտէ կիտէիք :

ՕՍՄԱՆ. Էօյլէ մի եա . . . չօդ շէյ . . . էրմէնիլէք պիթիպիրի իլէ չօդ էօյլէ չափուգ ուզլաշմազլար ամա, պուտ տէֆա ա'ճայըպ . . .

ԱՀՄԵՏ. Եազաւխ տուր զավալլ, չօխ աճըտըմ :

ՄԱԹՈՍ. Պույուրուն աղալարըմ, եօրուլտունըզ, (ձեռքերը ստակ կդնէ) պիթէք ուաքը իչէրսինիզ :

ՕՍՄԱՆ. Պէրէքեաթ վէրսին . . . հօշճա գալ (կերքայ) :

ԱՀՄԵՑ. Պէրխուտար օլասըն պապալրիս, չօդ հաղ էթ-
տիմ սէնտէն, չօ՛խ (կեռքայ) :

ՍՍՀԱՌՈՒԽԻՆԻ. Պապուճան աղա, ես հրամանքիդ ինչ ը-
սեմ . . . Աստուած առ ինձի ըրած աղէկոթեանդ
մէկին տեղ հազարը տայ զաւակներուդ :
ՊԱՊՈՒՃԱՆ. Պան չիկայ, պան չիկայ : Պարտքս էր ազա-
ծըս : — Պարով կեցիք, պարով կեցիք (կեշայ) :
ԱՄԷՆԻ. Երթաք բարնվ :

ՏԵՍԻԼ ԺԵ.

ՄԱԹՈՍ, ՍԱՀԱՌՈՒԽԻՆԻ, եւ այլ:

ՄԱԹՈՍ. Իշտէ, Դաւիթ, իշտէ տեսար քի բարեկամ-
ներդ քեզի փարայի մը ֆայտա չունին. իշտէ գա-
ւակներուդ համար էսքան փորձանքներու մէջ ըն-
կար, էնունք քեզ կթողուն, ըրած աղէկոթէնդ,
խապահաթի պէս երեսդ կնետեն . . . իշտէ քեզի
հիմակ հէջ բան չմնաց աշխարհքիս վրայ, ոչ հա-
րըստոթէն, ոչ տուն, ոչ բարեկամ, ոչ դաւակ
. . . էմա հարդ մնաց քեզի :

ՍՍՀԱՌՈՒԽԻՆԻ. Ա՛խ հայրս, սիրելի հայրս, (շալով երեսը
գոցելով) :

ՄԱԹՈՍ. Հա հա, էտ անուշ անունը տուր ինձի. էտ
անունը իմ ծերացած սրտիս մխիթարանք է . . .
Ա՛խ Դաւիթ Դաւիթ. շա՛տ զալտեցար դուն . . .

շա՛տ աւելի խապահաթլը ես դուն . . . էմա է-
սօրուան քաշածդ էլ քիչ բան չէ . . . պարէմ
դուն սա անզգամ չափունին պէս հարդ ինքեար
չարիր, հայրական պարտքերդ մոռցար, էմա քու
հօրդ սէրը չմոռցար, անոր համար հարդ էլ քեղ
չիմոռնար (դոդոյայով) . . . եկո՞ զաւակս, եկո՞ որ
քեղ գրկեմ . . . (կպագտուին):

ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Ա՛խ հայրս, իշտէ քու անառակ որդիդ
• . . (լալով):

**ՄԱԹՈՍ. Անառակ որդին հօրը գիրկը վազեց նէ՝ հա-
րը ինչ արաւ . . . գիրկը բացաւ, թողութէն տը-
ւեց: Ես էլ իշտէ քեզի թողութէն կուտամ զաւա-
կըս, հէմ բոլոր սրառվս կուտամ: Աստուած էլ տես-
նար էս քու արցունքներդ . . . էս իմ արցունքներս
(լալու ձայնով) ու քեզի շնորհք տար քի մէյ մ' էլ
չիյնաս էտ ճամբուն մէջ:**

**ՄԱՐԳԱՐ. Իշալլահ աղապա, իշալլահ, հրամանքիդ
հայրական օրհնութեամբը:**

ՊՕՂՈՍ. Ամենուս ալ բոլոր ումուտը անոր վրան է:
**ՍԱՀԱՌՈՒԻՆԻ. Ինծի ասանկ պատիժ մը պէտք էր քի
արթննայի, խելքս գլուխս ժողվէի . . . Փառք Աս-
տուծոյ որ թէփէիս զարկած ժամանակը քեղ քովս
քերաւ աղապաս:**

**ՄԱԹՈՍ. Իշտէ զաւակս, հիմա որ պարապ կենալուն
ինչ գէշ բան ըլլալը հասկըցար, ու միտքդ դրել է-
իր որ աշխատիս ու ճակտիդ քրտինքովը հացդ
գտնես, ես քեզի աշխատանք կդանեմ, դուն ալ**

անկէց քեզի խաղնա կհանես : Կծախենք էս տունդ ,
պիւթիւն , պարտքերդ կուտանք , կերթանք մեր վի-
լայէթը :

ՏԵՍԻԼ ԺԷ.

Յ Ա Կ Ո Բ Ի Կ , եւ այլ .

ՅԱԿՈԲԻԿ (շունչը կտրած ձեւացնելով) . Բաղդաւորսւթիւն ,
բաղդաւորութիւն . ահա շունչս կտրած է վազե-
լէս , ամա հոգ չէ . Բնչ երջանիկ վայրկենի մէջ
հասայ . . . Դաւիթ աղա , ուրախակցութիւն , ուրա-
խակցութիւն : Պապուճան աղային հիմա , հիմա հան-
դիպեցայ , իմացայ որ հետը ուզաշմիշ եղեր էք ,
պարըշեր էք . . . ուրախ եմ , բոլոր սրտովս ուրախ :
ՍԱՀԱՌՈՒՆԻ . Շնորհակալ եմ (կես բերենով) :

ՅԱԿՈԲԻԿ . Ուրեմն ձեր պարտատէրները նոյն կերպով
գոհ ընելու պիտի ջանաք . . . շա'տ երկար ապրիք :
Բոլոր ձեր պարտատէրները գոհ պիտի ընէք , բո-
լորն ալ . . .

ՍԱՀԱՌՈՒՆԻ . Ձեր երկու հարիւր եօթանասունըհինդ
զուրուշը միաքս կուզէք կոր ձգել հէ . . . մոռցած
չեմ , մոռցած չեմ . վաղուընէ թէզը չկայ :

ՊՈՂՈՍ (ինքնիրեն . Աս Բնչ չինկեանէութիւն . . .)

ՄԱՐԳԱՐ . Ի՞նչ , երկու հարիւր եօթանասունըհինդ զու-
րուշին ալ խօսքը մի կըլլայ քի էֆէնտիմ . . . իշ-
տէ ձեզի (կվարկ) :

ՅԱԿՈԲԻԿ. ԶԵ ՀԵ ՀԵ, սիրելի, ամենեւին, ամենեւին .
Վայովն երկնցունեղով որ ստակն առնու) . . . բայց որով-
հետեւ . . . շնորհակալ եմ, սրտանց շնորհակալ :
ՍԱՀԱՌՈՒՆԻ. Շնորհակալ եմ աղքօրս քի իս խալսցուց
վաղը մէյ մըն ալ նորէն ձեր երեսը տեսնալէն . . .
շնորհակալ կը լամ ձեզի ալ թէ որ մէյ մըն ալ տունս
ոտք չկոխէք . . . եէթէ՛ր խայրիմ. աս գլխուս ե-
կած փորձանքէն կէրէյի կիպի սորվեցայ քի՝ ձեզի
պէս բարեկամները հիշ չը լային աշխարհ.քիս երե-
սը տահա աղէկ պիտի ըլլար : Առնելիքնիդ առիք
եա, ալ կրնաք երթալ (դուռը ցուցնեղով) :

ՅԱԿՈԲԻԿ. Ուրախութեամբ, ուրախութեամբ, շա'տ
ուրախութեամբ . . . ինչուան որ ամէն ախմախ-
ներն ալ ձեզի պէս խրատուին նէ՛, հէ՛, հէ՛, մենք տա-
հա մեզի շա'տ ծծելու բան կրնանք գտնալ : Ողջ կե-
նան մեր տիտա ալաֆրանկացիները . . . Ուրեմն
մնաք բարով, իմ սիրելի իմ անգին բարեկամներս,
իմ անզուգական բարեկամներս . . . Ե՛րբոր ալ ու-
ղենաք, Ե՛րբոր ալ կարօտութիւն ունենաք, միշտ
պատրաստ է ձեզի ծառայելու ձեր ծառան, ձեր
ամենախօնարհ ծառան, Յակոբիկ էֆէնտի Քօմբլի-
մէնթօ'զօ . (Երբաղու կը լայ ես ես ծուելներով, արոտի կը-
զարնուի, կիյնայ, կզորի, ստակները կրափին, մեծ վախով
կժողովէ, կհամերէ, եւ այլն) :

ՏԵՇԻԼ ՎԵՐՋԻՆ.

ՍՍՀԱՌՈՒՆԻՒ, ՄԱԹՈՍ, և այլք.

ՍՍՀԱՌՈՒՆԻՒ. Անպիտա՞ն բարեկամներ, ոսուընիդ կոտրէր . . . Հա՛ աղապա, հա՛, երթանք. ոահաթ մը առաջ ելլամնք փախչինք աս տեղաց, աս գարշելի քաղաքէն, աս անիծած ալաֆրանկայէն :

ՄԱԹՈՍ. Շատ ուրախ եմ, ա՛յ օղուլ, քու էս մեծ փոփոխութանգ վրայ. լաքին էս էլ կայ քի՛ զորդ է, քաղաքը շատ կփոխէ կը մարդու էմա, կան քաջ, կան բարեպաշտ մարդիկ էլ որ քաղքին փորձութիւնները անոնց բան չեն անել: Դուն Ստամպոլին մէջ խենդութիւններ արիր տէյի՛ Ստամպոլը գէշ մի եղաւ . . . Ստամպոլի մէջ շա՛տ աղէկ, առաքինի մարդիկ, ամէնքը ալաֆուրանդա չխենդեցա՞ն եա . . . ել ինչ հեռուն երթանք. իշխէ Պօղոս աղէն էլ Բոտամպոլցի չէ՞ մի. իշխէ էս իմ աղնիւ Մարգարու էլ Ստամպոլու մէջ չապրեցաւ մի. էմա նայէ՛ կէրէք ինքինքը, վէ կէրէք իրեն դաւակը ընտօ՛ր ամէն փորձութիւններէն հեռու պահել է . . . Աստուծոյ փառք, հաղար ու մէկ փառք:

ՍՍՀԱՌՈՒՆԻՒ. Հա՛խ ունիս աղապա, հա՛խ ունիս. Ստամպոլի մէջ շա՛տ ռապութալը մարդիկ ալ կան քի ուրիշ տեղ չեն գտնուիր. խապահաթը իմս էր քի անոնց բարի օրինակը թողուցի տէ՛ ելայ տիտաններուն չար օրինակին ետեւէն դնացի . . . Հա՛խ

ունիս, աղբարս ալ շա՛տ խելքով ապրեցաւ. Ես էի անխելքը քի աղբօրս վրայ կիմնտայի, Սամաթիացի կըսէի. ամա իշխէ հիմա կհասկընամ կոր քի ան իմ չհաւնած մասխարա ըրած Սամաթիացիներս ինձմէ շա՛տ աւելի խելացի են եղեր: Անոր համար, հէմ աղբօրս՝ հէմ տէ ամէն Սամաթիացիներուն րիմա կընեմ քի՝ ափ ընեն ինչխըտար ույզունսուզ խօսք որ բերնէս ելեր է իրենց հախին: ՄԱՐԴԱՐ. Տէ բան չկայ, բան չկայ աղբարս, խասէվէթ մ'ըներ, մեր սիրտը կոտրած չէ: Սատուած տայ քի՝ ես ալ, պիւթիւն իմ ազնիւ ու ազգասէր Սամաթիացի աղբարներս ալ ամուր կենանք, ալաֆրանկային գէշին՝ չար օրինակին չհետեւինք: Ֆրէնկին աղէկ բանը առնենք. անոր ճարպիկութիւնը, մարիֆէթը, զէնահաթը, խելքը, ուսմունքը. լաքին մէկդի՛ թողունք անոր մօտաները, կեղծաւոր փոլիթիքաները, ու գէշ գէշ խույերը: Ի՞նշալլահ Սեղրաքս ալ իս չամչցընէ պիտոր. անանկ չէ մի, տղաս: ԱԵՒՐԱՔ. Հրամեր էք հայր, միշտ իմ ջանքս ան եղեր է. բայց հիմա որ վիճակս պիտի սկսի փոխուիլ, խօսք կուտամ որ վազը առտու բժշկական գպրոցը մտածէս ինչուան ելլալ՝ ամենայն ջանքով պիտի սորվիմ, եւ ամէն օր Աստուծմէ պիտի շնորհք խընդրեմ որ իմ պապուս մխիթարութիւնն ըլլամ, հօրս ու մօրս ուրախութիւն, ու թէ Սամաթիայի եւ թէ բոլոր իմ ազգիս օգտակար եւ պարծանք ըլլալու ջանամ:

ՄԱԹՈՍ. Ապրիս զաւակս, ապրիս :

ՊՕԳՈՍ. Հայտէ ա՛յ օղուլ (Փասխալին մօտենալով), հա՛յտէ գուն ալ հօրդ մօտեցիր, սիրտը տռ (անուշուրեամբ) :

ՓԱՍՔԱԼ. Ի՞նչպէս համարձակիմ . . . թնջ երեսով :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Հայրս ինծի թողութիւն տուած օրը՝ կըրնամ մի ես թողութիւն չտալ իմ զաւակիս . . . եկուր Փասքալ եկուր, ա՛յ օղուլ . . .

ՓԱՍՔԱԼ. Ախ, ուշ բացուեցաւ աչքս . . . կճանչնամ սխալմունքս, թողութիւն ըրէ աղապա . (յաղով) :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Ես ամէն բան մոռցայ ա՛յ օղուլ (կպագնէ) : — Աղա'պա, գուն ալ մոռցիր կաղաչեմ . . . ա՛ս տէքու զաւակդ է . (առ Մարոս) :

ՄԱԹՈՍ. Սիրով, ա՛յ օղուլ, սիրով. թող իրեն խրառ ըլլայ իրեն զալտութէնը : Ես շորերը ի՞նշալլահ վրէն շնորհք էլ կրերեն: Վաղը աղջիկդ էլ Պէօյիւք տէրէէն հոս բերել կուտաս, էն էլ կառնունք կերթանք մեր վիլայէթը . հօն իրեն կհագցընենքնախշուն մէկ էնթարի ու ֆէրաճէ, գլուխն էլ եաշմախը կապենք ու սորվեցընենք քի նա՛սըլ պիտի ըլնի հայ տանտիկին խաթունը :

ՍԱՀԱՌՈՒՆԻՆԻ. Էյ Պօղոս աղա, հրամանքիդ թնջ ըսեմ, թնջպէս ափ խնդրեմ, ի՞նչպէս շնորհակալ ըլլամքի . . .

ՊՕՂՈՍ. Մնցուկը մոռցովկ ըլլայ, անցուկը մոռցովկ . . . Սա՛լթ մէկ բանին սիրտս կցաւի կոր քի եէյէններէս ընտոն պիտի բաժնուիմ տէյի :

ՄԱԹՈՍ. Նայիր Պօղոս աղա, ես քեզմէ շատ աւելի ծեր

եմ էմա, հետ ումուրս էլ չէ Ստամպօլէն մեր վի-
լայէթը երթալը. դուն էլ ումուր չանես նէ՛ հեմ
եէյէններուդ հետ կընիս, հեմտէ մեր տունը ճըշ-
մարիտ բարեկամմը կունենանք քովերնիս:

ՍՈՀԱՌՈՒՆԻ. Անա'նկ է անա'նկ, ճշմարիտ, ճշմարիտ
բարեկամմը:

ՊՈՂՈՍ. Թէ որ իսալ կընդունիք նէ՛ ամենայն սիրով ես
ալ ձեր հետը կուգամ:

ՍՈՀԱՌՈՒՆԻ. Հա՛, հա՛, երթանք, երթանք սիրելի Պօ-
ղոս աղա, երթանք մեր քաղաքը, հոս թողունք տ-
նիծած ալաֆրանկան ալ, իրեն փոքքութիւննե՛րն
ալ . . . Հայրենիքիս յիշատակովը կարծես քի նորէն
աշխարհք եկայ: Ո՞չ, իմ տղայտթեանս անհ'եշ տե-
ղերը, նաևը արզու կընեմ կոր ձեղ նորէն տեսնա-
լու . . . ձեր քովն եղած ատենս ես անմեղ էի, ու-
րա՛ի զուարթ կանցընէի օրերս, . . . Ո՞չ, քանի
որ ձեղմէ հեռացայ, հեռացաւ բաժնուեցաւ լնծ-
մէ անմեղութիւն, զուարճութիւն եւ երջանկու-
թիւն: Աչտնորէն ձեր գիրկը կդառնամ, ախ աճապ
գուք ալ պիտի գարձընքը ինծի իմ ուրախութիւնս
իմ երջանկութիւնս:

